

# ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

ԳԱՍՏԳԻՐՔ

ԱՆԴԱՄԱՉՆՆՈՒԹԵԱՆ, ԲՆԱԽՕՍՈՒԹԵԱՆ

ԵՒ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

ՏՈՔՔ. ՅՈՎԱԷՓ ՏԵՐ ԱՏԵՓԱՆԵԱՆ

Ուսուցիչ Մարդակազմութեան և Առողջապահութեան  
Բարձրագոյն Վարժարանի, Պարտիզակ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

611

1907

S-52

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

61  
5-52

15 NOV 2011

# ՄԱՐԴԿԱՅԻՆ

## ՄԱՐՄԻՆԸ

Գ Ա Մ Ա Գ Ի Բ Ք

ԱՆԴԱՄԱՋՆՈՒԹԵԱՆ, ԲՆԱԽՈՍՈՒԹԵԱՆ

ԵՒ

Ա.ՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ

Ա Ճ Խ Ա Տ Ա Ս Ի Ր Ե Ց

ՑՈՒՔԹ. ՑՈՎ. ՍԼԵՓ ՏԵՐ ՍՑԵՓԱՆԵԱՆ

Ուսուցիչ Մարդակազմութեան եւ Առողջապահութեան  
Բարձրագոյն վարժարանի, Պարտիզակ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1907



12 2 AUG 2013

1386

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՑՈՒՆ, ՎԱԶՄԱՏՈՒՆ ԵԽ ԹԳԹԱԿԱՀԱՌՈՎԱՆՈՑ

**Ե. Մ Ա Տ Թ Է Ո Ս Ե Ա Ն**

Թիւ 27, Ֆինմաննըլար եօգուշու, Կ. Պոլիս



6934-64

մարֆ հմոմե նորատ յիլեստ 27 մրմ 220 և 27 փետր  
322 տարին և 423 նորով քաշտամուսկ տպ ալինդր

ԿԸ ԶՕՆԵ Մ

Ա. Յ Ա Ս Ա Գ Ի Բ Ք Ը

ԻՄ ՆՍԼԱԿԻՆ ԱՇԽԱԵՐՑՆԵՐՈՒՄ

ՈՐՈՇ ԹԵՂԱԴՐԻՉ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ

ԴԻՒՐԱՑՈՒՑԱԾ ԵՆ ԱՆՈՐ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

## ԱՐԱՋԱԲԱՆ

Այս հատորին պատրաստութեանը մէջ՝ խնամք տարտած է ներկայացնել միայն ա՛յնպիսի իրողութիւններ, որոնք կրնան ունենալ գործնական օգտակարութիւն մը : Աշխատութիւն տրուած է գլուխները շարել բնական և արամարանական եղանակով մը, որպէս զի աշակերտը զգայ շարունակ թէ՝ իր սորված նիւթը ամբողջութիւն մը կը կազմէ, թէև մասերու բաժնուած է՝ դիւրութեան համար :

Գիտական խրթին բացատրութիւններէ զգուշացած ենք, խորհելով թէ՝ բառը ինքնին լուսաբանութիւն մը չէ՝ նիւթին : Աշխատած ենք յաւէտ՝ կարելի եղածին չափ յստակ բառեր ու բացատրութիւններ գործածել՝ մարմինին զանազան մասերուն նկարագրութեանը համար, մի՛շտ հեռի մնալու համար յատուկ անուններու գործածութենէն:

Տարիներով այս գիտութիւնը աւանդած ըլլալով մէկէ աւելի վարժարաններու մէջ, թո՛ղ ներուի ինծի՛ քանի մը թելագրութիւններ ընել այս գիրքը գործածել բարեհաճող ուսուցիչներուն :

\*Ամէն դասի, սե տախտակը և կաւիճը դասաստուին համար անհուն ծառայութիւն մը կրնան մատուցանել : Միայն բերանացի բացատրութիւնը բաւական համարելու չէ . պատին վրայ գծուած ամենապարզ պատկեր մը յաճախ կէս ժամի ճոռոմաբանութենէն աւելի օգտակար կ'ըլլայ աշակերտին, և կարծեմ նաև դիւրին՝ վարժապետին :

Նոյն իսկ եթէ դասարանին մէջ պատէն կախուած

ըլլան մարդակաղմական պատկերներ՝ (որոնք հարկաւ խիստ օգտակար են) տակաւին շատ օգտակար կ'ըլլայ աշակերտներուն, երբ ուսուցիչը իր ձեռքովը գծէ պատին վրայ՝ իր նկարադրած այս ինչ կամ այն ինչ գործարանին պատկերը։

Այս գիտութեան աւանդումը շատ գիւրին կ'ըլլայ եթէ ուսուցիչը հոգ տանի դասարան բերել ոչխարի կամ կովի զանազան մասերը, բացատրելու համար օրուան դասը։ Եոյն իսկ աշակերտները իրենք սիրայօժար կ'օգնեն դասատուին, երբ զորօրինակ՝ իրենցմէ ինդրուի յաջորդ դասին բերել ոչխարի սիրտ մը, լեարդ մը կամ թոք մը։ Այս չօշափելի օրինակներովը աւանդուած դասը մնայուն ապաւորութիւն մը կը թողու աշակերտին վրայ։ քանդի իր մէջը նախ կ'արթննայ հետաքրքրութիւնը։

Կարելի եղածին չափ աշխատելու է որ մարմինին զանազան գործարաններուն վրայ խօսուած ատենը՝ աշակերտ կարենայ ըստը ցուցնել իր մարմինին վրայ։ Մարդակաղմութեան ուսումը՝ ասանկով շատ շահեկան կրնայ ընծայուիլ։ Ամէն տարի, իմ դասարանիս մէջ՝ ես պատեհութիւն կ'ունենամ հարցնելու աշակերտներէս իւրաքանչիւրին թէ քանի ակուայ ունի ինի՛ բերանին մէջ։ Ու այս հարցումը կ'ընեմ ակուաներուն թիւին, կազմութեան և պաշտօնին վերաբերող ամէն ծանօթութիւն տալի վերջ։ Ու այդ հարցումիս ուղիղ պատասխան մը ստանալ՝ հաւատացէք որ բացառութիւն է միայն։ Եւ վստահ եմ թէ՝ այդ նոյն աշակերտները՝ ջուրի պէս գիտեն իրենց Աշխարհագրութիւնը և առանց վարանելու կրնան պատասխանիլ թէ՝ ի՞նչ է Քամչաթքայի բնակիչներուն թիւը։

Եատ անսովոր բան մը չէ՝ հանդիպիլ աշակերտներու, որոնք մարդուն կազմութեանը վրայ արդարեւ շատ բան գիտեն, բայց չեն կրնար իրենց մարմինին վրայ ցուցնել թէ՝ ուր կը գտնուի լեարդը։ Տուր քանակը

իրենց ձեռքը, և անմիջապէս քարտէսին վրայ քեղի կը ցուցնեն թէ՝ ուր է Քամչաթքան։

Աշակերտներուն միտքին վրայ նախ և առաջ տպաւորելու է ա՛ս ճշմարտութիւնը թէ՝ այս գիտութիւնը իրենց անձին, իրենց մարմինին հետ գործ ունի։ Ու զանոնք մի շտ այս տպաւորութեան ներքեւ պահելու համար, չարունակ մէջտեղ բերելու է իրենց մարմինը։ Այս կերպով՝ իրենց սորված անդամագնութիւնը և բնախօսութիւնը պիտի կրնան ծառայեցնել իրենց մարմինին առողջապահութեանը, ի՞նչ որ է վերջապէս այս գիրքին ձգտումը։

ՊԱՐՏԻԶԱԿ, 1907.

Յովս. Ց. Սահմանեան

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

q L o h w u.

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄՈՒԹԻՆՆԸ

Մերենան և Մարգիկյան Մարմինը — Առաջամազնութիւն — Բնախօսութիւն — Առողջապահութիւն — Խորչեր — Գործարաններ — Հիւսոււածք — Տարրեր — Առողջութիւն և Հիւսնդութիւն .

1-2

1

P. L. H. H. B.

ԿՄԱԽՔԸ

Ուկոբներուն Թիւը — Ունայարը — Ուները — Դամկը —  
Երեսը — Կողերը — Լանջոսկըրը — Լեզրուի Տակի Ուկորը — Վերի  
Անդամները — Վարի Անդամները — Ուկորներուն Պաշտամը . . . 5

5

P L O H P Q.

ՈՍԿՈՐՆԵՐՈՒՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՌՈՂԶԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

Ոսկորներուն Արտաքին Կազմութիւնը — Ոսկորներուն Ներքին Կազմութիւնը — Ոսկորներուն Մէջը Պարագ է — Ոսկորներուն Զեւը — Ոսկորներուն Բաղադրութիւնը — Ոսկորներուն Առողջապահութիւնը — Ոսկորի Բեկում . . . . . 15

15

P. L. H. B. P.

ՅՈՒՆԻՎԵՐՏԻ

Յօդուածներու կազմութիւնը — Յօդուածներու Տեսակները  
— Յօդուածի Մը Զանազան Մասերը — Յօդուածներուն Առողջա-  
պահութիւնը . . . . . 22

28

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Մ Ս Ա Ն Ն Ե Ր Ը

Էջ

Մասներուն Պաշտօնը — Մասներու Ձեւերը — Մասնի Մը  
Մասերը — Մասները Ի՞նչպէս կը Գործնեն — Մասներուն Կազ-  
մոթիւնը — Մասներուն Առողջապահութիւնը — Մարզանք — Մար-  
զանքի Պահը . . . . .

27

Գ Լ Ո Ւ Խ Զ .

Կ Ե Ր Ա Կ Ո Ւ Ր Ն Ե Ր

Շոգեգործին և Մարդկային Մարմինը — Մարմինէն Արտար-  
սուած Անպէտ Նիւթեր — Ընդունող և Արտարսող Գործարաններ —  
Կերակուրներուն Բաղադրութիւնը — Կերակուրի Տարբեր Տարբե-  
րուն Օգուտը . . . . .

36

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Մ Ա Ր Ս Ո Ղ Ա Կ Ա Ն Գ Ո Ր Մ Ա Ր Ա Ն Ն Ե Ր Ը

Մարտողութիւն — Բերանը — Ակռաները — Ժամանակաւոր  
Ակրաներ — Տեւական Ակռաներ — Ակռաներուն Յատկութիւնները  
— Ակռաներուն Առողջապահութիւնը — Լեզուն — Լորձունքի Գեղ-  
ձերը — Փողը — Որկորը — Ստամորսը — Նախաղին — Փոքր  
Աղիքը — Մեծ Աղիքը — Լեարդը — Լեարդին Պաշտօնը — Պանկ-  
րատը — Փայծաղը — Ծանօթութիւն . . . . .

41

Գ Լ Ո Ւ Խ Բ .

Մ Ա Ր Ս Ո Ղ Ա Կ Ա Ն Զ Ե Ղ Ո Ւ Կ Ն Ե Ր Ը Ե Ւ Մ Ա Ր Ս Ո Ղ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Խ Ն

Մարտողական Հեղուկները — Լորձունքին Պաշտօնը — Ստա-  
մորսանիթիւն Պաշտօնը — Մաղձին Պաշտօնը — Պանկրատի Հիւթը  
— Աղիքի Հիւթը — Մարտողութիւն — Մարտողութեան Երեւոյթ-  
ները — Ծծում — Մարտողութեան Առողջապահութիւնը . . . . .

58

Գ Լ Ո Ւ Խ Թ .

Ա Ր Ի Ւ Խ Ե Ւ Ա Կ Ի Շ

Էջ

Արիւնին Կարեւորութիւնը — Գեղձ — Արիւնը Ի՞նչպէս կը Շար-  
ժի — Ուրիշ Կենդանիներու Արիւնը — Արիւնին Հեղուկ Մասը Կամ  
Շինուկը — Արիւնին Պաշտօնը — Արիւնին Քանակութիւնը — Ա-  
ւշշը — Հոսումի Գործողութիւնը — Աւշշի Խողովակներ — Աւշշի  
Շրջանը — Առողջապահական . . . . .

67

Գ Լ Ո Ւ Խ Ժ .

Ա Ր Ե Ա Ն Շ Ր Ձ Ա Ն Գ Գ Ո Ր Մ Ա Ր Ա Ն Ն Ե Ր Ը

Արեան Շրջանի Գործարաններն — Սիրտին Դիրքը — Սիրտին  
Խոռոչները — Սիրտին Գունակները — Սիրտին Փակած Խողովակ-  
ները — Մազակերպերը — Երակները — Ծանօթութիւն . . . . .

77

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա .

Ա Ր Ե Ա Ն Շ Ր Ձ Ա Ն Գ Ե Ւ Ա Ռ Ո Ւ Զ Ա Պ Ա Կ Ա Ն Տ Ա Ն Օ Թ Ո Ւ Թ Ի Ւ Խ Ն Ե Ր

Արեան Շրջանը — Սիրտին Զարկը — Սիրտին Զայները —  
Սիրտին Կատարած Գործը — Բաղկերակը — Արիւնին Հոսանքը —  
Արիւնին Տեսակը — Առողջապահական Ծանօթութիւններ — Մարմ-  
նամարզի Աղդեցութիւնը — Մտային Վիճակը — Մեր Ուտելիթները  
— Ծխախոտը — Արիւնհոսութիւն — Ծանօթութիւն . . . . .

86

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ .

Շ Ր Ձ Ա Կ Ա Ն Գ Ո Ր Մ Ա Ր Ա Ն Ն Ե Ր Ը

Շնչումի Պէտքը — Օդին ձամբան — Քիթին Ծակերը — Փողը և  
Հազազը — Խոչափողը — Թորքերը — Վանդակը — Ծանօթութիւն .

97

Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Շ Ն Ձ Ո Ւ Մ , Շ Ն Ձ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Խ Ն Ե Ւ Շ Ն Ձ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Խ Ն

Շնչառութիւն — Շնչատուութիւն — Շնչում — Լանջոսկը —

Ենչումի Ազգեցութիւնը Թորերուն Վրայ — Առողջապահական Ծառ-  
նօթութիւններ — Մաքուր Օդ . . . . . 103

Գ Լ Ո Ւ Խ Ժ Դ.

**ՄՈՐՅԸ ԵՒ ԵՐԻԿԱՄՆԵՐԸ**

ՄորՅԸ — Պարուտակ — Բուն ՄորՅԸ — Մազերը — Եղունգ-  
ները — Մորթին Դեղձերը — Խւզի Դեղձեր — Մորթին Գլխաւոր Պաշ-  
տոններն — Մորթին Առողջապահութիւնը — Օծանելիք — Կոշտերը  
և Փափակները — Դրովի Թեփերը — Լոզանքի Համար Քանի Մը  
Կանոններ — Երիկամները — Երիկամներուն Առողջապահութիւնը —  
Ծանօթութիւն . . . . . 110

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ե.

**ԶՂԱՅԻՆ ԴՐՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄԱՁՆՆՈՒԹԻՒՆԸ**

Մարմինին Դործաբաններուն Գործակցութիւնը — Զղային Հիւս-  
ուածք — Ռւղեղը — Խորչերը — Ջիվերը — Ռղնածուծը — Մար-  
մինին Զիղերը — Համալրական Զիղեր — Ծանօթութիւն . . . . . 121

Գ Լ Ո Ւ Խ Ժ Զ.

**ԶՂԱՅԻՆ ԴՐՈՒԹԵԱՆ ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ**

Զղային Դրութեան Ցատկութիւնները — Զգացող և Շարժող Զի-  
ղեր — Ռւղեղին Պաշտօնը — Փոքր Ռւղեղին Պաշտօնը — Զղային  
Կեղրնները — Հոգեկան Զղային Կեղրնները — Անդրադարձիկ Կեղ-  
րնները — Կնքնաշարժ Զղային Կեղրնները — Ռղնածուծին Պաշ-  
տօնը — Ռւղեղին և Զիղերուն Առողջապահութիւնը . . . . . 121

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ե.

**ԶԳԱՅԱՐԱՆՔՆԵՐ՝ ՇՈՏԱՓՈՒՄԻ, ՀՈՏԱՌՈՒԹԵԱՆ ԵՒ ՑԱՏԱԿՈՒՄԻ.**

Զգայարանքները — Շոշափումի Զգայարանքը — Հոտառու-  
թեան Զգայարանքը — Ճաշակումի Զգայարանքը . . . . . 138

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ը.

**ԼՍՈՂՈՒԹԵԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՔԸ**

Լսողութեան Զգայարանքը — Արտաքին Ականչը — Միջին  
Ականչը — Ներքին Ականչը — Լսողութեան Գործողութիւնը . . . . . 142

Գ Լ Ո Ւ Խ Ժ Թ.


**ԼԵՍՈՂՈՒԹԵԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՔԸ**

Լեսողութեան Զգայարանքը — Ակնակապիճը — Արցունքի  
Գործարանը — Աչքին Մասնները — Աչքի Գունաը — Ոսպնեակը —  
Աչքին Խռնաւահիւթերը — Ի՞նչպէս Կը Տեսնենք — Տեսութեան Թե-  
րութիւններ — Աչքերուն Առողջապահութիւնը . . . . . 147

Գ Լ Ո Ւ Խ Ի.

**ԶԱՅՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ**

Զայնը — Մարդկային Զայնը — Հազազը . . . . . 157



# ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

## ԳԼՈՒԽ Ա.

Մարդկային մարմինին ընդհանուր կազմութիւնը

ՄԵՔԵՆԱՆ ԵԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ. — Շոգեշարժ մեքենայի մը առջեւ կայնելով անոր կատարած գործը դիտած ատենախս՝ երեք տարբեր տեսակէտերէ կրնանք նկատել եւ ուսումնասիրել զայն։ Նախ՝ կրնանք անոր վրայ նայիլ իբրեւ հաւաքածոյ մը երկաթի ու արոյրի շատ մը կտորներու, եւ կրնանք ուսումնասիրել անոր զանազան մասերը եւ կապակցութիւնները։ Երկրորդ, դիտելով թէ՛ անիկա ի՞նչպէս ջուրը կը վերածէ շոփիի, եւ թէ՛ ի՞նչպէս կը շարժին զանազան անիւնները ու լժակները՝ կրնանք հասկնալ անոր տարբեր մասերուն օգտակարութիւնը։ Երրորդ, կրնանք ուսումնասիրել մեքենան, զայն աղէկ բանեցնելու ամենէն յաջող մեթունները ճշդելու համար։

Մարդկային մարմինն ալ մեքենայ մըն է։ Բայց

շատ աւելի բաղադրեալ է քան ո՞ւ է մեքենայ, եւ կարող է կատարել բազմատեսակ գործեր։ Մարդկային մարմինը ոչ թէ միայն կրնայ տեղէ տեղ շարժիլ, այլ նաեւ կրնայ աճիլ ու կրնայ նորոգել ինքզինքը։ ու մարմինին մէջ գտնուած միտքը կրնայ զգալ ու խորհիլ։ Ասով մէկտեղ, մեքենային նման սակայն՝ մարդկային մարմինին ուսումն ալ կրնայ կատարուիլ երեք տարբեր կերպերով։ Կրնանք ուսանիլ իր կազմութիւնը, իր գործելակերպը, եւ իր պահպանութեան յատուկ պայմանները։

ԱՆԴԱՄԱՁՆՆՈՒԹԻՒՆԸ կը խօսի մարդկային մարմինին զանազան մասերուն ձեւին, կազմութեանը եւ յարաբերութիւններուն վրայ։

ԲՆԱԽԽՍՈՒԹԻՒՆԸ կը բացատրէ այդ զանազան մասերուն յատուկ պաշտօնները եւ գործողութիւնները։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ կը սորվեցնէ կեանքի այն պայմանները կամ կանոնները, որոնք կը նպաստեն մարմինին առողջութեանը։

ԽՈՐՇԵՐ. — Երբ կայուն ջուրէ մը կաթիլ մը առնելով՝ զօրաւոր մանրադէտով մը քննենք, պիտի տեսնենք որ անոր մէջ կան բիւրաւոր ապրող կենդանիներ, պղտիկ կէտերու նման։ Ասոնք արդարեւ շատ աննման են մեզի ծանօթ սովորական կենդանիներու։ Եւ սակայն կ'ապրին, եւ ուզած ատեննին՝ կը շարժին։ Ոտք ու ձեռք չունին, բայց տակաւին կը շարժին։ բե-

րան չունին, սակայն եւ այնպէս կ'ուտեն։ Կենդանական աշխարհի ամենապարզ արարածներն են ասոնք, եւ կը կոչուին ԷՌՇ կամ ՔՉՆ։ Խորշերէ կազմուած են բոլոր կենդաններու՝ ինչպէս նաեւ բոյսերու մասերը։

Եթէ ջուրին տեղ կաթիլ մը արին դնենք մանրադէտին տակ, պիտի տեսնենք որ հոն ալ լեցուն են նմանօրինակ ապրող կլոր կէտեր։

Ուղեղին, լեարդին, մսաններուն եւ ոսկորներուն, մէկ խօսքով՝ մարմինին ո՞ւ է մէկ մասին մանրադիտական քննութիւնը՝ երեւան պիտի բերէ խորշեր, որոնք շատ մը յատկութիւններով կը նմանին ջուրին կամ արինին մէջ տեսնուածներուն։

Մարդկային մարմինը շատ պատշաճօրէն կրնայ նմանցուիլ ժողովուրդի մը, որ կը բաղկանայ անհատներէ։ Խորշերը կը նմանին անհատներուն։ Ժողովուրդի մը մէջ կը գտնուին արհեստաւորներ, գիտնականներ, վաճառականներ, ուսուցիչներ, եւայլն։ Ամէնքն ալ մարդ են. սակայն տարբեր է իրաքանչիւրին պաշտօնը։ Նոյնը ճշմարիտ է խորշերուն համար, որոնցմէ ոմանք՝ կը ձեւացնեն մարմինին հաստատուն մասերը. ուրիշներ՝ կը պատրաստեն մարմինին բազմատեսակ պէտքերուն համար գործածուելիք զանազան հեղուկները։ Ու այս բազմաթիւ ու բազմատեսակ խորշերը կը գործեն կատարեալ համերաշխութեամբ, հրչափ ատեն որ մարմինը ունի առողջ վիճակ մը։ Աշխատութեան բաժնումի սկզբունքը հիանալիօրէն կը տեսնուի մարմինին մէջ, ինչպէս՝ ամէն քաղաքակիրթ ժողովուրդի մէջ։

**ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ.** — Ծառը ունի տերեներ, կեղեւ, արմատ, ճիւղեր, եւայլն, որոնց իւրաքանչիւրը ունի մասնաւոր յատկութիւններ եւ պաշտօններ։ Այսպէս ալ կենդանին ունի որոշ մասեր, ինչպէս՝ բերան, ստամոքս, գլուխ, ձեռքեր ու ոտքեր, որոնց իւրաքանչիւրը կը կատարէ մասնաւոր պաշտօն մը։ Գործարան կը կոչուի՝ բոյսին կամ կենդանին այն մասը, որ իրեն յատուկ պաշտօնը ունի։ Ու այս պատճառով, գործարանաւոր կը յորջորջուին բոլոր բոյսերն ու կենդանինները։

**ՀԻՒՍՈՒԱԾՔ.** — Ամէն մէկ գործարան՝ շինուած է պարզ, նոյնատեսակ մասերէ, որոնց կ'ըսուի հետու։ Ամբողջ մարմինը կազմուած է այս հիւսուածքներէն, որոնք իրարու միանալով կը շինեն անոր տարբեր տարբեր գործարանները, ինչպէս որ քարը, փայտը, աղիւար եւայլն իրարու քով բերելով եր կազմեն տունի մը զանազան մասերը։ Մեր մարմինին մէջ ունինք ոսկրային, մսանային, ուղեղային, ճարպային եւ ուրիշ զանազան տեսակ հիւսուածքներ։

**ՏԱՐՈԵՐ.** — Քիմիագէտներուն ծանօթ՝ ուժսունի չափ տարրերէն միայն տասնեւվեցը գտնուած են առողջ մարդուն մարմինին մէջ։ Ասոնք են բնածուխ, ջրածին, թթուածին, ծծումբ, լուսածին, երկաթ, կալիոն, եւայլն։

**ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ** եի ՀԻՒՍԴՈՒԹԻՒՆ. — Երբ մարմինին բոլոր գործարանները եւ խորշերը կը գործեն կանոնաւորութեամբ եւ համերաշխութեամբ, այն ատեն մարդ՝ պահանջման վիճակ մը ունի կ'ըսուի։ Երբ սակայն

ն եւ է պատճառով՝ գործարան մը կը դադրի գործելէ, կամ կը գործէ անբնական եւ անկանոն եղանակով՝ այն ատեն մարդ նեղութիւն կը քաշէ, ու կ'ըսենք թէ՝ վատառողջ կամ հետու վիճակ մը ունի։

## ԳԼՈՒԽ.

### Կմախիր


**ԶԱՓԱՀԱՍ ՄԱՐԴՈՒՆ ամբողջ կմախիքը կը բաղկանայ 200 անջատ ոսկրոներէ, որոնք դիւրութեան համար կրնան բաժնուիլ այսպէս։**

Ողնայարի սիւն	.	.	.	.	.	.	.	26
Գանկ	.	.	.	.	.	.	.	8
Երես	.	.	.	.	.	.	.	14
Կողեր, լանջուկր և լեզուի տակի ոսկոր	.	.	.	.	.	.	.	26
Վերի անդամներ	.	.	.	.	.	.	.	64
Վարի անդամներ	.	.	.	.	.	.	.	62
								200

Այս հաշիւին մէջ չեն ականջի երեք պզտիկ ոսկրոներն, ինչպէս նաեւ՝ ակուաները։

**ՈՂՆԱՅԱՐԸ**՝ մարմինին ետեւի կողմը գտնուած ոսկրեայ սիւնն է, որ չափահաս մարդուն մէջ երկու ոտք երկայնութիւն ունի։ Կազմուած է քսանեւչորս կտոր

ոսկորներէ, որոնց կ'ըսուի այս : Ողներուն իրարու վրայ եկած մասերուն մէջտեղը կայ թանձր աճառային խաւ



ՊԱՏԿԵՐ 1  
Մարդկային կմախրը

մը, այնպէս որ ողնայարի սինին երկայնութեան մէկ կարեւոր մասը վերագրելի է աճառային այս խաւերուն :

- 1, 1 Ողնայարի սին. 2, գանկ.
- 3, զարի ճնուտ. 4, լանջուկը. 5, կողերը. 6, 6, կողերուն աճաները՝ որոնք կը միանան լանջուկին.
- 7, անբակ. 8, բազուկը. 9, ուսի յօդուածը. 10, 11, նախաբազուկի երկու ոսկորները. 12, արմուկի յօդուածը. 13, գաստակի ութը մանրիկ ոսկորները. 14, ափի հինգ ոսկորները, որոնց ծայրերէն կը շարունակուին մատի ոսկորները. 15, կրնիքի ոսկորը. 16, կրնիքի երկու ոսկորներուն մէջտեղի սեպաձև ոսկորը. 17, զիստի յօդուածը. 18, զատուկը, ազդրոսկը կամ բարձուկը. 19, ծունկի կամ կափարիչը. 20, ծունկի յօդուածը. 21, 22, սրանքի երկու ոսկորները. 23, կոճղի եօթը ոսկորները, որոնց փակած են մատերուն ոսկորները. 25, անբակին՝ լանջուկիրին հետ յօդուած շինած տեղը. 26, 8րդ, 9րդ և 10րդ կողերուն աճառը, որով այդ կողերը կը միանան լանջուկին. 30, բազուկի շընչերակը. 31, զիստի յօդուածին կապերը. 32, 33, զարի անբակին զացող շնչերակը. 34, 35, ծունկի յօդուածին կազերը. 36, կոճղին ոսկորներուն կազերը:

Ողներուն մէջտեղը գտնուած այս առածգական աճառներուն շնորհիւ՝ ողնայարը ապահով կ'ըլլայ ծանր ցընցումներէ, որոնք հարկաւ վասսակար պիտի ըլլային թէ ողնայարին մէջ պահուած փափուկ ծուծին եւ թէ գանկին մէջ գտնուած զգայուն ուղեղին։ Աճառները դարձեալ՝ դիրութիւն կուտան ողներուն՝ շարժիլ իրարու վրայ։

Ողնայարի սինը հաստատուած է կրնքի երկու լայն ոսկորներուն մէջտեղը գտնուող թանձր ու սեպաձեւ ոսկորին վրայ։ Այս ոսկորին ծայրը փակած է բարակ ու փոքրիկ ոսկոր մը, որ «պոչիկ» կը կոչուի։

Ողնայարը՝ ուղղաձիգ սին մը չէ. այլ ունի չորս կորութիւններ, ինչպէս կը տեսնուի պատկեր 2 էն։ Ողնայարին կորութիւններուն այս թիւը միայն մարդուն կմախքին յատուկ է, ինչ որ պէտք մըն է իրեն՝ մարմինին ուղիղ դիրքին համար։ Ողնայարին այս կորութիւնները դարձեալ՝ մեծապէս կը մեղմէն ու կը չափաւորեն քալած կամ ցատկած ատեննիս՝ ողնայարին եկող ցնցումները, որոնք անպատճառ ցաւ տալու աստիճան պիտի ազդէին ողնածուծին եւ մանաւանդ ուղեղին։




ՊԱՏԿԵՐ 2  
Մարդկային  
ողնայարը

այս կորութիմները որոշապէս կը տկարացնեն այդ ցնցումները :

ՈՂՆԵՐԸ՝ անկանոն ձեւով, հաստ ոսկորներ են. մէջտեղը ունին կլորածեւ բացուածք մը. այնպէս որ երբ ողները իրարու վրայ շարուին, վերէն վար՝ ողնայարի սիւնին ամբողջ երկայնքին կը ձեւանայ խողովակ մը, որուն մէջ կը գտնուի ողնածուծը : Պատկեր 3ին եւ պատկեր 4ին մէջ՝ 1ը կը ներկայացնէ ողներուն թանձր մասերը. պատկեր 3ին մէջ՝ 2ը եւ պատկեր 4ին մէջ՝ 7ը կը ներկայացնեն բացուածքները կամ ծակերը :

Ողները՝ դուրսի կողմէն ունին ցցուածքներ, որոնց կը փակչին մսաններ, եւ որոնք միանգամայն



ռԱ. 3 — Ողն մը



ռԱ. 4 — Ողն մը

յօդուածներ կը կազմեն դրացի ողներու եւ կողերու հետ : 3 եւ 4 պատկերներու մէջ, 2, 3, 4, 5, 8 կը ցուցնեն այս տեսակ ցցուածքներ :


ԳԱՆԿԸ՝ ոսկրային, ձուածեւ տուփ մըն է, որ կը կազմուի ութը տափակ եւ կոր ու բարակ ոսկորներէ. այս ոսկորները իրարու կը միանան սանտրի ակոանե-

րուն նման ցցուածքներով ( պա. 5, 1, 1, 2, 3, 3 ), որոնք իրարու մէջ մտնելով՝ խիստ ամուր կը բռնեն ոսկորները : Գանկը՝ տակի կողմէն ունի շատ մը փոքրիկ ծակեր, որոնց մէջէ կ'անցնին ջիղեր ու արեան խողովակներ . ունի նաև խոշոր բացուածք մը՝ նմանապէս տակի կողմէն, ուսկից կանցնի ողնածուծը՝ ուղեղին փակելու համար :

ԵՐԵՍԸ ունի տասնեւշորս անկանոն ձեւով, մեծ ու պղտիկ ոսկորներ, որոնք կը ձեւացնեն աչքերուն, քիթին եւ բերանին խոռոչները, ինչպէս նաև՝ այտերուն ու ծնօտին ցցուածքները :

Գլուխի քսաներկու ոսկորները գրեթէ բնաւ չեն շարժիր. կզակի ոսկորը ըլլալով միակ բացառութիւնը, որ ինչպէս յայտնի է՝ շարունակ կը շարժենք խօսած կամ ճաշած ատեննիս :


ԿՈՂԵՐԸ՝ տասներկու զոյգ, երկայն, բարակ ու կորածեւ ոսկորներ են . հաստատուած են ողնայարի սիւնին երկու քովերը, ու դէպի առաջ երկնցած ատեննին՝ բոլորակ ձեւ մը առնելով կը շինեն վանդակը : Վերէն վար համրելով , առաջին եօթը կողերը կը կոչուին



ռԱ. 5

Գանկի ոսկորները  
և անոնց յօդուածները

կողեր. որովհետեւ ասոնք կուրծքին առջեւի կողմէն՝ առանձին առանձին կը միանան լանջոսկրին, իրենց յատուկ աճառային մասերով. յաջորդ երեք կողերը,



ՊԱ. 6

Վանդակը


ցնէ երրորդ կողին ա-  
ճառը. 12ը կը ցուցնէ շարժական երկու կողերը:

ՀԱՆՁՈՍԿՐԸ՝ կուրծքին առջեւի կողմը դրուած՝ տափակ ու երկայն ոսկոր մըն է, որուն վերի ծայրը կրնանք դիւրաւ զգալ վիզին առջեւի կողմէն, եւ վարի ծայրն ալ՝ պորտէն քանի մը մատ վեր: Լանջոսկրը կը ցինէ վանդակին առջեւի պատը: Պատ. 6 կը ցուցնէ վանդակը կազմող ոսկորները. 1, 2, 3, նշանակուած ոս-  
կորն է լանջոսկրը կամ կրծոսկրը:

ԼԵԶՈՒԻ ՏԱԿԻ ՈՍԿՈՐԸ՝ բարակ, աղեղաձեւ ոսկոր


մըն է, որ դրուած է կզակի ոսկորին ետեւ՝ լեզուին արմատը, եւ զոր սակայն դժուար է մատերով զգալ:

ՎԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ունին վաթսուն եւ չօրս ոս-  
կոր: — Ուու բէու, որ տափակ ու անկանոն ձեւով  
ոսկոր մըն է, դրուած է վանդակին ետեւի ու վերի



ՊԱ. 7

Դաստակի ոսկորները



ՊԱ. 8


Մատերուն և Ափի ոսկորները

կողմը. այս ոսկորը՝ մարմինին մէջ զգալու համար՝ թեւը շարժելու է ետ եւ առաջ: Անբան, որ վանդակին առջեւ ու վերի մասին վրայ գտնուած՝ երկայն եւ բա-  
րակ ոսկոր մըն է: Այս ոսկորը՝ դիւրաւ կարելի է զգալ վիզին երկու քովերը, կուրծքին վերի մասին վրայ: Անրակը՝ մէկ ծայրէն փակած է ուսի թիակին եւ միս ծայրէն ալ՝ լանջոսկրին. որով իրարմէ բաց կը պահէ երկու ուսերը: Չորքոտանիները անրակ չու-  
նին. իսկ հաւերուն երկու անրակները առջեւի կողմէն

իրարու փակած են եւ մէկ ոսկոր մը կը ձեւացնեն. ասիկա է «հաւքաշ» կոչուած ոսկորը: Բայտուած վերի անդամներուն ամենէն հաստ եւ երկայն ոսկորն է: Նուբառակի երկու երկայն ոսկորները՝ քով քովի դրուած են, եւ կրնանք դիւրաւ զգալ զանոնք՝ մէկ թեւերնիս շարժելով միւսին ափին մէջ: Դաստիարակ ունի ութը մանր ոսկորներ, որոնք երկու շարքի վրայ շարուած են: Իրենց թիւին ու շարուածքին շնորհիւ՝ դաստակի ոսկորները կը թեթեցնեն ձեռքերէն դէպ ի վեր գացող ցնցումները: Պատ. 7ին մէջ Ս եւ R գիրերը կը ցուցնեն նախաբազուկի ոսկորներուն վարի ծայրերը. իսկ S, L, C, P, U, M, T, T, գրերը կը ցուցնեն դաստակի ութը ոսկորները: Անը ունի հինգ երկայն ու բարակ ոսկորներ, որոնք շատ դիւրին է զգալ ձեռքին մէջ: Պատ. 7ին՝ 1 նշանակուած ոսկորները, ինչպէս նաեւ պատ. 8ին՝ 10 նշանակուածները կը ցուցնեն ափին հինգ ոսկորները: Մասնաւուր ունին տասնեւչորս բարակ, կլոր ոսկորներ. իրաքանչիւր մատի մէջ կայ երեք ոսկոր. իսկ բթամատին մէջ կայ միայն երկու: Պատ. 8ին մէջ, 11, 12, 13, 14, 15, կը ցուցնեն մատերուն ոսկորները:

ՎԱՐԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒԽ ոսկորներն վաթսուներկու հատ են, որոնք արդարեւ շատ կը նմանին վերի անդամներու ոսկորներուն թէ թիւով եւ թէ ձեւով. միայն թէ իրեւ կանոն, վարի անդամներու ոսկորները աւելի խոշոր են: Կանց (Պատ. 9) շինուած է երկու խոշոր ու լայն ոսկորներէ, որոնց մէջտեղը կայ սե-

պաձեւ թանձր ոսկոր մը՝ կռնակի կողմէն. այս թանձր ոսկորին վրայ կը նստի ողնայարի սինը: Կոնքին չորս



ՊԱՏ. 9 — Կռնքը

ոսկորներն կը ցուցնեն Պատ. 9ին 1, 1, 2, 3, թուանշանները, Յը պզտիկը ոսկոր մըն է, որ ողնայարին վերջաւորութիւնն է, եւ կը կոչուի պոչիկի ոսկոր: Առաջի կամ վաղի ոսկորը կը համապատասխանէ վերի անդամներուն բազկոսկրին, եւ մարմինին ամենէն հաստ ու երկայն ոսկորն է: Մասնաւուր զոյգ մը ոսկորներն կը համապատասխանեն նախաբազուկի զոյգին: Ծանէ համար վիզովի ոսկոր մըն է, որ ծունկի յօդուածին ճիշդ դէմը կու գայ՝ երբ շիտակ կայնելու ըլլանք: Այս ոսկորին համապատասխանող ոսկոր չի կայ վերի անդամներուն մէջ: Կանց ունի եօթը ոսկոր, դաստակի ութը ոսկորներուն դէմ: Կոճղին ոսկորները սակայն շատ աւելի խոշոր են քան դաստակի ոսկորները: Պատ. 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, կը ցուցնեն կոճղին ոսկորները: Կոճղին ոսկորներն ալ՝ դաստակի

ոսկորներուն նման՝ իրենցմէ դէպ ի վեր ելլող ցնցում-ները կը թեթեւցնեն, շնորհիւ իրենց թիկին: Նւրբահին ինչպէս նաեւ մատերու ոսկորներուն թիւն ու ձեւը նոյնն



ՊԱ.Տ. 10 — Կոճի և մատերու ոսկորները

Են ձեռքի ոսկորներուն հետ: Տես Պատ. 10, ու բաղդատէ զայն 7 եւ 8 պատկերներուն հետ:

Ոսկորներու դիրքը եւ ձեւերը սորվելու լաւագոյն կերպն է Պատ. 1ը աչքի առջեւ ունենալ, եւ համրել մարդկային կմախքին բոլոր ոսկորները թէ պատկերին եւ թէ քու մարմինիդ վրայ:

ՈՍԿՈՐՆԵՐՈՒՆ. — 1. Մարմինին տալ՝ իրեն յատուկ ձեւը: 2. Պահպանել մարմինին փափուկ եւ զգայուն մասերը, օրինակ՝ գանկը, որ կը պաշտպանէ ուղեղը: 3. Տեղ հայթայթել մսաններուն՝ փակելու համար: Ոսկորները՝ լծակի դեր կը կատարեն մարմինին մէջ, եւ շարժելու համար՝ պէտք ունին մսաններու:

## ԳԼՈՒԽ Գ.


Ոսկորներուն կազմութիւնը եւ առողջապահութիւնը

ՈՍԿՈՐՆԵՐՈՒՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱԶՄՈՒԹԵԱՆԸ վրայ ընդհանուր գաղափար մը կազմելու համար՝ կ'ընտրենք երկայն ոսկոր մը, ինչպէս զիստի ոսկորը (Պատ. 11): Թարմ եղած ատենը՝ ոսկորը սերտիւ շրջապատուած է պինդ թաղանթով մը, որուն մէջ կան արեան բազմաթիւ խողովակներ: Դուրսի կողմէն՝ ոսկորը իր սընունդը կը ստանայ այս թաղանթին մէջ գտնուած խողովակներէ, եւ կը փոփ երբ ո՛ւ է կերպով վնասուի այս թաղանթը:

Կը դիտենք թէ՝ այս ոսկորին (Պատ. 11) երկու ծայրերը հաստ են ու անկանոն, մինչդեռ միջին մասը երկայն ու գլանաձեւ է: Ծայրերուն թանձրութիւնը անհրաժեշտ է յօդուածի կազմութեան համար. դարձեալ, ծայրերը թանձր են՝ որպէս զի տեղ հայթայթուի հոն փակող մսաններուն:

ՈՍԿՈՐՆԵՐՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ դիւրին է տեսնել՝ երկայնքին ճեղքելով երկայն ոսկոր մը՝ ինչպէս սրունքի հաստ ոսկորը (Պատ. 12): Հոս կը տեսնենք որ ոսկորին գլանաձեւ մասին ներսը՝ վերէն վար

պարապ է: Թարմ ոսկորին մէջ՝ այս պարապութինը կը գրաւէ ոսկրածուծը, որոն մէջի արեան խողովակ ները՝ ներսէն կը մնուցանեն ոսկորը: Ոսկրածուծին գացող ու անկէ վերադարձող արեան խողովակներու համար ծակեր կան ոսկորին վըրայ, ինչ որ դիրին է տեսնել ու է չոր ոսկորի վրայ: Պատկեր 12ը աչքի առջեւ ու նեսալով՝ կը սորվինք նաեւ թէ՝ ոսկորին գլուխներուն կամ ծայրերուն ներքին երեւոյթը տարբեր է գլանաձեւ մասէն: Անոնք՝ սպնդանման երեւոյթ մը ունին. այդ ըսպնդանման մասին ծակերուն մէջ կը գտնուին արեան խողովակները, որոնք կը մնուցանեն ոսկորին այդ մասերը:



Դիստի ոսկորը

Մրունքի  
հաստ ոսկորը

ծանր չըլան, նոյն ատեն ալ մասններուն հայթայթելով բաւական տեղ՝ փակելու համար: Դարտարապետներուն ծանօթ իրողութին մըն է՝ թէ՝ միենոյն քանա-

### ՈՍԿՈՐՆԵՐՈՒՆ ՄԷՋԸ ՊԱՐՍՎՊ է. — Ոսկորներուն

ներսը պարապ է, որպէս զի անոնք պէտք եղածէն աւելի

ծանր չըլան, նոյն ատեն ալ մասններուն հայթայթելով բաւական տեղ՝ փակելու համար: Դարտարապետներուն ծանօթ իրողութին մըն է՝ թէ՝ միենոյն քանա-


կութեամ: մետաղէ շինուած պարապ խողովակ մը եւ մէջը լեցուն ձուլ մը՝ հաւասար տոկունութին չունին, այլ՝ պարապ խողովակը շատ աելի ուժով կ'ըլլայ: Ցորենին եւ խոտերուն ցողուններուն օրինակն ալ նոյնը կը հաստատէ:

**ԲՈԼՈՐ ՈՍԿՈՐՆԵՐՈՒՆ** ալ անպատճառ նոյն ձեւը եւ կազմութինը չունին: Երկայն ոսկորները՝ ամէնքն ալ զիստի ոսկորին կազմութինը ունին. մինչ՝ հաստ ու տափակ ոսկորները՝ երկայն ոսկորներուն յատուկ՝ ներքին պարապութինը չունին: Անոնց ներսի կողմը աւելի կը նմանի երկայն ոսկորներու սպնդային մասերուն: Այլին ու կոր սակայն՝ անպատճառ թաղանթով մը շրջապատուած չէ՝ դուրսէն, ինչ որ անհրաժեշտ է իր կեանքին համար:

**ՈՍԿՈՐՆԵՐՈՒՆ ԲԱՇԱԴՐՈՒԹԻՒՆԸ.** — Ոսկորը շինուած է կենդանային եւ հանքային նիւթերէ, որոնք այնքան սերտին միացած են իրարու որ ոսկորի մը ամենափոքր մէկ կտորին մէջ իսկ՝ երկուքն ալ գոյութին ունին: Հանքային մասը՝ ոսկորին կուտայ կարծրութին եւ պնդութին, եւ կը ներկայացնէ չոր ոսկորի մը ծանրութեան իբր երկու երրորդը:

Ոսկորի մը հանքային ու կենդանային նիւթերէ կազմուած ըլլալը ապացուցանելու համար՝ սան երկու փորձերը կրնանք կատարել: Կ'առնենք բարակ, երկայն ոսկոր մը, ինչպէս ոչխարին կողի ոսկորը, ու զայն քանի մը օր կը թողունք գօրաւոր թթուի մը մէջ (\*).

(\*) Յիսուս տրամ չուրի մէջ՝ խառնէ տասը տրամ բրուրածնային թթու (acide chlorhydrique, բուզ ռուհու), ու այս բաղադրութեան մէջ ձգէ տոկորը՝ երկու երեք օր:



այդ ժամանակամիջոցէն վերջ՝ ոսկորը դուրս հանելով՝ պիտի տեսնենք որ մեզի ծանօթ այն կարծր մարմինը՝ խմորի նման դիւրաւ ծոռող բան մը դարձեր է, թէեւ երբէք չէ կորսնցուցած իր նախկին ձեւը։ Այս փորձին մէջ՝ թթուն լուծեց ոսկորին հանքային մասը ու թողուց միայն կենդանային մասը։

Դարձեալ, կ'առնենք հաստ, գլանաձեւ ոսկորի կտոր մը եւ քառորդ ժամի մը չափ կարմիր կրակին մէջ կը թողունք, յետոյ կրակէն դուրս քաշելով՝ կը քննենք զայն։ պիտի տեսնենք որ կափճի նման ձերմակ ու դիւրաբեկ բան մը դարձեր է՝ այն կարծր ոսկորը, թէեւ իր նախկին ձեւը պահած է այս փորձին մէջ ալ։ Կրակը այրեց ոսկորին կենդանային մասը եւ թողուց միայն հանքային նիւթերը. ուստի եւ ճիշդ կափճի կտորի մը նման՝ մեր մատերովը կրնանք փըշրել կրակէն հանուած այս ոսկորը։

Մանովներու եւ պատանիներու ոսկորներն՝ համեմատաբար շատ աւելի կենդանային մաս ունին իրենց մէջը՝ քան չափահաս մարդերու եւ մանաւանդ ծերերու ոսկորները։ Ընդհակառակն, ծերերուն ոսկորները՝ համեմատաբար շատ աւելի հանքային նիւթեր կը պարունակեն քան պատիկներուն ոսկորները։ Ուստի պըզտիկ տղաքներու ոսկորներն դժուարաւ կը կոտրին. մինչ՝ ծերերունը՝ շատ դիւրութեամբ։ Տղաքներու ոսկորներն դիւրաթեք են, ծերերունը՝ դիւրաբեկ։

ՈՍԿՈՐՆԵՐՈՒԻՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ. — Սոր-

վեցանք արդէն թէ՝ մանկութեան շրջանին մէջ, ոսկորները համեմատաբար շատ կենդանային նիւթ կը պարունակեն. ուստի եւ պզտիկ տղաքներուն տալու է այնպիսի ուտելիքներ, որոնց մէջ առատօրէն գտնուին հանքային տարրեր. ու հանքային տարրերը առատօրէն կը գտնուին կաթին մէջ, որ մանկութեան բնական ինչպէս նաև յարմարագոյն մնունդն է, ամէն պարագայի տակ։

Տղաքներու ոսկորներն շատ դիւրութեամբ կը ծոխն ու կը փոխեն իրենց բնական ձեւը, քանի որ ոսկորներուն պնդութին տուող հանքային տարրը քիչ է անոնց մէջ։ Ուստի ծնողքներ աճապարելու չեն՝ ժամանակէն առաջ ոտքի հանել իրենց փոքրիկներն։ Զակառակ պարագային, մանուկին սրունքի ոսկորները կը ծոխն ու կը կորանան՝ չի կրնալով դիմանալ իրենց վրայ ճընշող մարմինին բեռին։ Շատ մը ծուռ սրունքներու համար՝ ծնողքներ պատասխանատու են։

Դպրոցներու մէջ եւս՝ մանաւոր ինամբ տանելու է տղաքներու գործածած նստարաններուն եւ գրասեղաններուն, որպէս զի նստարաններուն բարձրութիւնը կամ գրասեղաններուն անյարմարութիւնը պատճառ չըլլայ ոսկորներուն մնայուն տգեղութեան։ Երբ տղաքներուն համար գործածուին խիստ բարձր նստարաններ, բնական է որ անոնց զիստի ոսկորներն կրեն սրունքին ամբողջ ծանրութիւնը, որով եւ կը ծոխն զիստի ոսկորներն, ինչ որ կը ցուցնէ Պատ. 14։ Մինչ՝ Պատ. 13 ին մէջ կը տեսնենք որ տղուն ոտքերը մինչեւ գե-

տէն համելով՝ անպէտ ճնշումի չեն ենթարկուիր զիստի ոսկորներն։ Ոտքերուն կախուած վիճակը՝ կը ծոէ նմանապէս ողնայարի սինը, ինչ որ դիւրաւ կարելի է դիտել 13րդ եւ 14րդ պատկերներուն բաղդատութենէն։

Դպրոցներու եւ վաճառատուններու մէջ գործածուած բարձր գրասեղաններն պատճառ կ'ըլլան տղաք-



ՊԱ. 13 — Ուղիղ դիրք

ՊԱ. 14 — Սխալ դիրք


ներու մարմնական տձետութեան։ Գրասեղանին վրայ գիր գրելու համար՝ աշակերտը կամ դեռատի գրագիրը կը ստիպուի շարունակ վեր բռնել իր մէկ թեւը եւ ուսը, եւ ասով՝ ծուռ, տգեղ դիրք մը կը ստանայ իր բարեձեւ ողնայարի սինը, ինչպէս կը տեսնուի Պատ. 15ին մէջ։ Դիտուած է յաճախ որ գետնին վրայ ծալ-

լուած նստելով՝ կար կարել ստիպուող մանչեր ու աղջիկներ՝ վերջ ի վերջոյ կ'ունենան մնայուն կուզութիւն մը։

#### ՈՍԿՈՐԻ ԲԵԿՈՒՄ.

Երբ հեւ է պատճառով ոսկոր մը կոտրի՝ յաճախ կոտրած ոսկորին երկու ծայրերը կը խախտին իրենց բնական դիրքէն, որովհետեւ անոնց վրայ փակած մսաններուն կծկումը կը փոխէ իրենց դիրքը։ Ասոր համար է որ կոտրած ոսկորի մը դարմանումին համար ամենէն կարեւոր բանը կը նկատուի նախ եւ առաջ դէմ դէմի բերել կոտրած ոսկորին ծայրերը, ու յետոյ ջանալ այդ դիրքին մէջ պահել զանոնք, մինչեւ որ աղէկ մը իրար փակին։ Այս նպատակին համար՝ կը գործածուին տախտակներ, որոնք ոսկորին խախտած կտորները կը պահեն առաջուան բնական դիրքին մէջ։ Կոտրած ոսկոր մը, իբրև կանոն, կ'աղէկնայ մէկ ամիսէն։

**ՆԱՆՈԹ.** — Ուղիղներու վրայ խօսուած առեն՝ շնոր աղէկ կ'ըլլայ աշակերտներուն ցուցնել ոչխարի կամ ուրիշ ու եւ է կենդանիի թարմ և կամ չոր ոսկորները կարելի է նաև մարդկային ոսկորներ ձեռք անցունել ու անոնցմով բացատրել խօսուածներն։




ՊԱ. 15 — Տձեւ կմախք մը

## ԳԼՈՒԽԻ Դ.

## Յօդուածները

ՅՕԴՈՒԱԾՆ կամ խաղ կը կոչուի երկու կամ աւելի ոսկորներու իրարու եկած տեղը։ Մարմինին մէջ կան բազմաթիւ յօդուածներ, սակայն կազմութեամբ՝ ամէնքն ալ իրարու կը նմանին։



ՊԱ. 16  
Յօդուած մը




ՊԱ. 17  
Եռունկի յօդուածը


Յօդուած կազմող ոսկորներուն ծայրերը շրջապատուած են աճառով. այս աճառը՝ մաշելէ կը պաշտպանէ ոսկորներուն ծայրերը, եւ շփումէ եւ ուրիշ պատճառներէ առաջ եկող ցնցումները կը չէզոքացնէ։

Աճառին վրայ տարածուած է բարակ թաղանթ մը, որուն ներքին մասէն շարունակ լպրծուն հեղուկ մը կը շինուի ու կը թափի յօդուածին մէջ։ Այս հեղուկը՝ իր լպրծուն յատկութեամբը կը դիրացնէ յօդուած կազմող ոսկորներուն գլուխներուն շարժումը, ինչպէս իւղը կը դիրացնէ մեքենային յօդուածներուն շարժումը եւ կը պակ-

սեցնէ շփումը։ Յօդուածին ոսկորները՝ իրարու քով պահող հիսուածքներն են հայերը, որոնք մէկ ոսկորին ծայրէն միս ոսկորին ծայրը կ'երթան։ Դարձեալ, յօդուածին ոսկորները իրարու կապելու կը նպաստեն՝ անոր բոլորտիքէն անցնող բոլոր մսանները եւ ուրիշ հիսուածքները, ինչպէս ջիղեր, արեան խողովակներ, եւայն։ Պատ. 16 աղէկ կը բացատրէ յօդուածին զա-



ՊԱ. 18 — Եռունկի յօդուածը  
(Ծինուական)




ՊԱ. 19 — Զիստի յօդուածը  
(Գնտաբաժակային)

նազան մասերը. 1, 1, կը ներկայացնեն երկու ոսկորներուն ծայրերը. 2, 2, կը ցուցնեն ոսկորներուն ծայրերը պատող աճառները. 3, 3, 3, կը բացատրեն դիրքը՝ տոպրակի ձեւով թաղանթին, որ կը պատէ աճառները։

ՅՕԴՈՒԱԾՆԵՐՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ. — Յօդուած կազ-

մող ոսկորներուն ձեւը յաճախ կ'որոշէ անոր շարժումին չափը եւ ուղղութիւնը: Մեր մարմինին մէջ՝ յօդուածներու չորս որոշ տեսակներ կան. — 1. Սէնուն, որ միայն մէկ ուղղութեամբ կրնայ շարժիլ. օրինակ, արմուկի, ծունկի եւ մատերուն յօդուածները: Քննէ Պատ. 16 եւ 18: 2. Գուգակակային, որ ամէն երեւակայելի ուղղութեամբ շարժում կրնայ կատարել. օրի-




ՊԱ. 20 — Զիստի յօդուածը

ՊԱ. 21 — Ուսի յօդուածը

նակ, ուսի եւ զիստի յօդուածները: Քննէ Պատ. 19, 20 եւ 21: 3. Սէնուն, որուն մէջ ոսկորները իրարու վրայ միայն կը շարժին՝ սահելով, եւ հետեւապէս՝ շատ աննշան կերպով. օրինակ, դաստակի եւ կոճղի ոսկորներուն իրարու հետ ձեւացուցած յօդուածները: Քննէ Պատ. 7, 10, եւ 22: 4. Առանցքային, որուն մէջ ոսկորներէն մէկը կը դառնայ միւսին վրայ, ինչպէս անիւր՝

առանցքին վրայ: Օրինակ, առաջին եւ երկրորդ ողներուն, եւ նախաբազուկի երկու ոսկորներուն կազմած յօդուածները:

Յօդուածի Մը ԶԱՆԱԶԱՆ ՄԱՍԵՐԸ հասկալու համար՝ բաւական է ուշադրութեամբ քննել այս գլուխին մէջ դրուած պատկերները: Պատ. 16 արդէն կը բացատրէ աճառներուն եւ զանոնք պատող թաղանթին դիրքը: Պատ. 17 կը ցուցնէ ծունկի յօդուածին ներքին մասը, երկու ոսկորներուն ծայրերով (1, 5)



ՊԱ. 22 — Ուսի յօդուածները

եւ ծունկի կափարիչովը (3): Պատ. 18 կը բացատրէ ծունկի յօդուածին ծինական ըլլալը. 2, կը ցուցնէ ոսկորները իրարու կապող զօրաւոր կապ մը: Պատ. 19 կը բացատրէ գնտաբաժնակային յօդուածի մը կազմութիւնը. ոսկորներէն մէկը (2) ունի բաժակածեւ խոռոչ մը, որուն մէջ կը մտնէ միւս ոսկորին գնդաձեւ գլուխը (4), որ իր դրացի ոսկորին կապուած է զօրաւոր կապով մը (3): Պատ. 20 եւ 21, երկու գնտաբաժնակային յօդուածներու դուրսի երեւոյթը կը բացատրէն:

Այս պատկերներուն հետ մէկտեղ սակայն շատ օգտակար կ'ըլլայ քննել ոչխարի մը տարբեր յօդուածներն։ Ա՛ռ ոչխարի թեւ մը կամ զիստ մը զգուշութեամբ՝ վրայէն հանէ միմերը եւ բաց յօդուածը, մէկիկ մէկիկ քննելով ներքին մասերը։ Դիտէ յօդուածը շըրջապատող թաղանթը, զոր ծակելուդ՝ լպրծուն հիւթ մը-կը վազէ ներսէն. դիտէ դարձեալ պինդ կապերը, որոնք ոսկորները իրար կը բռնեն. եւ վերջապէս՝ քննէ ոսկորներուն ողորկ եւ փայլուն աճառային գլուխները։ Ուրիշ յօդուածներ եւս կտրտելով՝ գաղափար մը կ'առնուի յօդուածներու տարբեր տեսակներուն վրայ։

**ՅՈՒՌԻԱԾՆԵՐՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ.** — Երբ յօդուածի մը ոսկորները՝ իրենց տեղէն խախտին, սովորաբար կը վնասուին նաեւ իրենց կապերը. ասոր համար է որ խախտած ոսկոր մը տեղը դրուելէ վերջ՝ բաւական ժամանակ տկար կ'ըլլայ այդ յօդուածը։ Նոյն իսկ կրնայ ըլլալ որ յօդուածի մը ոսկորը երբէք տեղէն խախտած չըլլայ, բայց տակաւին, երբոր յօդուածի մը կապերը կը պրկուին կամ կը փրթին՝ մասնաւոր ինամք պէտք է, գէշ հետեւամքէ ազատելու համար։

---

## ԳԼՈՒԽ Ե.


### Մաանները

**ՄՍԱՆՆԵՐՈՒՆ ՊԱՇՏՕՆԸ.** — Մարդուն մարմինին մէջ կան հինգ հարիւրէ աւելի մսաններ, որոնց գլխաւոր պաշտօնն է շարժում առաջ բերել։ Իրենց այս գլխաւոր եւ ընդհանուր պաշտօնէն զատ սակայն, մսանները՝ ձեւաւորութիւն եւ կլորութիւն կու տան մարմինին. բերանին եւ փորին նման խոռոչներու պատերը կը ձեւացնեն. եւ վերջապէս՝ ինչպէս արդէն սորվեցանք՝ չափով մը կը ծառայեն յօդուածի մը ոսկորները իրար բռնելու։

**ՄՍԱՆՆԵՐՈՒՆ ԶԵՒԵՐԸ.** — Մարմինին մէջ գըտնուած մսանները՝ ամէսքն ալ նոյն ձեւը չոնին անպատճառ. ոմանք՝ հետեւ են, այսինքն՝ ունին միջին հաստ մաս մը եւ երկու բարակ ծայրեր. Պատ. 25, 1: Ոմանք՝ հաղաքառական են, այսինքն՝ ունին նեղ ծայր մը՝ մէկ կողմէն եւ լայն բացուած մաս մը՝ միս կողմէն. Պատ. 25, 2: Մինչդեռ ուրիշներ՝ գետական են. Պատ. 25, 3: Ասոնցմէ զատ՝ մարմինին մէջ կան նաեւ քանի մը ուղարկան մսաններ, ինչպէս՝ բերանին ու աչքին բոլորտիքը գտնուած մսանները։

**ՄՍԱՆԻ ՄԸ ՄԱՍԵՐԸ.** — Մսան մը՝ իր ամենէն սովորական եւ պարզ ձեւին մէջ՝ ունի երեք որոշ մասեր. — Միջին կակուղ ու կարմիր մաս մը, որ երթալով կը բարակնայ երկու ծայրերէն, եւ կը փոխուի գոյնով ու ձեւով. մսանին այս ծայրերուն կ'ըսուի յէտն+ . Պատ. 25, 1, է, է: Մսանին գործող, այսինքն երկնցող ու կծկուղ մասը՝ միջին մասն է. իսկ ձգանքները պաշտօն ունին մսանը փակցնել ուսկորներուն: Զգանքները՝ կարծր ու ճերմակ՝ լարի ձեւ հիսուածքներ են, ու չեն կծկուիր ու երկննար: Ուղեղէն կամ ողնածուծէն մսանի մը գացող ջիղերը կը մտնեն միջին մասին մէջ. այդ ջիղերէն գացած հրամանին վրայ կը կծկուի կամ կը թուլնայ մսանը:


Եթէ մսան մը երկու ծայրերէն չի բարակնար՝ անկարելի պիտի ըլլար ուսկորներուն վրայ բաւական տեղ գտնել՝ մսաներու յարումին համար. եւ դարձեալ, եթէ մսանները առանց ձգանքի վերածուելու՝ անցնէին յօդուածներու վրայէ, իրենց հաստութիւնը արգելք պիտի ըլլար յօդուածներուն դիւրաշարժութեան:




ՊԱ. 25

Մսաններու տարրեր ձեւերը

**ՄՍԱՆՆԵՐԸ ԻՆՉՊէՍ ԿԸ ԳՈՐԾԵՆ.** — Հսուեցաւ արդէն թէ՝ մսանի մը միջին մասն է որ կը գործէ. այսինքն՝ միջին կարմիր մասը կը կծկուի եւ այդ միջո-



ցին կը փոխէ իր ձեւը, կ'ըլլայ աւելի կարճ ու աւելի հաստ. այդ ատեն իրարու կը մօտենան իր ծայրերը եւ հետեւապէս իրարու կը մօտենան նաեւ ձգանքները եւ անոնց փակած՝ ուսկորները. այսպէս՝ կը շարժին մարմինին ուսկորները։ Պատ. 26, կը ցուցնէ բազուկի երկու մսանները, որոնք դէմ դէմի կը գտնուին, 3 եւ 6։ Երբ 3 մսանը կը կծկուի՝ ափին մէջ դրուած գնտակը, 8, վեր կը բարձրանայ՝ նախաբազուկին դէպի բազու-



Պատ. 26 — բազուկի մսաններուն կծկումը

կին վրայ ծռելովը. իսկ բազկոսկրին ետեւի կողմի մսանին՝ 6 ին կծկումովը՝ նորէն վար կ'իջնայ նախաբազուկը։

Երբ մարմինին ու եւ է մէկ մսանը գործէ՝ կը կրէ հետեւեալ փոփոխութիւնները. — 1. Կը ստանայ աւելի արին, եւ հետեւապէս կ'ըլլայ կարմիր ու կարծր եւ թանձր։ 2. Կ'ըլլայ աւելի տաք, քանզի կը սպառէ աւելի թթուածին, ու կ'արտադրէ աւելի ածխային

թթու։ Շատ գործող եւ քիչ գործող մսաններու տարբերութիւնները որոշ կը տեսնուին հաւին միսին օրինակովը. հաւին թեւին մսանները ձերմակ կ'ըլլան, քանզի հաւը քիչ կը գործածէ իր թեւերը. մինչդեռ հաւին սրունքի մսանները՝ կարմիր ու կարծր կ'ըլլան՝ շատ գործելուն։ Հակառակը ճշմարիտ է այն թոչուններուն համար, որոնք աւելի՝ իրենց թեւերը կը գործածեն։


**ՄՍԱՆՆԵՐՈՒՆ ԿԱԶՁՄՈՒԹԻՒՆԸ.** — Եթէ իաշած միսի կտոր մը առնենք՝ կը դիտենք որ անիկա կազմուած է մսանային թելերու խուրձերէ, զորս դիւրաւ կարելի է բաժնել իրարմէ։ Եթէ այս եղանակով ձեռք անցուած մսանային ամենանուրը թել մը առնելով՝ մանրադէտին տակ դնենք՝ պիտի զարմանանք դիտելով որ մեր այդ մէկ համարուած թելը կազմուած է բազմաթիւ մանրաթելերէ, որոնք աննշմարելի են մեզի, առանց մանրադէտի օգնութեան։

Մսանները՝ իրենց բազադրութեան մէջ ունին բնասպիտակային նիւթեր, որոնք կը խառնուին եւ կը լուծուին ջուրին մէջ՝ միսը խաշելու ատեն։ Միսի ջուրին մննդական յատկութիւնը՝ մսանին բնասպիտակային նիւթերէն է։ Մսաններուն մէջ կան նաեւ փոքր քանակութեամբ զանազան աղեր։

**ՄՍԱՆՆԵՐՈՒՆ ԱՌՈՂՁԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ.** — Մսանի մը աղէկ գործելը կախում ունի մարմինին առողջ վիճակին՝ ընդհանրապէս։ Ուստի աղէկ սնունդ եւ մաքուր օդ՝ հարկաւոր են զօրեղ մսանային դրութեան

մը համար։ Մսանները երբեք ենթարկուելու չեն շարունակական ճնշումի, քանզի այդ պարագային՝ կը խանգարուի իրենց գացող արեան հոսանքը, եւ ատով՝ թերի կերպով կը մսանները։

**ՄԱՐԶԱՆՔ.** — Կանոնաւոր եւ բանաւոր մարզանքը՝ կարեւոր պայման մըն է մսաններու ընդհա-



Ա. Պատասկար դիրք ՓՈՏԿԵՐ 27

Բ. Շփառկ դիրք

Նուր առողջութեանը համար։ Բնութեան ընդհանուր օրէնքն է որ չի գործող գործարանը կը սմքի, կը տկարանայ, մինչեւ որ վերջ ի վերջոյ բոլորովին անգործածելի կը դառնայ։ Ասիկա կատարելապէս ճիշդ է նաեւ մսաններուն համար։ Կանոնաւոր, ամենօրեայ մարզանք

կատարելու է ամէն մարդ, եւ մանաւանդ՝ ամէն տղայ։ ասիկա բացարձակապէս անհրաժեշտ է մասնաւորաբար՝ մտային աշխատանք ունեցողներուն, քանի որ ճանչցուած է «Առողջ միտք՝ առողջ մարմինի մէջ» խօսքին իմաստութիւնը։



Ա. Թւղիղ դիրք ՓՈՏԿԵՐ 28

Բ. Սիառկ դիրք


Մասնաւոր ուշադրութիւն ընծայելու է որ տղաքներ մանաւանդ՝ ուղիղ դիրքի մէջ բռնեն իրենց մարմինը. այսինքն՝ ջանալու է իրաքանչիւր մսանի տալ իրեն յատուկ բաժինը՝ մարմինը ուղիղ բռնելու գործին

**մէջ:** Պատ. 27, ս. եւ Բ կը ցուցնեն երկու դիրքերով տղաքներ, որոնցմէ Ա. ին՝ վասակար դիրք մը ստանալուն պատասխանատութիւնը կ'իյնայ աթոռին, որ կոնակ չունի. թէեւ աւելի շիտակ պիտի ըլլար ըսել թէ այդ պատասխանատութիւնը կ'իյնայ վարժապետին վրայ, որ տղան ատանկ անպատշաճ աթոռի մը վրայ նստեցուցեր է: Աթոռին ետեւի մասը (Բ) պատեհութիւն կու տայ միւս տղուն՝ կրթնիլ անոր, եւ գործածել նաեւ կոնակի կողմի մսանները:

Պատ. 28 կը բացատրէ ծուռ դիրքով կայնողին եւ ուղիղ դիրքով կեցողին տարբերութիւնը: Մխալ դիրքով (Բ) կեցուած ատեն՝ մարմինին առջեւի կողմի մսանները շարունակ կը կծկուին, եւ ատիկա վերջապէս իրենց ունակութիւն մը ըլլալով, մարդը կ'ըլլայ կորաքամակ: Մարզանքի միջոցին միշտ ջանալու է պահել ուղիղ դիրք (Պատ. 28, Ա.):

**ՄԱՐԶԱՆՔԻ ՊԱՀԸԸ.** — Քանի որ մարզանքի պահին՝ մսանները կը կատարեն բացառիկ աշխատութիւն մը՝ բնական է ենթադրել թէ անոնք կը պահանջեն նաեւ բացառիկ արին: Ասոր համար է որ աղէկ չէ անօթի փորով եւ կամ լեցուն ստամոքսով մարզանք կատարել: Առաջին պարագային՝ մարմինին մէջ դեռ չի կայ պահանջուած առատութիւնը սնունդի, եւ երկրորդ պարագային ալ՝ մարմինին մէջ գտնուած արեան կարեւոր մէկ մասը ստիպուած կ'ըլլայ մարսողական գործարաններուն երթալ, մարսելու համար նոր կերուած կերակուրը:

Պատարա 29  
Առաջինին ստամոքսով (կոնակիլու դիրքուած).



## ԳԼՈՒԽ Զ.

Կերակուրներ

**ՇՈԳԵԳՈՐԾԻՆ ԵՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ.—**  
 Մարդոն մարմինը՝ շատ կերպերով կրնայ նմանցովի շոգեշարժ մեքենայի մը։ Ցայտնի է թէ՝ շոգեգործին իր պաշտօնը կատարելու եւ շարժում առաջ բերելու համար՝ պէտք ունի վառելանիւթի՝ փայտի կամ ածուխի։ Մեր մարմինն ալ, իր բազմատեսակ պաշտօնները կատարելու եւ իր զանազան մասերը շարժումի կամ կեանքի մէջ պահելու համար՝ կը կարօտի կերակուրի։ Ինչպէս որ շոգեգործիին համար վառելանիւթը անհրաժեշտ է, նոյնպէս ալ՝ մարմինին համար կերակուրը անհրաժեշտ է, պէտք եղած ուժը եւ ջերմութիւնը արտադրելու համար։

Շոգեշարժ մեքենային համար գործածուած վառելանիւթը այրելով եւ սպառելով՝ կը տաքցնէ գործիքը։ Եւ երբոր կաթսան ու իր մէջի ջուրը որոշ ջերմութիւն մը չունենան՝ մեքենան չի կրնար գործ մը արտադրել, չի կրնար բանիլ։ Նոյնը ճշմարիտ է մեր մարմինին համար։ մեր կերած կերակուրներուն առաջին եւ գըլխաւոր պաշտօնն է տաքցնել մարմինը, տալ անոր ջերմութեան որոշ աստիճան մը (37 սանթիկրատ),

որպէս զի իր մէջ գտնուած մսանները եւ ուրիշ գործարանները կարենան գործել։ Ու այս արդինքը ձեռք բերուելու համար, մեր մարմինին մէջ մտցուած կերակուրները կ'այրին, ճիշդ այնքան իրապէս՝ ինչպէս կ'այրին կաթսային տակ նետուած փայտը եւ ածուխը։ Ուստի, մեր կերած կերակուրներուն գլխաւոր երկու պաշտօններն են՝ տաքցնել մարմինը եւ ուժ արտադրել՝ պահանջուած գործը կատարելու համար։

Մարդկային մարմինը սակայն ունի նոյն ատեն աչքի զարնող առաւելութիւն մը։ Երբեք տեսնուած չէ որ շոգեգործի մը՝ ինքնիրմէ հետզհետէ մեծնայ, աճի ու իր նախնական վիճակին քսան անգամը աւելի ծանր ըլլայ։ Մանուկը սակայն՝ ծնած ատենը հազիւ երկու օխա կը կշռէ։ մինչդեռ չափահաս մարդը յիսուն օխա կու գայ։ Կերակուրը ուրեմն անհրաժեշտ պէտք մըն է դարձեալ մարդոն մարմինին ուսկորին, մսաններուն, ուղեղին եւ ուրիշ հիսուածքներու աճումին համար։

Եւ վերջապէս, շոգեգործին երբ աւրուի՝ չի կրնար ինքզինքը նորոգել։ մինչդեռ մարդկային մարմինը ինքնիրմէ կը լեցնէ մաշած մասերուն տեղերը, կը նորոգէ վնասուած հիսուածքները, կերակուրէն ստացած պաշարովը։

**ՄԱՐՄԻՆՔՆ ԱՐՏԱՔՍՈՒԱԾ ԱՆՊԵՏ ՆԻՒԹԵՐ.**

— Մարդ մը՝ օրուան միջոցին իր մարմինին մէջ կը մտցնէ բաւական կերակուր, ինչպէս՝ միս, հաց, բանջարեղիններ եւ ջուր։ Եւ սակայն իր մարմինին ծանրութիւնը զգալապէս չաւելնար։ Ասկէ կը հետեւի ինք-

նին թէ՝ մարդուն մարմինը՝ քսանըզորս ժամուան միջոցին նհյնքան բան դուրս կը հանէ իրմէ՝ ինչքան կը ստանայ: Քանզի, նոյն իսկ մանկութեան շրջանին՝ երբ մարմինը յարատեւ աճումի մէջ է՝ մարմինին շահած ծանրութիւնը երբեք հաւասար չէ կլլուած կերակուրսերուն քանակին:

Մարմինէն դուրս հանուած նիւթերը կը կոչուին անպէտ մասեր. եւ ասոնք գլխաւորաբար այնպիսի նիւթեր են որ չեն կրնար այրիլ: Մեր կերած կերակուրին գլխաւոր մասը կ'այրի, ինչպէս ասկէ առաջ սորվեցանք, ջերմութիւն եւ շարժում առաջ բերելու համար: Այրելէն վերջ՝ կերակուրը այլեւս օգտակարութիւն մը չունի մեզի, այլ յաւէտ վնասակար է իր ներկայութիւնը մարմինին մէջ. որովհետեւ հոն մնալով՝ կրնայ արգելք ըլլալ գործող գործարաններուն, ինչպէս մեքենային մուկը եւ մոխիրը կը մարեն կրակը եթէ մինչեւ վերջը մնան հնոցին մէջ, ու դուրս չի հանուին: Մարմինին այս անպէտ մասերուն գլխաւորներն են առաջային բնարուած կազը, ջուր եւ տեսակ մը առաջար:

ԸՆԴՈՒՆՈՂ ԵՒ ԱՐՏԱՔՍՈՂ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ. — Մարմինին այն գործարանները, որոնց պաշտօնն է դուրսէն նոր նիւթ առնել մարմինին գործածութեանը համար՝ կը կոչուին գործարաններ: Ասոնք են՝ բերանը, որկորը, ստամոքսը եւ աղիքները՝ մէկ կողմէն. իսչափողը եւ թոքերը՝ միւս կողմէն: Առաջին խումբին կ'ըսենք մարսողական գործարաններ, որոնք

կ'ընդունին ուտելիք եւ ըմպելիք. երկրորդ խումբին կ'ըսենք շնչառութեան գործարաններ, որոնք կ'ընդունին կամ կը ծծեն թթուածին:

Մարմինին անպէտ մասերը դուրս հանելու պաշտօն ունեցող գործարանները կը կոչուին զատիչ կամ առաջար գործարաններ, որոնցմէ ամենէն կարեւորներն են՝ թոքերը, երիկամները եւ մորթը. թոքերը՝ դուրս կու տան ածխային թթու կոչուած կազը, ինչպէս նաեւ ջուր. երիկամները՝ դուրս կու տան տեսակ մը անուշաղը եւ ջուր. եւ մորթը՝ դուրս կու տայ ջուր եւ քիչ մըն ալ անուշաղային նիւթ:

ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐՈՒԻՆ ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆԸ. — Կերակուր կ'ուտենք՝ մեր մարմինին պահանջը գոհացնելու համար. ուրեմն մեր կերած բանները իրենց մէջ պարունակելու են այն բոլոր տարրերը, որոնք կը գտնուին մեր կազմութեան մէջ: Մեր կերած բազմատեսակ ու բազմաթիւ կերակուրները՝ ամէնքն ալ կրնանք ներկայացնել սա ցանկով. — 1. Նշա, 2. Շատրւ, 3. Բնականական, 4. Ճարտ, 5. Աղեր, 6. Անհամառելի Դէ-լէր:

Նշա կը գտնուի բոլոր բուսային կերակուրներու մէջ. ինչպէս՝ բրինձ, եգիպտացորեն, հաց, լուբիա, սիսեռ, բաթաթէս:

Շատրւ կը պարունակեն թուզ, կեռաս, ղեղձ, տանձ, հաց եւ կաթ:

Բնականական կը գտնուի միսին, հաւկիթին, հացին եւ կաթին մէջ:

Ճարտ կամ իւղ կայ՝ կաղինին, ընկոյզին, ձիթապտուղին, հաւկիթի դեղնուցին, միսին, եգիպտացորենին եւ կաթին մէջ :

Արեւը գոյութիւն ունին մեր բոլոր կերածներուն  
մէջ ընդհանրապէս, քիչ կամ շատ քանակութեամբ.  
սեղանի սովորական աղի յաւելումով կը գոհացնենք  
մարմինին պէտքո :

Անաբուել Նէ-Ռէր, ինչպէս դիւրին է հետեւցնել,  
իրենք իրապէս մնունդ կամ կերակուր չեն կրնար  
նկատուիլ. Եւ սակայն մարսողական խողովակին կազ-  
մութիւնը եւ կերակուրներուն բաղադրութիւնը՝ կերա-  
կուրներուն համար անհրաժեշտ կ'ընեն անոնց ներկա-  
յութիւնը։ Մնարսելի նիւթեր կը պարունակեն իրենց  
մէջ՝ բոլոր բուսային եւ կենդանական կերակուրները,  
որ ըսել է՝ մեր բոլոր կերակուրները առհասարակ։

ԿԵՐԱԿՈՒՐԻ ՏԱՐԲԵՐ ՏԱՐՐԵՐՈՒՆ ՕԳՈՒՏԸ. —  
Հաւանական է որ մարդկային ցեղին՝ նախնական  
մսունդը ամբողջովին կը բաղկանար պտունքերէ, ցո-  
րենի հատիկներէ, կաթէ եւ քանի մը բանջարելէններէ:  
Պատմութիւնն ալ կ'ըսէ մեզի թէ՛ հին ազգերու ճաշա-  
ցուցակը՝ այս պարզ տեսակէն էր. ու կերակուրի այդ  
պարզ տեսակը կը գործածուի այսօր՝ երկրագունդիս  
բնակչութեան երկու երրորդին կողմէ: Կրնանք ըստ  
իրաւամբ թէ՛ մեր ճաշացուցակին մէջ՝ աւելի մեծ տեղ  
մը տրուելու է բանջարելէններու:

Առաջ շատ մանրամասնութիւններու մտնելու

Հոս կրնանք հասկնալ թէ՝ կերակուրներու զանազան  
տարրերն ինչ նպատակի կը ծառայեն մարմինին մէջ։  
Շատար, նշան եւ հարաց՝ կը շինեն մարմինին ճարպային  
հիսուածքը, եւ ճարպի ձեւին տակ՝ մարմինին գրեթէ  
բոլոր հիսուածքներուն մէջ կը մտնեն։ Ասոնք կենսա-  
կան ծառայութիւն մը կը մատուցանեն մարմինին, ար-  
տադրելով ջերմութիւն եւ ուժ։ Բնաւուեասկի տարբեր  
տեսակները կը մնուցանեն գլխատրաբար՝ ուղեղը, ջի-  
բերը, մսանները, գեղձերը եւ մարմինին միւս շատ  
գործող հիսուածքները։ Առէւք՝ գլխատրաբար կը գոր-  
ծածովին՝ ոսկորները մնուցանելու համար։ Ասոնք պէտք  
են նաեւ ուղեղին եւ ջիղերուն, ինչպէս նաեւ ուրիշ  
հիսուածքներու համար։ Անարաւուն աւ-բնէւք՝ կերակուրին  
կու տան՝ պէտք եղած ծաւալը։

## Մարտոնական գործարանները

նան բաժնուիլ երկու ընդհամուր խումբի. նախ՝ ունիսք մարսողական գործարաններ, որոնց մէջէն ուղղակի կ'անցնի կերակուրը. ասոնք են բերանը, հոռ, ունուս, ուստանուս, նախուն, հոռ առևտը եւ ոչ առևտ։ իսկ երկրորդ խումբին պատկանող գործարաններուն մէջէն չանցնիր երեք կերակուրը, թէեւ անոնք ընդհամուրապէս կը պատրաստեն մարսողութեան գործին համար խիստ կարեւոր հեղուկներ. ասոնք են, ակաները, էւշն, լրայնունք էւները, էւրուս եւ առանունք։ Առաջին խումբին պատկանող մարսողական գործարանները կրնանք նկատել քսանըհինգէն մինչեւ երեսուն ոտք երկայնութիւն ունեցող խողովակ մը, որ իր ընթացքին մէջ՝ տեղ տեղ նեղ խողովակի ձեւ ունի, եւ տեղ տեղ ալ՝ լայն տոպրակի երեւյթը։ Աղիքը երկայն բարակ խողովակ մըն է, մինչ ստամփաը՝ լայն տոպրակի ձեւով գործարան մը. եւ սակայն այս խողովակին ամէն մասերը՝ շարունակութիւն մը կը կազմեն։

ԲԵՐԱՆԸ մարսողական խողովակին սկզբնաւորութիւնն է. կը պարունակէ ակուները, լեզուն. եւ մասնաւոր խողովակներով հոն կը թափի լորձունքի գեղձերէն պատրաստուած հեղուկը՝ լորձունքը։ Բերանին ձեղունը՝ որուն ուստի կ'ըսուի՝ երկու մասէ կը բաղկանայ. առջեւի մասը անշարժ է, ուկրային ըլլալուն. իսկ ետեւի մասը՝ գլխաւորաբար մասնային ըլլալով՝ շարժական է, ինչ որ դիւրին է հաստատել՝ բերանը բանալով եւ երկայն շունչ մը առնելով, եւ կամ նոյն


իսկ մատով զգալով այդ երկու տարբեր մասերը։ Կակուղ կամ շարժական քիմքին ետեւէն ու մէջտեղէն կախուած է «պատիկ լեզուն», որ պարզապէս շարունակութիւնն է քիմքին, եւ որուն ուռելէն եւ երկնալէն առաջ կուգայ ձայնի փոփոխութիւնը։

ԱԿՈԱՆԵՐԸ՝ ամենքն ալ իրարու կը նմանին, ընդհանուր կազմութեամբ։ Ակոան ունի երկու որոշ մասեր, պատճ մը՝ որ լինդէն դուրս տեսնուած մասն է. եւ արմատ՝ որ ծնօտի ոսկորին մէջ հաստատուած մասն է։


Ակոային ներսի կողմը կան արեան խողովակներ եւ ջիղեր, որոնք կը սնուցանեն զայն եւ զգայնութիւն կու տան անոր։ Արեան խողովակները Ա. ՊԱ. 30 Բ. եւ ջիղերը՝ ակոային մէջ կը Հասուակուայ Աղօրիք

մտնեն արմատին տակը բացուող ծակէ մը (Պատ. 30, Բ. 5, 4)։ Ակոային մեծագոյն մասը շինուած է ոսկորի նմանող հիսուածքէ, զոր դիւրութեան համար կրնանք անուանել առաջնակ հիսուածք։ Ակոային՝ լինդէն դուրս ելած մասը, այսինքն պսակը ծածկուած է խիստ կարծր եւ ողորկ նիւթով մը, որ կը կոչուի հետաքաշ, եւ դիւրաւ կը սկըթուի ու կը ճեղքուի, կարծր նիւթերու ճնշումով։

ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ԱԿՈԱՆԵՐ. — Ակոաները՝ իբ-



րեւ կանոն՝ երկու անգամ կը բուսնին։ Այն ակռաները, որոնք կ'երեւին առաջին մանկութեան շրջանին՝ կը կոչուին ժամանակակից կամ հանդէ ակռաներ։ Ասոնք սովորաբար կը բուսնին եօթերորդ ամսուն եւ երկու տարուան մէջտեղերը։ Ժամանակաւոր ակռաները քսան հատ են. տասնական՝ իւրաքանչիւր ծնօտի վրայ։ Իւրաքան-



Պատ. 31 — Ակռաներու տեսակներ

չիւր ծնօտի առջեւի կողմը կան չորս համար կամ կտրող ակռաներ (Պատ. 31, 1, 2). ասոնց քովը՝ մէյմէկ ժամանակ (Պատ. 31, 3). ասոնց քովը՝ դէպ ի ետեւ՝ կան երկուքական փոքր աղօրիքներ (Պատ. 31, 4, 5)։

**ՏԵԽԱԿԱՆ ԱԿՌԱՆԵՐ.** — Վեցերորդ կամ եօթերորդ տարիին՝ ժամանակաւոր ակռաները կը սկսին տեղի տալ առաջանական ակռաներուն, որոնց լման թիւն է

երեսուներկու, իւրաքանչիւր ծնօտի վրայ տասնեւթեցական։ Ժամանակաւոր քսան ակռաներուն տեղ՝ կ'երեւին նորեր՝ աւելի մեծ ու զօրաւոր, եւ իւրաքանչիւր ծնօտի վրայ կ'աւելնան վեց հաջորիք. ասոնց՝ ամենէն ետին գտնուածին կ'ըսուի նաև իմաստութեան ակռայ, որովհետեւ ասիկա կը բուսնի քսան կամ քսանեւմէկ տարեկան եղած ատեննիս։ Իբրեւ կանոն, տղայ մը տասներկու տարեկան եղած ատեն՝ թափած կ'ըլլայ ամբողջ ժամանակաւոր ակռաները։

**ԱԿՌԱՆԵՐՈՒՆ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ.** — Ակռաները՝ ամէնքն ալ պաշտօն ունին մանրելու մեր կերած կերակուրները. սակայն անոնք ամէնքն ալ չունին նոյն ձեւը, ուսկից դիկրին է հետեւցնել թէ՝ անոնց ամենուն կատարած գործը՝ ճիշդ նոյնը չէ։ Պատ. 31ին վրայ ուշադրութեամբ նայելով՝ կարելի է յստակ գաղափար մը կազմել անոնց տարբեր ձեւերուն վրայ։ Հայութ ակռաները յարմարցուած են կտրտելու մեր բերանը մըտցուած ուտելիքները. իրենց պսակը ունի սեպի նման սուր, կտրող ծայր մը։ Հատու ակռան՝ միայն մէկ երկայն արմատ մը ունի։ Ժամաներէն քիչ մը աւելի մեծ ու երկայն են. իրենց պսակը թանձր ու կրնածեւ է։ Շուներու եւ կատուներու ժանիքները շատ երկայն, սրածայր ու կարթածեւ են, եւ կը գործածուին իրենց որսը բռնելու համար։ Փակ ապրէաւը՝ ժանիքներէն կարծ են. իրենց պսակները տափակ ու ընդարձակ են։ Մէջ ապրէաւը՝ ալ աւելի ընդարձակ պսակներ ու-

Նի՞ խորտ ու բորտ երեսով, որպէս զի կարենան աղէկ կատարել կերակուրը ճգմելու եւ աղալու իրենց գործը:

Հայութ ակռաները՝ շատ գօրաւոր ու մեծ են կըրծող կենդանիներու մէջ. օրինակ՝ մուկը, նապաստակը: Ժամանակ մասնաւրապէս խոշոր ու երկայն է գիշտիչ կամ մսակեր կենդանիներու մէջ. օրինակ՝ շոնը, կատուն, առիւծը: Իսկ բոլոր բուսակեր կենդանիներուն առաջանաւը խոշոր կ'ըլլան, եւ ունին ընդարձակ պսակ մը բազմաթիւ ցցուածքներով՝ աղէկ ծամելու համար իրենց խոտը կամ գարին:

**ԱԿՐԱՆԵՐՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ.** — Մեծ կարեւորութիւն տրուելու է ակռաներու մաքրութեան, քանզի այն ատեն միայն կարելի է փտած ակռաներէ, ու անոնց հետեւանքը եղող ակռայի ցաւերէ ազատիլ: Ցիշելու ենք թէ՝ ակռաները լոկ զարդի համար դրուած չեն բերանին մէջ. անսնք կարեւոր պաշտօն մը ունին մարսողութեան գործին մէջ, թէեւ իրաւ է որ ակռաները՝ դէմքին ձեւաւորութիւնը պահելու եւ ձայներ արտաքերելու գործին մէջ ալ կարեւոր դեր մը ունին:

Առտու իրիկոն՝ ակռաները մաքրուելու են ակռայի յատուկ խոզանակով մը եւ կամ մատը անցուած լաթի կտորով մը: ձաշերէ վերջ՝ բերանը ջուրով ցողուել եւ ակռաները օճառով շփել՝ շատ դիրին գործ մըն է եւ զանց առնուելու չէ: Աղտու ակռաները մաքրելու համար ազդու կերպ մըն է գործածել կափճի փոշի եւ կամ ածուխի շատ բարակ փոշի:

Ակռաներուն մէջտեղերը մնացած կերակուրի կտորուանքները կը թթուին եւ յետոյ կը փտեցնեն ակռաները. ուստի մասնաւոր ինսամք տանելու է վերցնել կերակուրի այդ մնացորդները: Ասոր համար սակայն երբեք կարծր նիւթեր, ինչպէս գնդասեղ կամ զմելի գործածելու չէ, այլ ունենալու է փայտէ կամ ոսկորէ եւ կամ փետուրէ քչփորիկներ: Քաղաքավարութիւնը կը պահանջէ հարկաւ որ ակռաներու այս մաքրութիւնը չի կատարուի հրապարակաւ:

**ԼԵԶՈՒՆ՝** խիստ դիրաշարժ մսանային գործարան մըն է. ամբողջովին շրջապատուած է խժային թաղանթով մը: Լեզուն՝ ճաշակումի գլխաւոր գործարանն է. Վրան գտնուած թաղանթը՝ իր մէջը ունի բազմաթիւ պտուկներ, որոնք բերանը մտած նիւթերուն համը կը զգան: Թթու բան մը բերանը առնուելով՝ կարելի է լեզուին ետեւի մասին վրայ տեսնել այդ պտուկներուն դիրքը՝ իրենց ցցուած վիճակին մէջ: Լեզուին արմատը փակած է կիսաբոլորաձեւ ոսկորի մը, որ կը գտնուի վարի ծնօտին անմիջապէս ետեւը:

Լեզուին վիճակը յաճախ կը նկատուի յայտարար նշան մը՝ մարսողական խողովակին ներքին վիճակին, եւ մմնաւանդ ստամոքսին վիճակին: Լեզուին վրայ երեւցած ճերմակ խաւը կ'ենթադրէ ստամոքսային խանգարուած վիճակ մը:

**ԼՈՐՁՈՒՆՔԻ ԳԵՂՁԵՐԸ.** — Լորձունքը կը պատրաստուի բերանին մօտերը դրուած երեք գոյգ գործա-


րաններէ, որոնց կ'ըսենք ՔԵՆՅԱ: Ասոնք կը գտնուին ականջին տակը (Պատ. 32, 1.), վարի ծնօտին անկինը (Պատ. 32, 3) եւ լեզուին տակը (Պատ. 32, 5): Այս գեղձերը՝ իրենց պատրաստած լորձունքը բերանին մէջ կը թափեն մասնաւոր խողովակներով (Պատ. 32, 2, 4): Միջին հաշիռով, քսանեւզորս ժամուան մէջ՝ կը պատրաստով իբր մէկ օխա լորձունք:



ՊԱՏ. 32 — Լորձունքի գեղձերը

**ՓՈՂԸ.** — Մարսողական խողովակին այս մասը՝ տոպրակի կամ քսակի կը նմանի. լայն յատակը փակած է գանկի ներքեւի մասին, եւ նեղ բերանն ալ կը բացովի որկորին մէջ (Պատ. 33, 4, 4, 4): Փողը՝ ամբողջովին մսաններէ կազմուած է. բերանին անմիջապէս ետին, փողին առջեւի կողմը՝ երկու քովերը դըրուած են նշագեղձերը, որոնք երեմն չափազանց ու-


ոելով եւ մեծնալով՝ թէ ցաւ եւ թէ խօսելու դժուարութիւն կը պատճառեն: Փողին մէջ կը բացովին եօթը անցքեր. առջեւի կողմէն՝ բերանը եւ ոնզունքի երկու ծակերը. վարէն՝ խոչափողը եւ ուսկորը. եւ երկու քովերէն՝ ականջին գացող խողովակները: Ուստի եւ երբոր փողը բորբոքի, քիչ կամ շատ անկէ կ'ազդուին՝ այդ անցքերուն հետ կապակցութիւն ունեցող գործարան-ները: Այսպէս, զորօրինակ, փողացաւ ունեցող մէկը՝ կ'ունենայ նաեւ ականջի նեղութիւն, որովհետեւ ականջ եւ փող՝ իրարու հետ յարաբերութիւն ունին Հ-Շ-Շ-Շ-Հ-Հ խողովակ կոչուած ճամբով մը:



ՈՐԿՈՐԸ՝ ՆՄԱՆԱՊԷՍ ՄՍ-ՆԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿ ՄԸՆ Է (ՊԱՏ. 33, 3), ՈՐ ՎԵՐԷՆ ՎԻԿԱՎԱԾ Է ՊՈ. 33 — ՓՈՂԸ և որկորը ՓՈՂԻՆ, ՈՒ ՎԱՐԷՆ՝ ԿԸ ԲԱՑՈՎԻ

ստամոքսին մէջ, անցնելով վիզին ու վանդակին մէջէն եւ ծակելով Հ-Շ-Շ-Հ-Հ կոչուած մսանային պատը, որ վանդակը կը զատէ փորէն: Որկորը՝ անմիջապէս ետին է խոչափողին (Պատ. 33, 1): Որկորը մսանային հիւսուածքէ շինուած խողովակ մը ըլլալով՝ ինքն իր վրայ սմբած վիճակ մը կը ստանայ, մէջէն կերակուր չանցած պահուն:

ՍՏԱՄՈՔՍԸԸ՝ մարսողական խողովակին որոշապէս լայնցած մասն է, տանձի կը նմանի ձեւով, եւ կը գտնուի փորին վերի մասին մէջ։ Զափաւորապէս լեցուն ստամոքսին երկայնութիւնն է տասներկու մատնաչափ. ամենէն լայն մասը՝ չորս մատնաչափ է։ Զափահաս մարդու մը ստամոքսը կրնայ հանգստութեամբ պարունակել մէկ օխա հեղուկ։ Պատ. 34ին մէջ լայն



ՊԱ. 34 — Ստամորուլ և նախաղին

խողովակին պատերը առհասարակ՝ կազմուած են երեք որոշ խաւերէ կամ թաղանթներէ. ներքին կամ հաւաքն, միջին կամ հաւաքն. եւ արտաքին կամ չհաւաքն (Պատ. 34, a, b, c): Ներքին թաղանթին մէջ կան բազմաթիւ մանր գեղձեր, որոնք շարունակ ստամոքսահիւթ կոչուած հեղուկ մը կ'արտադրեն, ճիշդ ինչպէս՝ մորթին քրտինքի գեղձերը կ'արտադրեն քրտինքը։ Մսանային խաւը պաշտօն ունի կծկուելով փոփոխել ստա-

տոպրակի ձեւով մասը կը ցուցնէ ստամոքսին ներսի երեւյթը. 1, որկորին՝ ստամոքսին միացած տեղն է. 9, ստամոքսին՝ նախաղին միացած կէտը։

Ստամոքսին ինչպէս նաեւ ամբողջ մարսողական

մոքսին ձեւը եւ մեծութիւնը, ու այսպէսով աղէկ մը շաղուել ստամոքսին պարունակութիւնը, եւ ետքը ղըրկել զայն դէպի ի նախաղին։ Շիճկային թաղանթին պաշտօնն է շրջապատել ստամոքսը՝ դուրսէն, եւ պաշտպանել զայն քովի գործարաններուն շփումէն, իր լպըրծուն մակերեսովը։

Ստամոքսին դէպի ի նախաղի տանող անցքը (Պատ. 34, 9) ունի թանձը՝ մսանային օղակ մը, որ կծկուելով՝ զարմանալի կերպով մը՝ թող չի տար կերպակուրներուն անցնիլ հոնկէ, առանց նախապէս կրելու պէտք եղած ստամոքսային փոփոխութիւնը։

ՆԱԽԱՂԻՆ՝ պարզապէս փոքր աղիքին սկզբնաւրութիւնն է, ուր սակայն կը թափին երկու կարեւոր մարսողական հեղուկներ. ասոր համար է որ մասնաւոր յիշատակութիւնը կ'ըլլայ փոքր աղիքին այս տասներկու մատնաչափ երկայն մասին։ Պատ. 34, 9 էն 15 երկարող մասը կը ներկայացնէ նախաղին դիրքը ու ձեւը։ Պատ. 34, 12, կը ցուցնէ այն խողովակը, որուն միջոցով նախաղին կը թափին լեարդին պատրաստած մաղձը եւ պանկրատին արտադրած հիւթը։


ՓՈՔՐ ԱՂԻՔԸ՝ իբր քսան ոտք երկայնութիւն եւ երկուքէն մէկովէս մատնաչափ լայնութիւն ունեցող խողովակ մըն է, որ նախաղին սկսելով՝ փորին մէջ շատ մը գալարումներէ վերջ՝ կը բացուի մեծ աղիքին մէջ։ Պատ. 35, 1, 2, 2, 3, կը ներկայացնէն փոքր աղիքին դիրքը՝ իր գալարումներով. 1, կը ցուցնէ փոքր

աղիքին սկզբնաւորութիւնը՝ եւ 3, կը ցուցնէ փոքր աղիքին՝ մեծ աղիքին կցուած տեղը:

Փոքր աղիքն ալ՝ մարսողական խողովակին միւս մասերուն պէս՝ ունի երեք պատեր, արտաքին կամ

շնչառական, միջին կամ հայտնի, եւ ներքին կամ լուսական: Ներքին պատին մէջ կան անթիւ գեղձեր, որոնցմէ շարունակ կը ծորի աղիքի հիւթ կոչուած մարսողական հեղուկը: Այս խժային թաղանթը՝ ողորկ մակերես մը չունի, այլ ծալք ծալք է որպէս զի նորն միջոցին մէջ շատ աւելի ընդարձակութիւն ունենայ, եւ ասով՝ թէ կերակուրը պէտք եղած դանդաղութեամբ անցնի


աղիքին մէջէ, եւ թէ նոյն ատեն՝ աղիքի հիւթի պատրաստութիւնը եւ մարսուած կերակուրին ծծումը աւելի կատարեալ ըլլայ: Փոքր աղիքին ներքին թաղանթին մէջ կան բազմաթիւ արեան խողովակներ եւ հաներակ կոչուած ուրիշ մամսաւոր խողովակներ, որոնք մարսուած կերակուրը ծծելով՝ կը մտցնեն արեան շրջանին մէջ:



Պատ. 35 — Փոքր եւ մեծ աղիքները

Մսանային պատին պաշտօնն է շարժել աղիքին պարունակութիւնը եւ քշել զայն դէպ ի մեծ աղիքը:

Պատ. 36, 1, կը ներկայացնէ փոքր աղիքի կտոր մը, որուն պատերուն մէջ կը տեսնուին կաթներակ կոչուած նուրբ խողովակները, որոնք 2, 3, 4, գունտերուն մէջ կը ժողվնն աղիքին ծծուած, մարսուած կերակուրը, որ կը կոչուի համար. այդ տեղերէն ալ դարձեալ մամացը կ'երթայ դէպ ի 5, 6, նշանակուած խողովակը, որ կը կոչուի համար. եւ վերջապէս՝ մամացի անցքին պարունակութիւնը կը թափի վանդակին մէջ գտնուող խոշոր երակի մը մէջ (Պատ. 36, 8): Այս ամբողջ գործողութեան, որով աղիքին մէջ մարսուած կերակուրը արեան կը խառնուի՝ կ'ըսուի ՀՀՀՀՀ:



Պատճեր 36

Կաթներակներ և մամացի անցքը

ՄԵԾ ԱՂԻՔԸ կը ներկայացնէ մարսողական խո-

ղովակին վերջաւորութիւնը. փոքր աղիքէն աւելի լայն է եւ իբր հինգ ոտք երկայն է (Պատ. 35, 5, 6, 7, 8, 9, 10): Փոքր աղիքին եւ մեծ աղիքին իրար միացած տեղը՝ «կուրաղի» կոչուած մաս մը կայ (Պատ. 35, 4), որ սովորական մատիտի մը լայնքը եւ չորս մատնաշափ երկայնութիւն ունի: Մեծ աղիքը կը սկսի փորին աջ կողմի եւ վարի մասէն, եւ դէպի վեր կ'ելլէ ու կը հասնի մինչեւ լեարդը. անկէ դիմաց ծոելով՝ կ'անցնի ստամոքսին տակէն ու կ'երթայ փորին ձախ կողմը՝ մինչեւ փայծաղը, ուսկից դարձեալ վար կը ծոի եւ կոնքի խոռոչին մէջէ անցնելով՝ մարմինին վարի մասէն կը հաղորդակցի արտաքին աշխարհի հետ (Պատ. 35, 10):

**ԼԵԱՐԴԸ.** — Հսուեցաւ արդէն թէ՝ մարսողական խոռովակէն զատ՝ կան նաեւ ուրիշ գործարաններ, որոնց մէջէ չանցնիր կերակուրը, սակայն անոնք՝ նոյն ատեն մարսողական գործարաններ կը կոչովին, մարսողութեան մէջ իրենց ունեցած կարեւոր դերին համար: Այս կարգի գործարան մըն է ւուրեւ, որ մարմինին ամենէն մեծ գեղձն. կը կշռէ՝ մէկ օխայէն աւելի. դրուած է փորին վերի մասին մէջ, գլխաւորաբար մարմինին աշակողմը, ստոծանին անմիջապէս տակը (Պատ. 37, 10, 10): Լեարդին անմիջապէս տակը կայ տոպրակ մը, որ կը պահէ լեարդին պատրաստած մարսողական հիւթը, որ կը կոչուի համ ւու (Պատ. 37, 11): Այս տոպրակէն կ'ելլայ մասնաւոր խոռովակ մը, որ մաղձը կը տանի կը թափէ նախաղին մէջ (Պատ. 37, 12):


**ԼԵԱՐԴԻՆ ՊԱՇՏՈՆԸ.** — Սորվեցանք արդէն թէ՝ լեարդը մարմինին մէջ գտնուած գեղձերուն ամենէն մեծն է: Լեարդին պաշտօնը հասկնալով՝ կրնանք հասկալ անոր այդքան մեծութեան պատճառը: Լեարդը կը կատարէ երկու կարեւոր պաշտօններ. առաջին՝ կ'արտադրէ մաղձ, որ տեսանք թէ նախաղին թափելով՝ կերակուրին մարսողութեանը կը ծառայէ. լեարդը՝ երկրորդ՝ կ'ամբարէ, կը պահէ կերակուրներէն ծծուած աւելորդ նշան եւ շաքարը, եւ ետքը մարմինին պէտքին համեմատ՝ քիչ քիչ անոր կու տայ զանոնք: Լեարդին այս երկու ամենակարեւոր պաշտօններուն վրայ կրնանք աւելցնել նաեւ երրորդ մը. աղիքներէն դէպի սիրտ վերադարձող արինը կ'անցնի լեարդին մէջէ, եւ երբ այս արինը աղիքներէն ծծած ըլլայ նաեւ թունաւոր տարրեր, լեարդը վար կը դնէ ասոնք, եւ այսպէսով՝ ընդհանուր թունաւորումէ մը ազատած կ'ըլլայ մարմինը: Ասոր համար է որ ոգեկից ըմպելիքի ծայրայեղ գործածութենէն զգալապէս վնասուող գործարանը՝ լեարդն է:

**ՊԱՆԿՐԱՏԸ.** Երկայն գործարան մըն է. կը գըտնուի փորին մէջ, ստոծանին տակը, ստամոքսին ներքեւի կողմը: Մէկ ծայրէն՝ կպած է նախաղին եւ միւս ծայրէն՝ կ'երկարի մինչեւ փայծաղը: Մէջէն կ'անցնի խոռովակ մը, որ պանկրատին պատրաստած հեղուկը նախաղին կը տանի: Պանկրատը՝ մարսողական կարեւոր գեղձ մըն է. եւ իր արտադրած մարսողական հեղուկը շատ կը նմանի լորձունքին:

ՓԱՅԾԱՂԸ՝ փորին ձախ կողմը, վերջին կողերուն անմիջապէս տակը դրուած գործարան մըն է, որուն պաշտօնը որոշապէս յայտնի չէ. դիտուած ըլլալով սակայն որ փայծաղէն ելլող արինը պանկրատին երթալէ վերջ կը խառնով արեան ընդհանուր շրջանին՝ գիտունները քննած են փայծաղին գացող եւ անսկէ վերադարձող արեան բաղադրութինը եւ եզրակացուցած են թէ՝ փայծաղը՝ պանկրատին գործը դիւրացնող գործարան մը ըլլալու է. եւ այս տեսակչէտէ՝ նկատած են զայն իբրեւ մարսողական գործարան մը։ Նոյն ատեն սակայն, ուրիշներ ալ՝ արեան գործարան մը կը նկատեն փայծաղը։

ԾԱՆՈԹ. — Դիւրին է ձեռք ձգել ոչխարի մը մարտողական գործառնները և զանոնք մէկիկ մէկիկ բննել՝ լաւագոյն կերպն է այս զլուխին տակ բառածները նաևնալու համար։ Ոչխարին բերանին ակռանները ուշադրութեան տանելու է. միտք պանելով թէ՝ անթիկա խոտակեր կենդանի մըն է։ Որկորին մասնային երկայն խողովակ մը ըլլալը՝ շատ դիւրին է տեսնել։ Ստամոքսին մեծութիւնը նարկաւ կը բացարուի դարձեալ՝ ոչխարին բռասակեր կենդանի մը ըլլալով։ Աչքէ ու ձեռքէ ոնցունելու է աղիքները, դիտելով մամնառաբար աննեց արտաքին ու ներքին երեւոյթը։ Ստամոքսին՝ բնչպէս նաեւ աղիքներուն՝ խմային, մասնային ու շիճկային երեք խաւերը կամ պատերը կարելի է որոշել աչքով և նատերով։

1. վերի ծնուռ. 2. զարի ծնուռ. 3. լեզու. 4. քիմք. 5. որկոր. 6. խըռ-չափող. որ մարտողական գործարան մը չէ անշուշտ։ 7. ականչի տակի՝ լոր-ձուների գեղձը. 8. լեզուի տակի՝ լորձուների գեղձը. 9. ծնուռի անկիւնի՝ լոր-ձուների գեղձը. 10, 10, լեպար. 11. մաղքի տոպ-րակը. 12. մաղքի տոպրակին խողովակը. 13, 13, նախաղի. 14. պանկրատ 15, 15, 15, փառ աղիք, որուն ձեւ պատպէս դրուած է՝ իր դիրքը բացարակն ու համար. 16. մեծ աղիքին և փոքր աղիքին՝ իրար միացած տեղը 17, 18, 19, 20 մեծ աղիք. 21. փայծաղ որ ստաներսին փակած է։ 22. կը ցուցի ողնայարին վերի մասը. մարտողական գործարաններուն յարաբերական դիրքը աղէկ հասկնուու համար։



## ԳԼՈՒԽ Ը.

Մարտողական հեղուկները

Եւ

Մարտողական

**ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԸ.** — Մարտողական գործարաններուն վրայ խօսուած ատեն՝ սորվեցանք թէ՛ կան հինգ մարտողական հեղուկներ՝ լրձուած, ապահոված հէ-ն, պահպատէ հէ-ն, առաջ եւ առևէ հէ-ն։ Սորվեցանք նաեւ թէ՛ մեր կերած զանազան կերակուրներուն մէջ հինգ տեսակ տարրեր կան մարտուելու՝ նշան, շաբար, բարձրագույն, հարու եւ առէր։ Այս գլուխին մէջ պիտի սորվինք թէ՛ մարտողական այս հեղուկներուն իւրաքանչիւրին ներգործութիւնը ինչ է՝ այդ տարրերուն վրայ։

Ստամոքսային մարտողութեան մասին ձեռք ձըգուած տեղեկութեան մեծագոյն եւ ճշտագոյն մանրամասնութիւնները կը պարտինք հետեւեալ պարագային։ Ամերիկեան բանակին 1822 ի վիրաբոյժներէն՝ Տոքթ. Պօմընթի ինսամքին տակ կ'ինայ Քանատացի երիտասարդ մը, որ հրացանի գնտակով՝ կուշտէն զարնուած ըլլալով՝ ստամոքսին վրայ խոշոր ծակ մը բացուած էր։ Զինքը դարմանող գիտուն բժիշկը՝ առիթէն օգտուելով, զանազան կերակուրներ կը կերցնէ այս մարդուն

եւ աչքը այդ ծակին դնելով՝ ուշադրութեամբ կը քննէ ու կ'արձանագրէ ստամոքսին մէջ անցած դարձածը. ու իր այդ զննութեան արդիւնքը մեծ լոյս մը կը սփոէ ստամոքսային մարտողութեան կնճռոտ ինդիրին վրայ։

**ԼՈՐՁՈՒՆՔԻՆ ՊԱՇՏՈՆԸ.** — Երբ չոր հացի պատառ մը բերաննիս առնենք ու ծամենք՝ կը զգանք անուշութիւն։ Սսիկա՝ առաջ կու գայ լորձունքին ազդեցութենէն։ լորձունքը՝ իրեն յատուկ բաղադրութեամբը կ'ազդէ հացին մէջ գտնուած նշային վրայ, եւ զայն կը փոխէ շաքարի։ Չեփած կամ չի խաշած նշային հատիկները՝ մաշկի մը մէջ ծրարուած են. ուստի՝ լորձունքին այս ազդեցութիւնը տեսնելու համար՝ նշան եփուած ըլլալու է։

Այս կարեւոր պաշտօնէն զատ, լորձունքը ունի նաեւ ուրիշ օգտակարութիւններ։ Կը թրջէ ու կը կակըցնէ բերանը դրուած չոր բաները, ու իր լարձունյատկութեամբը՝ կերակուրները դիւրաւ կլլելու կ'օգնէ։ Լորձունքը՝ դարձեալ՝ իր բաղադրութեան շնորհիւ, կլլուելով ստամոքսին մէջ մտած ատենը կը գրգու ստամոքսը, որ իր կարգին կը պատրաստուի բերանէն իրեն գալիք կերակուրը ընդունելու եւ մարսելու։

Ստամոքս երթալէն վերջ՝ պահ մը տակակին լորձունքը կը շարունակէ իր գործը, ու կը ներգործէ հնա գտնուող կերակուրին նշային վրայ։

**ՍՏԱՄՈՔՍՍԱՀԻԹԻՆ ՊԱՇՏՈՆԸ.** — Ստամոքսին պատրաստած մասնաւոր հիւթը կամ հեղուկը՝ կը ներ-

գործէ կերակուրին բնասպիտակային մասին վրայ, եւ զայն կը վերածէ՝ դիւրութեամբ արեան մէջ ծծուելու վիճակի մը: Իր անփոփոխ վիճակին մէջ՝ բնասպիտակին շատ դժուարութեամբ միայն կարելի պիտի ըլլար ծծուիլ մարսողական խողովակէն, ինչ որ հարկաւ պիտի պակսեցնէր մեր կերած կերակուրներուն մննդական արժէքը:

Ստամոքսահիւթը նաեւ կը հալեցնէ կերակուրին զանազան տարրերը իրար կապող նիւթերը, եւ ասանկով՝ կերակուրը կը դրուի մարսուելու աւելի յարմար վիճակի մը մէջ:

**ՄԱՂՁԻՆ ՊԱՇՏՈՆԸ.** — Լորձոնքին եւ ստամոքսահիւթին նման՝ մաղձն ալ կերակուրին մէկ տարրին վրայ միայն կ'ազդէ գլխաւորաբար: Ճարպի կամ իւղի հատիկները եւ կաթիկները կը մանրէ, կը պատիկցնէ, եւ արեան մէջ ծծուելու յարմար վիճակի մը մէջ կը դնէ զանոնք:

Մաղձը, դարձեալ իր բաղադրութեանը շնորհիւ կերակուրին անցքը կը դիւրացնէ մարսողական խողովակին մէջէ:

Դիտուած է որ երբ ինչ եւ է պատճառով՝ մաղձը չի թափիր նախաղիին մէջ, ենթական պժգանք մը կը զգայ ճարպի ու ճարպային ուտելիքներու մասին. եւ դարձեալ, դիտուած է որ երբ մաղձը սովորական քանակութեամբը չարտադրուիր՝ ենթական փորի պնդութիւն կ'ունենայ. քանզի, մարսողական խողովակին մէջի

զանգուածին լպրծուն բնսւթիւն մը տուող այս հեղուկը՝ բաւական չի գար այդ նպատակին:

**ՊԱՆԿՐԱՏԻ ՀԻՒԹԸ.** — Ասիկա կը մարսէ վերը յիշուած՝ կերակուրի երեք տարրերը միանգամայն, այսինքն՝ նշան, բնասպիտակը եւ ճարպը: Ուստի, երբոր այս տարրերը՝ պէտք եղած փոփոխութիւնը չի կրած՝ աղիքին համնին, պանկրատի հիւթը կը յարձակի անոնց վրայ, եւ կը լրացնէ այդ թերի մնացած գործողութիւնը:

**ԱՂԻՔԻ ՀԻՒԹԸ.** Կը մարսէ շաքարը. Եւ կերակուրի այս փոփոխութիւնը տեղի կու նենայ փոքր աղիքին մէջ միայն: Աղիքի հիւթը, պատիկ չափով մը՝ կ'ազդէ նաեւ նշային, բնասպիտակին եւ իւղերուն վրայ:

Կերակուրին մէջ գտնուած աղերուն վրայ կ'ազդեն բոլոր մարսողական հեղուկները՝ առհասարակ:

**ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ.** — Տեսանք թէ ինչ կերպով կերակուրին վրայ կ'ազդեն մարսողական զանազան հեղուկները: Այս ամբողջ գործողութեան նպատակն է հալեցնել ու քիմիապէս կերպարանափոխել մեր կերած կերակուրները, եւ վերածել զանոնք՝ այնպիսի ձեւի մը ու վիճակի մը, որ կարելի ըլլան ծծուիլ կաթիկներակներէ ու արեան խողովակներէ, եւ յետոյ տարուիլ մարմինին զանազան մասերուն: Այս գործողութիւնը կը կոչուի Հարաբեկ-Ռէ-Նէ-:

**ՄԱՐՍՈՂՈՒԹԵԱՆ ԵՐԵՒՈՅԹՆԵՐԸ.** — Կերակուրը՝ բերանը մտցուելէ վերջ, նախ կը ծամուի, կը

մանրուի, կը թրջուի բերահին մէջ, ու իր մէջը գըտնուած նշային մէկ մասը կը փոխուի շաքարի: Կեզուին եւ կակուլ քիմքին միջոցով՝ բերանին մէջ գտնուած կերակուրը յետոյ գունդի մը ձեւը կ'առնէ, եւ կը դրկուի ժամին, որուն մսանները իսկոյն կծկուելով՝ կը դրկեն զայն արտիքին. ասոր մսաններն ալ նմանապէս կը կըծկուին, եւ կերակուրի այդ գունդը կ'երթայ առաջանաւ:

Սահմանին մէջ՝ կերակուրը աւելի կը թրջուի հճն պատրաստուած ստամոքսահիթովը, եւ միջին հաշիւով՝ երեքչն չորս ժամ՝ շարունակ կը շաղուի եւ կը թրուի, ստամոքսին մսանային պատին յարատեւ ու յաջորդական կծկումներովը: Ստամոքսէն դէպ ի նախաղի բացուող ճամբան՝ կարծր օղակով մը շրջապատուած է, ու այս օղակը՝ թող չի տար կերակուրին անցնիլ հոնկէ, մինչեւ որ անիկա չի ներկայանայ պահանջուած լոյծ ու փոխուած վիճակովը: Բացառիկ պարագաներու տակ հարկաւ, ասոր հակառակն ալ կը պատահի երբեմն, եւ ստամոքսէն դուրս կ'ելլեն կերակուրներ, առանց ստամոքսային բաւականաչափ փոփոխութիւն մը կրած ըլլալու:

Այսպէս փոխուած վիճակի մը մէջ՝ ստամոքսէն դուրս ելլող կերակուրին կ'ըսուի հաւաքան. ու այդ գործողութեան ալ ըսուած է՝ հաւաքան:

Նախացին մէջ՝ խախացին վրայ կը թափին մաղձը եւ պանկրատի հիւթը. որով՝ կերակուրի զանգուածը հիմա կը դառնայ աւելի լոյծ ու կերպարանափոխուած բան մը:

Փուր առևին մէջ՝ կերակուրը կը ստանայ իր լման կերպարանափոխութիւնը. քանզի, նախորդ մարսողական հեղուկներէն զատ՝ հոս կերակուրը կը ներգործուի նաեւ աղիքի հիւթէն, որ անդադար կը ծորի աղիքին խժային կամ ներքին թաղանթին մէջ գտնուած բիւրաւոր գեղձերէն: Փոքը աղիքին մէջ՝ կերակուրին այդ վիճակին կ'ըսենք հաւաքան:

Փոքը աղիքին միջին պատին մսանները անդադար կծկուելով՝ դէպ ի մեծ աղիքը կը քշեն կերակուրը:

Մէշ առևին մէջ մտած ատեն՝ կերակուրի զանգուածը այլեւս կորսնցուցած է իր շատ հեղուկ վիճակը. եւ ինչքան ատեն որ կը մնայ հոն, երթալով կը պակսի իր մէջի հեղուկ մասը, մինչեւ որ մսաններուն կծկումովը՝ ատենը մէյմը վերջապէս կ'արտաքսուի մարմինէն:

**ԾԾՈՒՄ.** — Տեսանք թէ՝ մարսողական զանազան հեղուկներու պաշտօնն է՝ այնպիսի վիճակի մը վերածել մեր կերած կերակուրները, որ կարելի ըլլայ՝ կաթներակներուն եւ արեան բարակ խողովակներուն մէջ առնել զանոնք: Այս գործողութեան կ'ըսուի հաւաքան:

Մարսողական խողովակին ամբողջ երկայնքին՝ տեղի կ'ունենայ ծծումը, աւելի կամ պակաս չափով մը, ինչպէս պիտի սորվինք հիմա: Ըմբռնէ պատ. 41ը:

Մարսողական խողովակը՝ ամբողջ երկայնքին շրջապատուած է արեան խողովակներով եւ կաթներակներով, որոնք կը ծծեն այդ նպատակին համար պատրաստուած կերակուրը (Պատ. 36):

ԲԵՐԱԿՆ, ՀՈՎԵՆ Եւ ՌԵՀԵՆ կատարուած ծծումը շատ աննշան է արդարեւ, քանզի արդէն ծամելու եւ կլլելու գործողութիւնը շատ կարճ կը տեսէ:

ՍՊՈՒՏՆԻԿՆ կատարուած ծծումը՝ աւելի կարեւոր է սակայն: Կերակուրը՝ բաւական ատեն կը մնայ հոս. Եւ բնասպիտակն ալ ծծուելու յարմար վիճակ մը ստացած է ստամոքսահիմքին ազդեցութեանը տակ:

Ծծումի ամենէն կարեւոր մասը կը կատարուի՝ ՀՈՎԵՆԻՆ մէջ: Ստամոքսը՝ յաւէտ մարսողութեան գործարան մըն է. փոքր աղիքը՝ ծծումի: Փոքր աղիքին շուրջը, պատերուն մէջ լեցուն են արեան խողովակներ ու կաթներակներ:

ՄԵՇ ԱՆՔԻՆ մէջ կատարուած ծծումն ալ աննշան է. արդէն կերակուրը հոս հասած ատենը՝ կը բաղկանայ գլխաւորաբար անմարսելի նիմթերէ, որոնց վրայ չեն կրցած ազդել մարսողական հեղուկները:

**ՄԱՐՍՈՂՈՒԹԵԱՆ ԱՌՈՂԶԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ. —**  
Կերակուրին ՀԱՅԱԿԻՆ, ՌԵՀԵՆ, Եւ զայն ՀՈՎԵՆ-ՀԵՐԵՆ՝ մասնաւոր ուշադրութիւն ընծայելու է:

Ճաշերու ՌԵՀԵՐԸ՝ որոշ եւ կարելի եղածին չափ՝ անփոփի ըլլալու են: Օրական երեք ժումը՝ հաւանականաբար ամենէն բանաւորն է. թէեւ կան երկիրներ, ուր օրական երկու ճաշ բաւական կը նկատեն մարդիկ: Ամէն պարագայի մէջ, սա շատ որոշ է թէ՝ ժումէ դուրս շարունակ բան մը ուտելու սովորութիւնը դատապարտելի է: Ստամոքսն ալ՝ ուրիշ գործարաններու

մսաններուն նման՝ հանգիստի պէտք ունի: Նոյն իսկ շատ փոքր մանուկներու համար, աղէկ է ունենալ կերակրելու որոշ պահեր:

ԱՐԴՅՈՒՆԵՐԸ՝ պատեհութիւն չենք տար կերակուրին՝ աղէկ մը ծամուիլ բերանին մէջ, եւ միանգամայն կրել լորձունքին ազդեցութիւնը: Ցայտնի է թէ երբ բերանէն դէպ ի ստամոքս գացող կերակուրը արդէն իսկ չէ կրած փափագուած փոփոխութիւնը՝ անպատճառ պիտի նեղէ ստամոքսը, աւելորդ գործ մը տալով անոր:

ՇՈՎ ՀՈՎԵՆ-ՀԵՐԵՆ՝ շատ սնունդ առած չենք ըլլար երեք: Խնդիր է թէ՝ մեր կերած կերակուրին որքանը կ'իրացնենք, այսինքն՝ որքանը կը մտնէ մեր արինին մէջ: Երբ շատ կ'ուտենք՝ մարսողական գործարանները՝ իրենց գործին չեն կրնար հասնիլ. ու մեր բերանէն վար գացած կերակուրը չի մարսուիր, այլ կը թթուի. որոն հետեւանքը կ'ըլլայ մարմնական ընդհանուր թուլութիւն մը:

Կերակուրները՝ զանազան եղանակներով հետաքանչակ, որպէս զի թէ մեր քիմքին ախորժելի երեւին, եւ թէ մանաւանդ որպէս զի՝ մարսողական գործողութեան աւելի յարմար վիճակի մը մէջ դրուին ատով: Առողջ մարդու մը մարսողական գործարանները՝ յաւելուածական օգնութեան պէտք չունին՝ իրենց պաշտօնը կատարելու համար: Բայց, սովորաբար կը գործածենք համեմներ, աղեր, թթուներ եւ թացաններ, որպէս զի ասոնք գրգռեն մեր ախորժակը, կամ ուրիշ խօսքով՝

քիչ մը խթանեն մեր մարսողական գործարանները եւ մասնաւորաբար ստամբուլը: Բացարձակապէս տկար մարսողական գործարանի մը համար՝ այս խթանումը օգուտէն աւելի՝ զնաս կը պատճառէ սակայն: Տկար, նիհար ձի մը կրնաս խթանելով շարժել քանի մը քայլ, սակայն հետեւանքը շատ աւելի գէշ կ'ըլլայ. ատոր յոգնութենէն երը մէյմը գետինը իյնայ, այլ եւս չի կրնար շարժիլ բնաւ: Առողջ ու կայտառ ձին՝ բնաւ խթանի պէտք չունենար: Ճաշերէ առաջ՝ ոգելիս ըմպելիք, զոր օրինակ՝ օդի գործածէլը յամանարանի սովորութիւն մը չէ երբեք: Բնութիւնը՝ ինքնիրմէ ամէն կարգադրութիւն ըրած է՝ «ախորժակը բանալու» համար, եւ աղէկ է չի խառնուիլ անոր գործին:

---

## ԳԼՈՒԽ թ.

### Արիւն եւ Աւիշ


**ԱՐԻՒՆԻՆ ԿԱՐԵՒՈՐՈՒՍԻՒՆԸ.** — Կարգ մը շատ փոքրիկ կենդանիներ՝ շատ պարզ կազմութիւն մը ունենալով, արինի պէտք չունին. անոնց մարմինին իւրաքանչիւր մասը՝ իրեն համար պէտք եղած մնունդը կը ստանայ ուղղակի, եւ դուրս կու տայ իրեն անպէտ մասերը՝ ջուրին եւ օդին, ուր կենդանին կ'ապրի: Ասիկա սակայն անկարելի է մեծ եւ աւելի բաղադրեալ կազմութիւն ունեցող կենդանիներու համար, որոնք շատ մը գործարաններ ունին, եւ այս գործարաններէն ոմանք ալ՝ մարմինին մակերեսէն շատ հեռու կը գըտնուին: Ուստի, պէտք եղած արինը կամ մնունդը՝ անոնց մարմինին այդ զանազան կողմերը տանելու կարգադրութիւններ կան:

Մնունդի բաշխումին եւ ամսպէտ մասերու արտաքսումին համար՝ ունինք արինը, որ կը հոսի ամէն գործարանի մէջէ, գլխուն գագաթէն մինչեւ ոտքին մատը: Սիրտը՝ մարմինին ամէն կողմը կը դրէք արինը. արինը՝ իր ճամբուն վրայ՝ մարսողական խողովակէն կը հաւաքէ մննդարար հիւթերը, եւ թթուածինը՝ թոքերէն անցած միջոցին: Այսպէս, արինը՝ իր արագ

Հրջանը կատարած միջոցին, ոչ միայն սմննդարար նիւթերը կը տանի մարմինին զանազան մասերուն, այլ նաեւ՝ անպէտ մասերը կ'առնէ կը տանի զատիչ գործարաններու:

ԳԵՂՁԻ մը կամ շատէւ գործարանի մը կազմութինը հասկնալու համար՝ դիտենք Պատ. 38 և 39: Պատ. 38 կը ներկայացնէ անկանոն երեւյթով մար-

մին մը, որուն մէկ ծայրէն (c) խողովակ մը դրւս կ'ելլէ. կը դիտենք որ այդ խողովակին սկզբնաւորութիւնը (b) բռն իսկ գեղէն մարմինին մէջ է. ու անոր զա-



Պատ. 38  
Դեղձ մը



Պատ. 39  
Զատիչ  
գործարան մը

նազան կողմերէն, բազմաթիւ ներքին խորշերէն արտադրուած մասնաւոր հիւթը՝ այդ խողովակին (c) միջոցով կը տարուի պէտք տեսնուած տեղը:

Պատ. 39 կը ներկայացնէ շատ աւելի պարզ՝ զատիչ գործարան մը, պարկի ձեւով բան մը, որ իրեն դացող արեան խողովակէն կը զատէ՝ մարմինին համար անպէտ եւ կամ նոյն իսկ զնասակար եղող նիւթերը, ու զանոնք դուրս կը թափէ պարկին բերանէն:

ԱՐԻՒՆԸ կը ճամբորդէ մարմինին ամէն կողմը: Շատ քիչ տեղեր կան մեր մարմինին մէջ կամ վրայ,


ուր արին չերթար ուղղակի. օրինակ՝ մորթին արտաքին մասը, եղունգը, մազը, ակրաներուն կարծր մասը, եւ կոճիկներէն կամ աճառներէն շատերը: Այս անարին հիւսուածքներն ալ սակայն՝ կը սնանին հեղուկով մը, որ արեան խողովակներու մէջէն դուրս ելած է:

Պարզ աչքով դիտուած ատեն՝ արինը մեզի կ'երեւայ կարմիր հեղուկ մը. բայց երբ մանրադէտին տակ քննենք կաթիլ մը արին, պիտի տեսնենք որ անիկա կը բաղկանայ երկու որոշ մասերէ, չէ՞ն-է՞ն եւ ժառնի-ներէ: Գնտիկները՝ արինին կու տան իրենց

կարմրութիւնը, ճիշդ ինչպէս որ շիշ մը ջուրի մէջ լողացող կարմրուկ ձուկերը՝ իրենց գոյնը կու տան շիշին ջուրին:

Շէն-էը՝ անգոյն հեղուկ մըն. մէջը կը ծփան կարմիր գնտիկներ: Այս գնտիկները այնքան մասը եւ բազմաթիւ են որ պատիկ կաթիլ մը արինի մէջ՝ 5,000,000է աւելի համրուած են:

Թարմ արինին ծաւալին կէսը գնտիկներէ ու միւս միւս կէսն ալ շիճուկէ կը բաղկանայ: Մարդուն արինինին կարմիր գնտիկները՝ բոլորածեւ պատիկ սկաւա-



Պատ. 40 — Արինի գնտիկներ

ուակներ են. եւ զօրաւոր մանրադէտի մը տակ քննուած ատեն՝ ոչ թէ կարմիր այլ գունաւոր կ'երեւին. երբ սակայն իրարու վրայ դիզուած ըլլան՝ այն ատեն կարմիր կ'երեւին բացարձակապէս։ Կարմիր գնտիկներէն զատ՝ արինին մէջ կան նաեւ ճերմակ գնտիկներ, որոնք իրենց անկանոն եւ քիչ մը խոշոր ձեռով՝ կրնան զատուիլ միւսներէն։ Պատ. 40 կը ներկայացնէ կաթիլ մը արին, որ 200 անգամ մեծցնող մանրադէտի մը մէջէ երեցած վիճակովը լուսանկարուած է։ Կը դիտենք որ բազմաթիւ կլոր կարմիր կամ կարմրորակ գնտիկներէ զատ, պատկերին վերի կորմը կայ անգոյն, անկանոն եւ միւսներէն զգալապէս մեծ գնտիկ մը, որ վերը նկարագրուած ճերմակ գնտիկներէն մէկն է։

ՈՒՐԻՇ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ԱՐԻՒՆԸ. — Ստուտրներուն մեծագոյն մասին արինսի կարմիր գնտիկները՝ կը նմանին մարդոն արինին գնտիկներուն՝ իրենց կլոր, երկորնթարդ եւ բաց-դեղին յատկութիւններովը։ Թոշուններուն, սողուններուն եւ ձուկերուն արեան կարմիր գնտիկները սակայն անկարելի է շփոթել՝ մարդոն արեան գնտիկներուն հետ. անոնք ձուածեւ են եւ ունին կեղրոնային կորիզ մը, որ բնաւ չի տեսնուիր մեր կարմիր գնտիկներուն մէջ։

ԱՐԻՒՆԻՆ ՀԵՂՈՒԿ ՄԱՍԸ ԿԱՄ ՇԻՃՈՒԿԸ՝ շատ տարբեր է պարզ ջուրէն։ Եթէ քիչ մը ջուր առնելով եռացնենք ամանի մը մէջ ու այդպէս շարունակնք մինչեւ վերջը, պիտի տեսնենք որ շոգի կ'ելլայ

ջուրէն եւ ամենէն վերջը՝ բան մը չի մնար ամանին տակը. բայց եթէ շիճուկը եռացնել փորձենք՝ նոյնը չի պատահիր. եռալու աստիճանին համնելէ առաջ՝ շիճուկը կը վերածուի կարծր զանգուածի մը, ճիշդ նման խաշած հաւկիթի մը ճերմկուցին։ Եւ արդարեւ, արինին շիճուկը ունի հաւկիթի ճերմկուցին բաղադրութիւնը։ Արինին շիճուկը կը պարունակէ նաեւ բաւական քանակութեամբ ճարպային նիվթեր, քիչ մը շաքար, քիչ մը սովորական աղ, եւ փոքրիկ չափով ալ՝ ուրիշ զանազան բաներ, գիսաւորաբար տարբեր հիսուածքներու անպէտ արտադրութիւններու։ Տակակն սակայն, կարեւոր է յիշել թէ՝ շիճուկին ինը տասներորդը զուտ ջուր է։

ԱՐԻՒՆԻՆ ՊԱՇՏՕՆԸ. — Բեռնակիրի կամ յանձնակատարի դեր կը կատարէ արինը. ամէն մէկ գործարանի կը տանի՝ անոր պիտանի բաները, եւ հոնկէ կը հեռացնէ անպէտ նիվթերը։ Այսպէս, մարմինին իւրաքանչիւր մասը՝ կը ստանայ լաւ սնունդ, եւ կը մնայ առողջ եւ բնական վիճակի մը մէջ, հոգ չէ թէ ան ինչքան հեռի ըլլայ թոքերէն կամ մարսողական խողովակէն, որոնցմով միայն նոր տարրեր կը մտնեն մեր մարմինին մէջ։

ԱՐԻՒՆԻՆ ՔԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ. — Մարդոն մէջ կը գտնուի իր մարմինին ընդհանուր ծանրութեանը մէկ տասներկուերորդին չափ արին։ Ուրիշ խօսքով, յիսուն օխա ծանրութիւն ունեցող չափահաս մարդու մը մար-

մինին մէջ կայ իրը չորս օխա արին. եւ տասներկու օխա կշռող տղու մը՝ արինի քանակութիւնն ալ մէկ օխա է:


**ԱԼԻՇԼ.** — Մարմինին ամէս կողմը՝ արինը կը գտնուի գոց խողովակներու մէջ, եւ հետեւապէս ուղղակի հաղորդակցութիւն եւ շփում չունենար մարմինը կազմող խորշերուն հետ. այս մասին բացառութիւն են՝ արինին մէջ լողացող գնտիկները եւ արեան խողովակներուն ներքին պատերը: Արեան մազակերպ խողովակներուն պատերը չափազանց բարակ են. այս բարակ պատերէն դուրս կը հոսի կամ կը մղուի արինը, եւ կը մնուցանէ մարմինին զանազան հիսուածքները: Դուրս մղուած կամ հոսած հեղուկը կը կոչուի — էւ: Արինը՝ կը շինէ ափշ, եւ ալիշը կ'օգնէ արինին, մնուցանելու մարմինին բոլոր հիսուածքները:

**ՀՈՍՈՒՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ.** — Արեան մազակերպ խողովակներու մէջէ դուրս հոսած հեղուկը կամ ափշը՝ խորշերուն եւ հիսուածքներուն կու տայ իրենց պէտք եղածը. եւ փոխարէնը՝ անոնցմէ կ'առնէ ինչ որ անօգուտ է իրենց: Այսպէս որ թէեւ ալիշը նախապէս կը նմանի արինին շիճուկին, բայց յետոյ բոլորովին տարբեր բաղադրութիւն մը կը ստանայ:

Մազակերպերը՝ արեան միւս խողովակներուն պէս՝ գոց անօթներ են. միայն թէ ասոնց պատերը՝ խիստ բարակ են, եւ ուստի իրենց պատերէն դիւրաւ դուրս կ'ելլէ արինին հեղուկ մասը, եւ նոյն ատեն ալ՝ ներս

կը մտնէ դուրսը գտնուած ափշը: Բնագիտութեան մէջ՝ ծանօթ բներեւոյթ մըն է ասիկա, որ կը կոչուի ներհոսում եւ արտահոսում. այս կրկնակ երեւոյթը կը պատահի երբ երկու տարբեր հեղուկներ՝ իրարմէ բաժնուած ըլլան կենդանական թաղանթով մը:

**Պատ. 41** կը բացատրէ այս երեւոյթը: Կենդանական փամփուշտ մը (\*) կ'առնենք եւ մէջը կը լեցը-նենք շաքարի ջուր կամ ու եւ է օշարակ: Փամփուշտին բաց ծայրին կը հաստատենք խողովակ մը: Ամբողջ փամփուշտը հիմա կը խորթենք գաւաթ մը ջուրի մէջ. քանի մը վայրկեանէն՝ պիտի նշմարենք որ փամփուշտին կապուած խողովակին մէջի օշարակը վեր կ'ելլէ: Փամփուշտին մէջէն դուրս կ'ելլէ նաեւ օշարակէն մաս մը, ու կը խառնուի ջուրին: Այս երեւոյթը կը կոչուի հոսում. եւ ասիկա է որ կը պատահի մազակերպերուն պատերուն մէջէն:



ՊԱՏ. 41 — Հոսում

**ԱԼԻՇԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ.** — Արեան խողովակներէն զատ՝ մարմինին ամէս մասերուն մէջ կայ նաեւ խողովակներու ուրիշ խումբ մը, որ կը կոչուի ափշի խողովակներու դրութիւն (Պատ. 42): Այս խողովակ-

(\*) Ոչխարին միզային փամփուշտը կամ մաղձի տուպակը՝ շարամար է այս փորձին համար:

ները կը ժողվեն ափիշին այն սասր, զոր արեան մազակերպերը չեն կրցած առնել իրենց մէջ։ Ափիշի խորվակները այսպէս՝ կ'օգնեն արեան խողովակներուն, եւ կը ժողվեն անտնցմէ աւելցած ափիշը։

Եոր ծծումի այս գործողութիւնը տեղի կ'ունենայ փոքր աղիքներուն պատերէն, այն ատեն այդ պաշտօնը կատարող ափիշի խողովակներուն կու տանք համարուն անունը, քանզի դիտուած է որ այդ խողովակներուն պարունակութիւնը՝ կաթի գոյն ունի։ Իրապէս սակայն՝ ափիշի խողովակները եւ կաթներակները նոյն բաներն են. անունի տարբերութիւնը առաջ եկած է՝ տեղի տարբերութենէն միայն։

Պատ. 36 կը ցուցնէ փոքր աղիքի կտորի մը շուրջ գտնուած կաթներակները, որոնք յետոյ իրարու միանալով՝ իրենց պարունակութիւնը կը թափեն Հայոց անգլը։

Ափիշի բոլոր խողովակները՝ իրենց պարունակութիւնը կը տանին կը թափեն սիրտին մօտերը գտնուող խոշոր երակներուն մէջ։


**Ահի՛Շի ՇՐՋԱՆԸ.** — Գիտենք թէ արինը՝ իր ըրջանը կ'ընէ սիրտին հրող ազդեցութեամբը։ Ափիշը սակայն՝ շարժելու համար չունի այդ տեսակ կենդանական ջրհան-գործարան մը։ Ափիշը կը շարժի ափիշի խողովակներուն մէջ՝ որովհետեւ այն երակները, որ կը բացուին ափիշի խողովակները՝ նուազ ճնշում ունին իրենց մէջ. եւ գիտցուած իրողութիւն մըն է թէ՛ հե-

դուկները կը շարժին դէպ ի նուազ ճնշում եղած տեղերը։ Սյս սկզբունքով է արդէն որ բերաննիս առած խողովակի մը մէջ չուր կը քաշենք։

Ափիշը շարժող երկրորդ պատճառ մըն ալ՝ ափիշի գեղձերուն կծկումն է։ Պատ. 42 ը ուշադրութեամբ քննելով՝ պիտի տեսնուի որ ափիշի խողովակներուն ճամրուն վրայ՝ տեղ տեղ եւ մամնաւորաբար յօդուածներու փոս տեղերը՝ կան ուռուցներ։ Ասոնք կը կծկուին եւ իրենց մէջ գտնուած ափիշը կը քշեն դէպ ի սիրտ։

**ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ.** — Երբ ձեռքի մատերնուս վրայ վէրք մը ունենանք, եւ այդ վէրքը թարախ ունենայ կամ անմաքուր պահուած ըլլայ՝ անութիւն տակ ցաւ կը զգանք։ Ու այս ցակին պատճառը փնտուած ատեն՝ պիտի տեսնենք որ անութիւն խոռոչին մէջ՝ մատերնուս կը հանդիպին ցաւ պատճառող Ե՞ս այլ, որոնք զգացած չէինք ասկէ առաջ։ Ճշմարտութիւնը սահ է թէ՛ ատոնք հոն էին առաջ ալ. սակայն հիմա բորբոքած, ու մեծցած են՝ վիրաւոր մատէն եկած աղտոտ ափիշին ազդեցութեանը ներքեւ. եւ այդ պատճառով՝ կը զգանք հիմա անոնց գոյութիւնը։

---



ՊԱՏԱԿ 42

Աւելի Անօթներ եւ Գեղձեր մարմինին զանազան մասերուն մէջ


## ԳԼՈՒԽ Ժ.

## Արեան օրգանի գործարանները

**ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՆ ԵՆ ՀԵՐՊ**  
Եւ արեան իշխան-  
չուները: Արեան  
խողովակները՝  
երեք տեսակ են,  
չուրազներ, ժա-  
շկչողներ եւ է-  
րակներ: Շնչե-  
րակները՝ սիր-  
տէն դէպի ի մա-  
զակերպերը կը  
տանին արիմնը:  
երակները՝ կը  
ժողվեն մազա-  
կերպերուն մէջ  
գտնուած ար-  
իմնը եւ զայն կը  
վերադարձնեն  
դէպի սիրտը:

**Պատ. 43,** 11,

12, 13, 14, 4, 5, 16 Սիրտը, շնչերակները, մազակերպեր և երակները



ՊԱՏ. 43 — Արեան շրջան


Հնչերակներ են, որոնք արինը կը տանին դէպ ի մազակերպ խողովակները՝ 14, 14, 6, 6: Մինչ՝ 15, 16, 7, 8, երակներ են, որոնք մազակերպերէն կը ժողվեն արինը եւ կը տանին դէպ ի սիրտը:

Սիրտը (Պատ. 43, մէջտեղի՝ տերեւի ձեւով մասը) շարունակ դուրս կը հրէ՝ իր մէջը գտնուած արինը, եւ զայն կը պտտցնէ արեան խողովակներուն մէջ: Սիրտը կրնանք նմանցնել՝ ջրհան գործիքի մը, եւ արեան խողովակները՝ ջրաբաշխական խողովակներուն, որոնց միջոցով՝ ջուրը կը դրկուի ուզուած տեղերը:

Արեան խողովակները՝ իրենց ամբողջ ընթացքին մէջ՝ երբեք բացուածքներ չունին. ուստի եւ արեան խողովակներէն դուրս ելլող՝ ինչպէս նաեւ ներս մտնող ամէն բան պէտք է որ այդ գործողութիւնը կատարէ ծծումով, այսինքն խողովակին պատին մէջէն ծորելով: Ու այս գործողութիւնը կը կատարուի միայն մազակերպերուն մէջ: Անանկ որ՝ թէեւ մազակերպերը արդարեւ արեան շրջանին ամենէն պղտիկ խողովակներն են, սակայն իրապէս՝ այս տեսակէտէն՝ ամենէն կարեւորն են:

**Սիրտին Դիրքը.** — Սիրտը դրուած է վանդակին մէջ, ստոծանիին ճիշդ վրան, եւ լանջուկրին վարի մասին ետին եւ աւելի դէպ ի ձախ կողմը: Կոնաձեւ կամ տանձի ձեւով՝ զուտ մսանային գործարան մըն է. խարիսխը կամ լայն ծայրը՝ վեր դարձած է, եւ քիչ մը լանջուկրին հակած. մինչդեռ իր նեղ ծայրը կամ գագաթը վար դարձած է՝ լանջուկրին ձախ եզերքը,

ուր կարելի է զգալ սրտին բարախումը՝ հինգերորդ եւ վեցերորդ կողեցուն մէջտեղը: Սիրտը ամբողջովին առնուած է բարակ թաղանթի մը մէջ, որ տոպրակի մը նման՝ կը շրջապատէ զայն, ու իր մէջը գտնուած հեղուկին շնորհի, կը չէզօքացնէ սրտին շարունական շարժումէն առաջ եկած շփումը:




ՊԱՏԿԵՐ 44

Սիրտին դիրքը երկու նորեցուն մէջտեղը

Սիրտը՝ երկու քովերէն սեղմուած է թոքերով. ասիկա դիւրին կը հասկցուի ակնարկ մը ձգելով. Պատ. 44 ին վրայ:

**Սիրտին ԽՈՌՈՇՆԵՐԸ.** — Սիրտը բացած ատեն-նիս՝ կը տեսնանք որ ուղղահայեաց, մսանային միջ-

Նորմով մը երկու կէսի բաժնուած է ներսի միջոցը: Այս աջ ու ձախ բաժանումներն ալ դարձեալ՝ անկատար կերպով երկուքի բաժնուած են կէս մէջքին՝ հորիզոնապէս, դռնակներու միջոցով։ Որով, սիրտը կը բաղկանայ չորս խոռոշներէ։ Վերի խոռոչներուն կ'ըսենք բլուն, իսկ վարիններուն՝ լուսած։ Աջ կողմի բլթակը՝ կը հաղորդակցի աջ խորոփին, եւ ձախ կողմի բլթակն ալ՝ ձախ խորոփին հետ։ Ասկէ կը տեսնուի թէ՝ սիրտին աջ ու ձախ երկու կէսերը՝ իրարու հետ ուղղակի յարաբերութիւն չունին։



Փառաւեր 45

Սիրտին խոռոչները և մեծ  
խողովակները

կան, որոնք եւս ճիշդ աջ կողմի դռնակներուն նման կը գործեն. կը բացուին՝ երբ արինը բլթակէն դէպի ի խորոփի կ'երթայ, իսկ ամուր կը գոցուին վերջը, որպէս զի խորոփին արինը այլ եւս չի կարենայ ետ երթալ դէպի ի բլթակ։

Բլթակներուն եւ խորոփիներուն մէջտեղը գտնուած այս դռնակներէն զատ՝ կան նաեւ վեց դռնակներ, որոնք շնչերակներուն՝ սիրտին փակած մասին մէջ կը գտնուին։ Ասոնք կը կոչուին Հեռակալույն դռնակներ։ Եւ երեքական հատ են թոքային շնչերակին (Պատ. 45, 9) եւ բնաշնչերակին (Պատ. 45, 17) բերանը։ Այս կիսալուսնի ձեռով դռնակները կը բացուին՝ երբ արինը խորոփին դէպի շնչերակները կ'երթայ. կը գոցուին՝ երբ արինը խորոփիներէն անգամ մը դէպի շնչերակները անցնի։

**ՍԻՐՏԻՆ ՓԱԿԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ.** — Սիրտին փակած՝ խոշոր խողովակները երկու տեսակ են, շնչերակներ եւ երակներ։ Շնչերակները փակած են խորոփներուն (Պատ. 45, 9, 17). իսկ երակները փակած են բլթակներուն (Պատ. 45, 1, 2, 11, 11)։ Շնչերակները խորոփիներէն ելլերով՝ արինը կը տանին մարմինին զանազան կողմերը. երակները՝ մարմինին զանազան կողմերէն ժողվելով արինը՝ կը տանին դէպի ի սիրտ։ Ձախ խորոփին ելլող խոշոր շնչերակը (Պատ. 45, 17) մարմինին բոլոր մասերուն կը բաշխէ արինը. իսկ աջ խորոփին ելլող շնչերակը (Պատ. 45, 9) երկու կողմի

թոքերոն կը տանի արինը : Մարմինին զանազան կողմերէն ժողվուած արինը՝ երկու խոշոր երակներու (Պատ. 45, 1, 2) միջոցով կը տարուի աջ բլթակին . իսկ թոքերէն ժողվուած արինն ալ դարձեալ՝ երկու խոշոր երակներու (Պատ. 45, 11, 11) միջոցով կը թափի ձախ բլթակը :

Թէ շնչերակները եւ թէ երակները իրենց պատերուն մէջ ունին մսանային հիւսուածքի օղակներ , որոնց յարատեւ կծկումովն՝ իրենց մէջ գտնուած արինը կը քշուի շարունակ : Մազակերպերը՝ այնքան բարակ են որ այս մսանային մասը չունին :

Շնչերակները կը տարբերին երակներէն իրենց պատերուն առածգական յատկութիւնովը : Երբ շնչերակ մը կտրի , չի սմբիր . մինչդեռ , երբ երակի մը արինը պարպուի՝ իսկոյն կը սմբի եւ կը գոցուի :


**ՄԱԶԱԿԵՐՊԵՐԸ .** — Շնչերակները՝ երթալով կը պատիկնան , կը նեղնան , մինչեւ որ կը վերածուին խիստ նուրբ խողովակներու , յետին ծայր բարակ պատերով : Արեան այս ամենանուրբ խողովակներու ցանցին կ'ըսուի ՀԱՅՈՒՔԵՐՊ : Մազակերպ խողովակի մը միջին լայնքը այնքան պատիկ է որ երկու կամ երեք արեան գնտիկներ հազիւ կրնան քով քովի անցնիլ անոր մէջէն . եւ շատ տեղեր՝ այնքան խիտ են մազակերպերը , որ գնդասեղի մը ծայրն իսկ կարելի չէ խոթել անոնց երկուքին մէջտեղը :

Այս նուրբ ու փափով խողովակներուն մէջէ ան-

ցած ատենն է որ արինը կը կատարէ՝ հիւսուածքները մնուցանելու իր ամենակարեւոր գործը . շնչերակները՝ մազակերպերուն կը հայթայթեն արին , այս նպատակին համար : Մազակերպերուն բարակ պատերէն՝ արինը դուրս կը ծորի եւ կը մնուցանէ մարմինին ամբողջ գործարանները եւ հիւսուածքները : Երեւակայեցէք ամենանուրբ ժանեակի կտոր մը , որուն բոլոր թելերը ըլլան պարապ խողովակներ . պգտիկցուցէք զանոնք քսան անգամ , եւ գաղափար մը կ'ունենաք մազակերպերուն վրայ :

**ԵՐԱԿՆԵՐԸ .** Նախ կ'ելեն մազակերպերէն , եւ իրենց սկզբնաւորութեանը՝ չափազանց փոքր խողովակներ են . երթալով սակայն՝ այս պգտիկ խողովակները կը միանան իրարու եւ հետեւապէս կը մեծնան : Սովորաբար՝ երակ եւ շնչերակ իրարու քով դրուած են :

Շնչերակները՝ իրենց մէջ դրուակ չունին . միայն ինչպէս տեսանք՝ սիրտին փակած՝ երկու խոշոր շնչերակները ունէին երեքական կիսարոլորածեւ դրուակներ : Երակները սակայն իրենց մէջ ունին բազմաթիւ դրուակներ , որոնք կը բացուին եւ թող կու տան արինին երթալ դէպ ի սիրտ , իսկ երբ արինը ետ դառնալ ուզէ՝ կը գոցուին եւ կ'արգիլեն հ եւ է յետաղարձ հոսանք : Պատ. 46 կը բացատրէ այս կէտը . նետերուն ուղղութիւնը կը ցուցնէ արինին ազդեցութիւնը՝ դրուակներուն վրայ :



ՊԱՏԿԵՐ 46  
ԵՐԱԿՆԵՐԸ

Ծինօթ. — Այս զլուկախ մէջ ըստածները լաւ հասկնալու համար՝ ոչխարի սիրա մը ունենալու է աչքի առջև։ Մազործին պատուի եղու է սակայն որ լոկ սիրտը չի հանէ Թոքերուն մէշտեղէն, այլ հետո տայ նաև սիրտին փակած խոշոր խողովակները. այն ատեն միայն կարելի է՝ մեզի օգտակար ըլլալու վիճակին մէջ ձեռք ձգել այդ զործարանը։ Ոչխարի սիրտը՝ մեծութեամբ զրեթէ նոյնն է մարդուն սիրտին հետ։ Իսկ կազմութեամբ՝ ճիշդ նոյնն է։

Սիրտին արտարին երեւոյթը աղէկ մը միտք պահելու է։ Դիմեցէր սիրտին վրայի տոպրակը, զոր ծակած ատեննիդ՝ բանի մը կաթիլ հեղուկ դուրս կը վազէ. այս տոպրակը կ'ազատէ սիրտը՝ անպէտ շփումէ իր բովի զործարաններուն նետ։

Դիմեցէր գարձեալ թէ՝ սիրտին վերի մասը տարբեր է վարինէն, նոյն իսկ դուրսէն եւ թէ՝ մէկ ծայրը շնաւ լայն է, մինչ միւս ծայրը՝ սուր լայն մասկած են արեան խողովակները։


Խողովակները շշափելով՝ կը զգանք թէ՝ ումանք հաստ, առաձգական պատեր ունին, մինչդեռ՝ որդիշներ ամբար. Թուլ պատեր ունին միայն Առաջինները՝ շնչերակներ են. իսկ միւսներ՝ երակներ։

Հիմա, այլեւս կրնանք բննել սիրտին ներքին կազմութիւնը. Ասիկա ընելու ամենէն դիւրին կերպն է՝ բռնել սիրտին արմատի խոշոր երկու շնչերակներէն մէկը, ու մասիս մը կամ ատոր նման բթածայր բան մը խոնել անէն ներս, մինչեւ ուր որ դէմ առնէն, Այս կէտին վրայ՝ զանակով կարէ սիրտին մասնային ծայրը և պիտի տեսնուի մատախը։ Սիրտին այս բացուած ծայրը խորով մըն է, աչ կամ ձախու Մեծցուը այդ ծակը՝ դէպի սիրտին լայնեկ մասը շարժելով դանակը, և պիտի տեսնես որ բարակ թաղանթներ երեւան պիտի գոն. ասնանք են զռնակները, որոնց համար բանիք թէ՝ կը զանումն բթակին եւ խորովին մէշտեղը։ Եթէ տեսած դռնակներդ եւրեւ են՝ վստահ եղիք թէ աչ խորովն է տեսածդ. Իսկ եթէ երէսու են՝ զիտցիր որ ձափի խորովին հետ է զործդ։ Մատու ներս խոնել հիմա այդ գռնակներուն մէշտեղէն, և կը մոնես ըլթակը. Ծլթակին փակած խողովակներուն բայ ակ ու ամբած պատերը՝ անգամ մըն ալ բաղդատէ շնչերակներուն հաստ և առաձգական պատերուն հետ։

Շնչերակներուն՝ սիրտին փակած օլակին բոլորտիքը պիտի տեսնուին կիսարողորածն երեք ամա խորովիներուն պատերուն, և պիտի տեսնուի որ ձափինը գէթ երեք անգամ աւելի հաստ է բան աշխնը։ Ու ասիկա դիւրին է հասկնալ՝ միար բերելով իւրաքանչիւր խորովի կատարած զործը։ Այս խո-

րովիը՝ իր մէջի արիւնը կը զրկէ միայն Թոքերուն։ Մինչդեռ՝ ձախ խորովի՝ արիւն կը զրկէ մասկմինին ամենէն հեռաւոր մասերուն, որով բանի մը անգամը աւելի ծանր կ'ըլլայ իր զործը. այս պատճառով՝ Թանձր, են իր պատերը

1. Սիրտին ձախ խորովին ելլող՝ բնաշնչերակ կոչուած խոշոր շնչերակը որ իսկոյն կը բաժնուի՝ 2, 3, 4, 5, ճիւղերուն, որոնք կ'երթան վերի անդամներուն և զլուսին. նոյն բնաշնչերակը վանդակին մէջ է դէպի ի վար դառնալով ու անցնելով փորին մէջէն, ճամբուն վրայ ճիւղեր կու տայ՝ վանդակին և փորին մէջ զըտնուած բոլոր զործարաններուն. յեսոյ՝ պատահն դէմ ողնայարին առջեւը կէտէ մը կը բաժնուի երկու ճիւղերու, որոնք կ'երթան վարի անդամներուն։



ՊԱ. 47 — Մարմինին զլսաւոր շնչերակները

ԳԼՈՒԽ ԺԱ.

## Урбани гравири

六

## Առողջապահական ծանօթութիւններ

ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆԸ աղէկ հասկնալու համար՝ բա-  
ւական է ուսումնասիրել Պատ. 43 ը՝ Պատ. 47 ին հետ:  
Ամէն ամփամ որ սիրոտը կը կծկուի՝ աշ ու ձախ խո-  
րովիներուն մէջ գտնուած արինը կը դրկուի թոքային  
շնչերակին եւ բնաշնչերակին մէջ։ Ասոնցմէ՝ արինը  
կ'երթայ թոքերուն եւ մարմինին զանազան մասերուն  
մէջ գտնուած մազակերպ խողովակներուն. ու վերջա-  
պէս՝ արինը այս մազակերպերուն մէջ իր պաշտօնը  
կատարելէ վերջ՝ նորէն դէպ ի սիրտ կը զառնայ երակ-  
ներու միջոցով։ Սրինան այս ճամբորդութեանը կ'ըսուի  
առէան աջնո՞ :

ՍԻՐԾԻՆ ԶԱՐԿԸ. — Ս.ՐԻՆԸ՝ սիրտէն դէպ ի խո-  
շոր շնչերակները ղրկելու համար, անհրաժեշտ է որ  
սիրտը փոխն ի փոխը կծկուի ու լայննայ: Կծկուելով՝  
արինը սիրտէն դուրս կը հրովի՝ դէպ ի շնչերակները.  
ու լայննալով՝ արինը երակներէն դէպ ի սիրտ կու գայ:  
Ու քանի որ սիրտը իր դիրքը կը պահէ՝ զիխաւորա-  
բար վերի մասէն իրեն փակած խողովակներէն կախ-

ուելով՝ բնական է որ ամէս մէկ կծկուելուն եւ լայն-նալուն՝ իր վարի շարժական ծայրը ցնցուի եւ զար-նուի վանդակին պատին։ Սիրտին այս վարի ծայրը կը համապատասխանէ՝ ձախ կողմի ստիճանին վարի եւ ներսի կողմի կէտին, որ կը գտնուի հինգերորդ եւ վեցերորդ կողերուն մէջտեղը։ Եւ հոտ է ուրեմն որ մար-մինին վրայէ կր զգանք սիրտին զարկը։

ՍԻՐՏԻՆ ԶԱՅՆԵՐԸ. — Լանջոսկրին վարի մասին վրայ՝ քիչ մը դէպ ի ձախ ստինքին կողմը, ականջ դրուելով՝ կը լսուին որոշ ձայներ, որոնք առաջ կու գան սիրտին դռնակներուն շարժումներէն, արեան հոսանքին շփումէն, եւ սիրտին մասններուն կծկումէն։ Սիրտին մէջ արտադրուած այս բոլոր շարժումները՝ պատճառ կ'ըլլան սիրտին ձայներուն, որոնց ուշադիր քննութենէն՝ բժիշկները կը հետեւցնեն սիրտին հիանդ կամ առողջ ըլլալր։


ՍԻՐԾԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԸ. — Կլոր հաշիտվ՝  
սիրտին չորս խոռոչներէն իւրաքանչիւրը կրնայ պա-  
րունակել յիսուն տրամ արին. ուստի երբ սիրտը լման  
լեցուն ըլլայ՝ իր մէջը կ'ունենայ ճիշդ կէս օխա ար-  
ին։ Ամէն մէկ զարկի կամ կծկումի՝ իւրաքանչիւր խո-  
րոփ՝ իրեն համապատասխանող շնչերակին մէջ կը հրէ  
յիսուն տրամ կամ իբր տասնեւհինգ ապուրի դգալ  
արին։ Բայց ասով չի լմնար խորովիներուն գործը։  
Շնչերակները արդէն արինսով լեցուն են, եւ ուստի՝  
խորովիները ստիպուած են նախ՝ յաղթել անոնց դի-

մարդութեան, եւ յետոյ նոր արին հրել անոնց մէջ։ Այս երկու կէտերը միտք պահելու է՝ հասկնալու հակնալու համար թէ՝ ինչքան ահագին գործ մը ունին այս խորովիները. ու այն ալ շարունակաբար, ռոպէն եօթանասուն ութսուն անգամ, մարդուն ամբողջ կեանքին տեսողութեանը :

ԲԱԶԿԵՐԱԿԸ. — Երբ ձախ խորովիը կը կծկուի՝  
յիսուն տրամ՝ արին կը քշուի բնաշնչերակին մէջ, որ  
եր բոլոր ճիւղերովը արդէն լեցուն է արիմով։ Հետե-  
աբար՝ ամէն անգամ որ յաւելուածական յիսուն տրամ  
արին կը ղրկուի շնչերակներուն մէջ՝ անոնց առաձգա-  
կան պատերը կը լայննան, կ'ուռին։ Շնչերակներուն այս  
ուտիլը տեղի կ'ունենայ սիրտին ամէն մէկ զարկին կամ  
կծկումին։ Ու այս երեւոյթը որոշապէս կրնայ տես-  
նուիլ ... շնչերակի վրայ. դիւրութեան համար է միայն  
որ բժիշկները՝ սիրտին զարկը հասկնալու համար սո-  
վորաբար կը քննեն նախաբազուկի՝ բթամատին կողմի  
ուսկորին վրայէ անցնող շնչերակը, որուն կ'ըսուի բար-  
երուն. Թէեւ աւելի շիտակ պիտի ըլլար ըսել՝ բազուկի  
շնչերակ, քանի որ երակները չեն զարներ, ու զգաց-  
ուածը շնչերակն է։

ԱՐԻՒԽԻՆ ՀՈՍԱՆՔԸ. — Տեսանք ասկէ առաջ թէ՝ արինը իր շրջանը կատարելու համար՝ անցնելու է շնչերակներէ, մազակերպերէ եւ երակներէ։ Ասկէ սակայն այսպէս կարծուելու չէ թէ արինին հոսանքը նոյնն է ամէն տեղ։ Ընդհակառակն, որոշ կերպով

ճշդուած է թէ՝ արեան հոսանքին արագութիւնը շատ տարբեր է այդ երեք տեղերուն մէջ։ Ու ասիկա դիւրին է հասկնալ՝ միտք պահելով սա պարագան թէ՝ մազակերպերուն համագումարը շատ աւելի ընդարձակ տեղ կը գրաւէ քան երակները։ Եւ երակներն ալ՝ աւելի ընդարձակութիւն ունին քան շնչերակները։ ուսկից դիւրին է հետեւցնել թէ՝ արիւնը ամենէն աւելի արագ պիտի շարժի նեղ խողովակներուն, այսինքն՝ շնչերակներուն մէջէ։ նուազ արագ պիտի շարժի շնչերակներէն



## Շնչերակ, մազակերպ և երակ

աւելի տարածութիւն ունեցող երակներուն մէջ. իսկ ամենէն աւելի դանդաղօրէն պիտի շարժի մազակերպերուն մէջ, քանի որ ասոնց ընդհանուր տարածութիւնը այնքան աւելի է քան միւսներունը:

Պատ. 58, կը բացատրէ այդ պարագան. 1, 1,  
կը ներկայացնեն երկու շնչերակներ, որոնք հետզհետէ  
ճիւղերու կը բաժնուին, եւ վերջապէս կը վերածուին  
մազակերպերու ցանցերու, 3, 3: Հոս, մազակերպերը

Կը գրաւեն ընդարձակ տարածութիւն մը, ուստի եւ բնական է որ արինին ընթացքը տկարանայ: Յետոյ, մազակերպերու այս ցանցէն ծագում կ'առնեն երակները, 2, 2, որոնց միջին տարածութիւնը պակաս է մազակերպերուն՝ իսկ աւելի է շնչերակներուն տարածութիւնն: Ուստի երակներուն մէջ՝ արեան արագութիւնը միջին վիճակ մը ունի, բաղդատմամբ միւս տեղերուն:

**ԱՐԻՒՆԻՆ ՏԵՍԱԿԸ.** — Ընդհանուր կերպով խօսելով, շնչերակներուն պարունակած արինը բաց-կարմիր գոյն մը ունի, որոնք կ'ըսենք նաեւ առին: Մինչդեռ, երակները առհասարակ կը պարունակեն մութկամիր կամ առաջարկ արին: Կտրուածքէ մը վազող արինին գոյնը իսկ կրնայ հասկցնել մեզի թէ՝ շնչերակէ կամ երակէ կու գայ այդ արինը: Դարձեալ, երբ արինը կտրուածքէ մը կը վազէ ցայտելով, ատիկանշան է թէ՝ շնչերակ է կտրուած արեան խողովակը. իսկ երբ հանդարտօրէն կը վազէ արինը՝ առանց ժայթքելու, այս ալ ապացոյց մըն է թէ՝ երակ է կտրուածը:

**Ամբողջ մարմինին մէջ՝ միայն մէկ բացառութիւն մը կայ,** երբ անմաքուր արին կը ճամբորդէ շնչերակի մէջէ, եւ հակադարձաբար, մաքուր արին կը հոսի երակի մէջէ: Թոքային շնչերակը, որ աջ խորովին կ'ելլէ՝ իր մէջը ունի անմաքուր արին, զոր կը տանի թոքերուն. հոն արինը՝ մազակերպերուն մէջ մաքրուելէ վերջ՝ թոքային երակով կը վերադառնայ դէպ ի սիրտ: Պատ. 48, Բ. կը ներկայացնէ արեան խողովակներուն

սովորական պարունակութիւնը. Ա. կը ցուցնէ բացառութիւնը, որովհետեւ սեւ գիծերով հասկցնել կ'ուզուի արեան անմաքրութիւնը:

**ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ.** — Բոլոր կենսական գործարաններուն՝ ամենակարեւորներէն մէկն է սիրտը. որ եթէ յանկարծ դադրի գործելէ՝ մահ կը պատճառէ անմիջապէս. եւ սակայն, նոյն ատեն՝ անիկա կրնայ ութսուն եւ նոյն իսկ հարիւր տարի գործել հաւատարմաբար եւ կանոնատութեամբ, մէկ վայրկեանի մէջ՝ ութսուն անգամ զարնելով: Կ'արժէ ուրեմն հոգ տանիլ այսքան կարեւոր եւ հաւատարիմ գործարանի մը առողջութեանը:

**ՄԱՐՄՆԱՄԱՐՁԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ.** — Երբ մարդ մը արագ վազէ, կամ կատարէ ու եւ է զօրատր մարզանք՝ իր սիրտն ալ նոյն համեմատութեամբ արագ կը զարնէ: Ամենքս ալ զգացած ենք հաւատականաբար՝ «սիրտի բարախում» ըսուածը, արագ վազելէ վերջ՝ շունչերնիս բռնուած ատեն: Սիրտը՝ մսանային գործարան մըն է. եւ ինչ պատճառ որ մարմինին միւս մսանները գործել կը գրգուէ՝ կ'ազդէ նաեւ սիրտին վրայ: Սիրտը զօրացնելու համար ուրեմն, ամէս օր կանոնատրապէս մարզանք կատարելու է:

**ՄՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ.** — Բուռն յուզումները վնասակար կերպով կ'ազդեն սիրտին վրայ: Տեսնուած է որ մարդիկ յանկարծ մեռած են՝ բարկութեան նոպայի


մը տակ, սիրտին յանկարծական դադարումէն։ Ուրախառիթ լուրի մը տպատրութեան տակ եւս, յուզումը մահ պատճառած է՝ չափազանց գործ տալով սիրտին։

**ՄԵՐ ՈՒՏԵԼԻՔՆԵՐԸ.** — Արինը կը շինուի մեր կերածէն։ Կերակուրի անբաւականութինը շուտով կ'աղքատացնէ արինը։ Մասնաւրապէս կ'արժէ յիշել ալքոլի գործածութեան ազդեցութինը՝ արինին եւ արեան գործարաններուն վրայ։ Ալքոլը՝ երբ մեծ քանակութինով խառնուի արինին հետ, կը վսասէ իր գացած տեղերուն հիսուածքներուն։ Գինեմոլ մարդերու արեան խողովակները՝ վերջ ի վերջոյ անկարող կ'ըլլան կատարել իրենց պաշտօնը։ Կաթուածը, որ ուղեղին գացող արեան խողովակի մը պայթելէն առաջ կու գայ, ամենէն շատ՝ կը պատահի գինեմոլներու։ Ալքոլի անխորհուրդ գործածութինը՝ կը տկարացնէ սիրտը, կը տկարացնէ արեան խողովակները, եւ կը տկարացնէ լեարդը։

**ԾԽԱԽՈՏԸ.** — Չափազանց ծխողի մը սիրտին գարկը՝ կ'ըլլայ տկար եւ անկանոն։ Եւ տարակոյս չի կայ թէ՝ մոլի ծխողները ստուգապէս կը կարճնեն իրենց կեանքը, վսասելով սիրտին կանոնաւր գործողութեան։ Պատրամիներու համար մասնաւրապէս՝ վսասակար է ծխախոտը, քանզի անոնց սիրտը շատ աւելի դիւրաւ կ'աղդուի անկէ, ու նաեւ կը թունաւրուի արինը։

**ԱՐԻԻՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ.** — Ասկէ առաջ՝ մասնա-


ւոր հատուածի մը մէջ ըսուածները միտք բերելով՝ դիւրին է գիտնալ թէ՝ կտրուածքէ մը կամ վէրքէ մը վազած արինը շնչերակէն կու գայ թէ երակէն։ Եթէ արինը շնչերակային է՝ պէտք է կապ մը կապել վէրքէն վէր մասին վրայ, եւ կամ մատով ճնշել այդ մասը։ Իսկ եթէ հոսող արինը երակէ կու գայ, ճնշելու է վէրքէն և գտնուած մասը։ Վէր կամ վէր՝ ըսելով կը հասկնանք՝ վէրքին երկու բերաններուն դիրքը։



ՊԱՏ. 49 — Արինը կեցնելու կերպ

**Պատ. 49.** կը հասկցնէ թէ՝ թեկին վրայ գտնուած վէրքի մը արինը ինչպէս կարելի է կեցնել։ Լաթի մը կտոր կամ թաշկինակ մը կը կապես թեկին բոլորտիքը, եւ տակէն փայտի կտոր մը անցնելով՝ կը պլորես լաթը։ Երբ աղեկ մը սեղմուի թեկը՝ ճնշուած կ'ըլլայ նաեւ այն տեղի շնչերակը, որուն մէջէ կը վագէ արինը։

Պատ. 50, կը ցուցնէ թէ՛ բազուկին վրայ գըտ-նուած խորոնկ վէրք մը (C) ուրիշ ինչ կերպով կարելի է ազատել արինսելէ: Նախ՝ կրնանք մատով ճըն-շել անրակին անմիջապէս վրայի կողմը (B). քանզի թեւը գացող մեծ շնչերակը հոտկէ կ'անցնի՝ առաջին



ՓԱՏԿԵՐ 50

Բազուկի վէրքէն վազող արինը կեցնելու կերպեր

Կողին վրայէն, ինչպէս որոշ կերպով կը ցուցնէ դիմացի պատկերը: Երկրորդ կերպն է՝ մատերով ամուր մը սեղմել բազուկի ոսկորը՝ (A) մէջտեղէն. քանզի հոտկէ կ'անցնի արինող շնչերակը: Այս երկու կերպերէն զատ՝ երրորդ կերպ մըն ալ կայ այդ վէրքին արինը կտրելու


համար, եւ այդ ալ է մատը խոթել ուղղակի վէրքին մէջ (C) եւ կտրած շնչերակին բերանները խցել մատով:

Այս կերպերոն հետ մէկտեղ՝ աղէկ է նաեւ բարձր բոնել արինող անդամը:

Քիթէն եկած արինը կեցնելու աղէկ կերպ մըն է՝ պաղ ջուր քաշել քիթէն վեր: Պաղ ջուրին տեղ կրնայ գործածուիլ քացախախառն ջուր, կամ աղջուր: Իսկ եթէ այս կերպերով՝ տակափն չի դադրի քիթին արինսահոսութինը՝ բամպակի կտոր մը պլորէ եւ ջուրի կամ քացախ ջուրի մէջ թաթխելով՝ խոթէ քիթին ծակին մէջ, նախապէս ստուգելէ վերջ հարկաւ թէ՛ քիթին որ ծակէն կու գայ արինը:

**ԾԱՆՈԹ.** — Արեան շրջանը բացատրելու համար՝ ուսուցիչը կը բանայ գրան մը բերել տալ դասարան, և զան թմբեցնելէ վերջ՝ կը բանայ կուրծքը կէս օխա ջուրի մէջ՝ մէկ անուշի դզալ եթէ խառնէ, և անոր մէջ ձգէ գորտը՝ մէկ երկու վայրկեան, որոց պահելով ամանին բերանը: Զարդէն հանուած ատեն՝ գորտը կատարելապէս թմրած վիճակ մը կ'ունենայ, ուստի, առանց ամենափոքր ցաւ մը պատճառելու կենդանին՝ կրնաս կարել զլուխը. ետքը՝ զնդասեղ մը կը խոթես ողնածուծին մէջ ու կը բանաս կուրծքը. այն ատեն՝ հիմնալիք կերպով կրնաս բննել գորտին սիրտին զարկը: Դիտի տեսնես ինչ որ ասկէ առաջ ըստեցաւ սիրտին գարկին նկատմամբ, մէկ իրաւ է թէ գորտին սիրտը՝ կազմութեամբ կը տարբերի մերինէն: Երեւոյթը սակայն նոյնն է էապէս: Ումէն անգամ որ գորտին պատմիկ սիրտը կը կծկութէ այդ գործարանը կը փոխէ իր զոյնը և ձեւը, մինչ, լայնապուն՝ որոշապէս կը նշանաւուի հակառակը: Դիտի տեսնուի նաև որ ամէն մէկ զարկի՝ սիրտը դէպի առաջ կը շարժի՝ վարի շարժական ծայրէն: Այս ծայրն է որ կը զարնէ կուրծքին առչեւի պատմն, և առաջ կը բերէ սիրտին զարկը:

Առանց նոյն իսկ զլուխը կտրելու, թմրած վիճակին մէջ՝ գորտը կարեւոր ծառայութիւն մըն ալ կրնայ մատուցանել մեզի, արեան շրջանի բացատրութեանը մատմէն: Դիտենք ամէնքս ալ թէ գորտին ոտքերու մատերուն մէջտեղ՝ կայ բարակ մաշկ մը. այս մաշկը կը բննենք մանրադէտով, և այն ատեն պիտի հասկեանը մազակերպերու մէջէ արեան կառարած շրջանը:



ՊԱՏՇԵՐ 51

Կործքի և փորի գործարանները

3, 3, 3, աջ կողմի Թոքը. 4, 4, ձաւ կողմի Թոքը. 5, 6, 7, 8, սիրտն չորս խոռոչները. 9, 10, 11, սիրտին փակած մեծ խողովակները. 12, խոչափող. 13, որդոր. 15, 15, 15, ստոծամին, որ վամդակի կամ կործքի գործարանները կը բաժնէ փորի գործարաններէն. 16, 16, լեարդ. 17, մաղթ տոպրակը. 18, ստամոռ. 19, նախաղը. 20, 21, 25, մեծ աղիք. 22, 22, 22, փոքր աղիք. 26, փայծաղի.


## ԳԼՈՒԽԻ ԺԲ.

## Շնչական գործարանները

**ՇՆՉՈՒԽԻ ՊԵՏՔԸ.** — Շնչում ըսելով կը հասկը-նանք կրկնակ գործողութիւն մը, շնչառութիւն եւ շըն-չառութիւն։ Մսաններու ամէն մէկ կծկումը, ուղեղին խորշերուն՝ ինչպէս նաեւ գեղձերու խորշերուն ու եւ է գործողութիւնը, ասոնք ամէնքն ալ կ'ենթադրեն փո-փոխութիւն մը՝ այդ զանազան հիսուածքներուն մէջ։ Սորվեցանք ասկէ առաջ թէ՝ մարմնամարզի ատեն սիրտը աւելի արագ կը բարախէ. ասիկա կը նշանակէ թէ՝ մսաններուն կը դրկուի աւելի թթուածին՝ արեան կարմիր գնտիկներուն միջոցով։ Եւ դարձեալ, արինին միջոցով՝ այդ զանազան գործարաններէն կը հեռացուին անպէտ մասերը, որոնք կը գոյանան՝ իրենց գործու-նէութեան միջոցին։ Շնչառութեան եւ շնչառութեան միջոցով կը կատարուին այս փոփոխութիւնները։

**ՕԴԻ ՃԱՄԲԱՆ.** — Օդը՝ մարմինէն ներս կը մտնէ քիթին երկու ծակերէն, եւ յետոյ անցնելով փողէն՝ կը մտնէ խոչափողը, որոնս վերի մասը՝ վիզին առջեւի կողմէն ունի ցցուած կէտ մը, «Աղամի խնձոր» կոչ-ուած։ Խոչափող՝ վանդակին մէջ մտնելէ վերջ՝ կը

բաժնուի աջ ու ձախ ճիւղերու, որոնք հետզհետէնկը բաժնուին ուրիշ ճիւղերու։ Այս բաժանումներուն ամենէն բարակ ծայրերը կը բացուին օդային փամփուշտներուն մէջ։



ՊԱՏ. 52 — Խոչափողը և իր ճիւղերը

Քիթին ԾԱԿԵՐԸ կամ ոնգոնքը՝ պաշտպանուած են ցցուած մազերով, որոնց մէջէն կ'անցնի, կը քամուի օդը։ Այս կերպով, ինչպէս նաեւ քիթին ներսի կողմը պատող թաց թաղանթին միջոցով՝ օդին հետ ներս գացող փոշիները վար կը դրուին ոնցունքին մէջ։ Նոյն

թաղանթին ներքեւ գտնուած արեան խողովակները կը տաքցնեն քիթէն ներս մտնող օդը։


ՓՈՂԸ ԵՒ ՀԱԳԱԳԸ. — Փողէն դէպ ի խոչափողին վերի մասը կամ հագագը ճամբորգելու համար՝ օդը ստիպուած է անցնիլ հագագին վրայ գտնուած դրսակին կամ կափարիչին տակէն։ Խոչափողը (Պատ. 52, 4), ինչպէս նաեւ անոր վերի մասը՝ հագագը (Պատ. 52, 3) օդի նոյն խողովակին մասերն են, բայց կը գտնուին որկորին առջեւ. ուստի եթէ հագագին վրայ ըլլար այդ կափարիչը՝ կերակուրը դէպ ի որկոր գացած միջոցին՝ պիտի ինչար օդի այս խողովակին մէջ։ Այս կափարիչը ուրեմն կը գոցուի՝ կերակուր կլլած ատեննիս, եւ կը բացուի շնչառութեան եւ շնչատուութեան միջոցին։

ԽՌԶԱՓՈՂԸ ԵՒ ԻՐ ՃԻՎԵՐԸ՝ շարունակ բաց են, իլէնց պատերը կազմող կիսաբոլորաձեւ աճառային օղակներուն շնորհիւ։ Խոչափողին ներսի կողմը պատուած է թաղանթով մը, որոն վրայ շարուած խորշերուն ծայրերը կան բազմաթիւ հերաձեւ թելեր։ Ասոնք՝ շարունակ կը ճօճեն՝ դէպ ի բերանը. որով՝ խոչափող գացած փոշիները շարունակ ետ կը քշուին այս նուրբ ցցուածքներուն միջոցով։ Խոչափողին ներքին այս թաղանթը՝ նոյն ատեն միշտ թաց ըլլալով՝ վար կը դնէ խոչափողին մէջէ անցնող փոշիները, որոնք բերնէն ու քիթէն դուրս կը վտարուին՝ հազարով կամ փոնգտալով։

ԹՈՔԵՐԸ շինուած են կակուղ, վարդագոյն հիւ-

ուածքէ. դիւրաւ կը ճմուխն ձեռքի մատերով: Թոքերուն մէջ կան խոչափողի ճիւղեր, արեան խողովակներ, ափշի խողովակներ, ջիղեր եւ օդի փամփուշտներ:

Խոչափողի ճիւղերուն ամենէն պղտիկ խողովակները կը բացուին՝ խիստ նուրբ պատերով փոքրիկ պարկերու մէջ, որոնք կը կոչուին օրէ համար լունակներ: Պատ.



Պատ. 53 — Արեան և օդի շրջանը թոքերուն մէջ


53, 3, կը ներկայացնէ խոչափողը, ռւսկից, 4, 5, ճիւղերով՝ օդը կ'անցնի դէպի փամփուշտները, 6, 6, 6, 6, 6. Հոս՝ օդին թթուածինը կը ծծուի փամփուշտները շրջապատող արեան մազակերպ խողովակներէն. Նոյն մազակերպերէն՝ օդին կը վերադարձուի միանգամայն

ածխային թթու. որով՝ օդի փամփուշտները շրջապատող մազակերպերուն մէջի արինը՝ մաքրուած, այսինքն՝ թթուածինով հարստացած վիճակի մը մէջ կը վերադառնայ դէպի սիրտ:

Պատ. 54, կը ցուցնէ երեք օդի փամփուշտներ, 2, 2, 2. որոնց իրաքանչիւրը ունի երեք խողովակ, 1՝ խոչափողի ճիւղ, 3՝ շնչերակ եւ 4՝ երակ:

Թթուածինի եւ ածխային թթուի՝ օդի փամփուշտներուն պատերուն մէջէ ծծուելու երեւյթը դիւրին կ'ըլլայ հասկնալ, ափշի ծծումին համար մէջ բերուած փորձը յիշելով: Եւ արդարեւ ճիշդ նոյն փորձը (Պատ. 41) հոս ալ կընայ կատարուիլ սա կերպով: Կենդանային նմանօրինակ տոպրակ մը կ'առնենք ու մէջը ոչխարի թարմ կամ լեցնելով կը կախենք ածխային թթու եւ կամ թթուածին պարունակող սրուակի մը մէջ. ու պիտի տեսնենք որ այս կազերէն իրաքանչիւրը՝ գոյնի մասնաւոր փոփոխութիւն մը առաջ պիտի բերէ՝ տոպրակին մէջի արինին վրայ, պարզապէս ծծումի օրէնքով ներս մտնելով թաղանթին ծակտիքներէն:

Օրէ համար լունակները այնքան փոքր են որ կարելի չէ տեսնել զանոնք, առանց մանրադէտի: Հաշիւ եղած է որ եթէ մարդու մը թոքերուն օդի փամփուշտները փուլին տափարակ մակերեսի մը վրայ, կը գրաւեն 2600 քառակուսի ոտք տարածութիւն:



Պատ. 54  
Օդի փամփուշտներ

Թոքերուն վրայ կայ թաղանթային պարկ մը, ճիշդ նման սիրտին վրայ գտնուածին։ Այս պարկին մէջ միշտ փոքր քանակութեամբ՝ հեղուկ կայ, թոքին մակերեսը խոնաւ եւ լարծուն պահելով՝ կուրծքին շարունակական շարժումներէն՝ զայն վանդակին կարծր պատերուն հետ շփուելէ պաշտպանելու համար։ Երբեմն այս պարկը կը բորբոքի, եւ շնչառութեան ատեն՝ շփումէն առաջ կու գայ խոցող ցաւ մը, որ կը կոչուի կողացաւ։ Այս պարկին բորբոքումը կրնայ այն աստիճան առաջ երթալ որ ամբողջովին եւ կամ մեծ մասով՝ լեցուի հեղուկով, եւ պատճառ ըլլայ դժուարաշնչութեան։

**ՎԱՆԴԱԿԸ.** — Իրանին վերի մասին վրայ է կոնաձեւ կուրծքը, որուն ոսկրային կազմութիմը սորվեցանք ասկէ առաջ։ Այդ ոսկրային վանդակը սակայն մսաններով գոցուած է օղապիրկ կերպով։ Յատակը՝ կազմուած է մսանային եւ յարակցական հիսուածքներէ շինուած՝ զօրաւոր թերթով մը, որ կը կոչուի սրբագութեան, ու շահուակ կը զատէ փորէն։

**ԾԱՆՈԹ.** — Մարդուն շնչական գործարաններուն վրայ գաղափար կազմելու դիւրին կերպն է ձեռք ձգել ոչխարին թոքերը և խոչափողը, թոքին գոյնը, ձեւը ու ծանրութիւնը՝ լաւ մը դիտելէ վերջ, կը կորենը կտոր մը և չուրին մէջ կը ձգենք, ու պիտի տեսնենք որ կը տառամի չուրին վրայ դարձեալ, ուրիշ կտոր մըն ալ կ'առնենք և ականչնուս բով տամելով՝ կը սեղմենք մեր մատերուն մէջ, երբ բարակ ձայներ մը պիտի լսենք, այս ձայները առաջ կու զան՝ օղային փամփուշտներուն մէջէն դուրս հրուած օղին հոսանքներէն։

Խոչափողին կազմութեանը վրայ շատ ճիշդ գաղափար մը կրնանք առնել՝ բննելով նախ՝ ոչխարին խոչափողին կարծր և կիսարուրաձև օղակները կը դիտենք թէ՝ խոչափողը՝ ետեւի կողմէն կակու է, աճառային կարծր մաս չունի. որովհետեւ պէտք չունի ասոր. առշեւի կողմէն միայն՝ պէտք ունի պաշտպանութեան։ Փորձ մը կ'ընենք մատերով սեղմել ու գոցել խոչափողին անցըը, ու կը տեսնենք որ աճառներուն ամուր և առաձգական կազմութիւնը արգելք կ'ըլլայ ասոր։

## ԳԼՈՒԽ ԺԳ.


### Շնչում

(Շնչառութիւն եւ շնչառուութիւն)

**ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ.** — Սորվեցանք արդէն թէ՝ շընչումը կրկնակ գործողութիւն մըն է, շնչառութիւն եւ շնչառուութիւն։ Շնչառութեան ատեն, վանդակը կ'ընդարձակի, եւ հետեւապէս թոքերը՝ որոնք խիստ առաձգական գործարաններ են՝ իսկոյն կ'ընդարձակին նոյն համեմատութեամբ։ Պատ. 55, 1, 1, կը ցուցնեն կողերուն դիրքը. 5, 5, կը ցուցնեն փորի մսաններուն դիրքը. եւ 2, 2, 2, կը ցուցնեն ստոծանիին վիճակը՝ շնչառութեան միջոցին։

**ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ.** — Երբ վանդակը կը նեղնայ, նոյն ատեն բնականաբար կը պղտիկնան նաեւ թոքերը, եւ օդը կը պարպուի՝ չափով մը։ Պատ. 55,

3, 3, կը ցուցնեն կողերուն դիրքը, 6, 6, փորի մասն-ներուն դիրքը, եւ 4, 4, 4, ստոծանիին դիրքը՝ շնչառութեան միջոցին:



ՊԱՏԿԵՐ 55


Կուրծքին և փորին

ստոծերուն դիրքը՝ շնչառման ատեն:

Այս պատկերներէն (55, 56) դիրքին է տեսնել թէ՝ ստոծանիին (1, 1) շարժումը դէպի վեր կամ վար՝ կ'երկուցնէ կամ կը կարձնէ վանդակին միջոցը՝ վիզէն դէպի ստոծանին:

ՀԱՆՁՈՍԿՐՆ ալ սակայն դէպի առաջ կը քշուի շնչառութեան ատեն: Կողերը վեր կը քաշուին կուրծքին վրայի կողմի մասններուն կծկումովը, եւ կողերուն վեր ելեկովը՝ դէպի առաջ կը քշուի՝ իրենց փակած լանջոսկրը. որով՝ վանդակը կ'ընդարձակի նաեւ ետեւն դէպի առաջ: Պատ. 57, կրնայ աղէկ բացատրել մեր միտքը. Ա, Բ՝ թող ներկայացնեն ողնայարի սինը.

Գ, Դ, այն ատեն կրնամ ներկայացնել երկու կողերը. Եւ Լ, կը ներկայացնէ լանջոսկրը, որ փակած է կողերուն: Պէտք է հարկաւ միտք պահել թէ՝ կողերը ողնայարէն ելեկով դէպի լանջոսկր երկնցած ատեննին՝ վար կը հակին եւ ոչ թէ ուղիղ գիծով մը կը փակին լանջոսկրին. արդ, գիտենք թէ՝ շնչառութեան ատեն



Ա. ՊԱՏԿԵՐ 56 Բ.

Շնչառութիւնն Շնչառութիւնն


վեր կը քաշուին կողերը եւ կը ստանան Գ, Դ, դիրքը. իրենց հետ կը շարժի նաեւ լանջոսկրը, որ հիմա կը ներկայացնենք Լով: Ու պատկերին վրայ նայելով՝ կը տեսնենք որ լանջոսկրը՝ իր երկրորդ դիրքին մէջ՝ բաական անդին է առաջուան դիրքէն. ուրիշ խօսքով, ողնայարէն մինչեւ լանջոսկր գտնուած միջոցը լայնցած է հիմա:

ՇՆՉՈՒԵՄԻ միջոցին՝ թոքերուն մէջ գտնուած օդին  
մէկ մասը միայն դուրս կ'ելլէ, ինչպէս որ ներս մտած  
օդն ալ՝ թոքերուն մէկ մասը միայն կը լեցնէ: Բայց,  
քանի որ մէկ վայրկեանի մէջ՝ 16–18 անգամ կը կա-  
տարուի այս գործողութիւնը՝ թոքերը պատեհութիւն

կ'ունենան աստիճանաբար նո-  
րոգել իրենց պարունակութիւնը:

ՇՆՉՈՒՄԻ գործողութեամբ՝  
հետեւեալ փոփոխութիւնները  
կը նշմարուին թոքերէն ներս  
առնուած եւ դուրս տրուած  
օդին մէջ: Թոքերէն դուրս հան-  
ուած օդը՝ իր մէջ որոշապէս  
կը պարունակէ ջրային գոլորշի.  
ինչ որ դիւրին է տեսնել՝ ապա-  
կիի մը վրայ փչելով: Թոքե-  
րէն դուրս ելած օդը՝ միշտ կը  
պահէ մարմինին բարեխանու-  
թեան աստիճանը, 37° հար-

իրմասնեայ ջերմաչափով: Թոքերէն դուրս հանուած  
օդը՝ անպատճառ իր մէջ կը պարունակէ օդի անցքերէն  
փրթած հիւլէներ, ինչպէս նաև յաճախ՝ մանրէներ:  
իսկ այս տարբերութիւններէն աւելի կարեւորը կայ.  
Թոքերէն ելած օդին մէջ զգալապէս նուազած է թըթ-  
ուածինի քանակութիւնը, իսկ միս կողմէ ալ՝ գրեթէ  
նոյն համեմատութեամբ՝ աւելցած է ածխային թթու  
կոչուած կազը: Ու կազերու քանակութեան այս փո-



ՓԱՏԿԵՐ 57

Լանջուկրին շարժումը

փոխութիւնն է որ շնչումի գործողութեան կու տայ իր  
կարեւորութիւնը:

Թոքերէն աւագ առնուած սովորական օդին բա-  
ղադրութիւնն է հետեւեալը, 100ի վրայ

Բորակածին . . . . . 79.00 ծաւալով

Թթուածին . . . . . 20.90 "

Ածխային թթու կազ . . . 04 "

Եւ գոլորշի ձեւին տակ՝ զանազան չափով ջուր:

Թոքերէն բարձր ելած օդը կը պարունակէ, հար-  
իւրին՝

Բորակածին . . . . . 79.00 ծաւալով

Թթուածին . . . . . 16.00 "


Ածխային թթու կազ . . . 4.00 "

Այս ցանկերէն կը տեսնուի թէ՝ հարիւրին 4 կամ  
գրեթէ 5 կորուստ մը կայ թթուածինի, եւ հարիւրին  
4 շահ մը՝ ածխային թթու կազի:

Ածխային թթուի գոյութիւնը ապացուցանելու հա-  
մար սա պարզ փորձը կ'ընենք: Գաւաթ մը կրածուրի  
մէջ՝ խողովակով մը կը փշենք քանի մը վայրկեան,  
եւ պիտի տեսնենք որ գաւաթին մէջի յստակ ջուրը  
կը փոխուի՝ կամի գոյն ձերմակ հեղուկի մը, քանզի,  
թոքերէն ելած ածխային թթուն խառնուեցաւ ջուրին  
մէջի կիրին հետ:

Ա.ՌՈՂՋԱ.ՊԱՀԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ. —  
Քերակ շահուագութեամբ՝ ինքնին կը հասկցուի միտք բե-

րելով ոնզոնքին կազմութիւնը՝ օդը մաքրելու համար։ Որպէս զի շնչումի գործողութիւնը կատարուի առանց նեղութեան եւ կատարեալ կերպով՝ անհրաժեշտ է որ վանդակը ունենայ ազատ շարժում։ Ուստի, մեր հաւաքում ու առաջարկում է կերպով արգելք ըլլալու չեն կուրծքին լայնալուն եւ ուրիշ շարժումներուն։ Պատ. 58, Ա. կը ցուցնէ սեղմիրան (+օրու) գործածելով նեղցած վանդակի մը ձեւը. այս վիճակը բաղդատելով դիմացի Բ. բնա-



Ա.  
Անբնական կուրծք

ՊԱՏԿԵՐ 58

Բ.  
Բնական կուրծք

կան պատկերին հետ՝ դիմացին է հասկնալ թէ՝ սեղմիրանը կամ ու եւ է նեղ հագուստ՝ ինչքան կը դժուարացընէ շնչումի գործողութիւնը։

**ՄԱՔՈՒՐ 0Դ.** — Ինչպէս որ միշտ կ'աշխատինք կարելի եղածին չափ սննդական կերակուրներ ուստել, նոյնքան եւ աւելի հոգ տանելու ենք որ մեր թոքերէն ներս մտած օդը ըլլայ մաքուր։ Երբ գոց սենեակի մը

մէջ նստինք ժամերով, գլուխի ծանրութիւն մը կը զգանք. ու թէեւ իրաւ է որ շարունակ նոյն տեղը գրտնուելով՝ աստիճանաբար կը վարժուինք հոն տեղի անմաքուր օդին, սակայն եթէ մէկը ներս մտնէ՝ դուրսի մաքուր օդին մէջէն, իսկոյն կը հասկնայ ներսի օդին անմաքուրթիւնը, որ ծանր եւ հեղձուցիչ տպաւորութիւն մը կը ձգէ վրան։

Մաքուր օդ մտնելու է մեր թոքերէն ներս, որպէս զի արինը կարող ըլլայ քաղել անկէ այս օգուտը, որուն համար կը կատարուի շնչումը։ Մեր սենեակներուն պատուհանները բաց մնալու են, օրուան մեծագոյն մասին մէջ, եւ նոյն իսկ միշտ, եթէ մասնաւոր արգելք մը չի կայ ատոր համար։ Զգուշանալու ենք ուրիշին թոքերէն դուրս ելած օդը, մեր թոքերուն մէջ առնելէ, ինչպէս նաեւ մեր արտաշնչած օդը վերստին ներս առնելէ։


Միտք պահելու ենք նաեւ թէ՝ հիանդուտ թոքերէ դուրս ելած օդը՝ իր մէջ կը պարունակէ հիանդութեան սերմեր՝ մանրէներ, եւ զանոնք ուղղակի հիւրընկալել կը նշանակէ՝ կլլել զանոնք պարունակող օդը։

Բացօթեայ տեղերու մէջ, արեւին տակ կայնիլ ու մաքուր օդ շնչել՝ այնպիսի առողջարար եւ կազդուրիչ բան մըն է, որուն կարեւորութիւնը չափազանցել անկարելի է։ Պտոյտներէ քաղուած զիխաւոր օգտակարութիւնը արդարեւ կը պարտինք օդին մաքուրթեան։

ԳԼՈՒԽ ԺԴ.

Մորթը եւ երիկամները

ՄՈՐԹԸ կը ծածկէ ամբողջ մարմինը. խիստ առաձգական հիսուածք մըն է եւ կընայ ընդարձակիլ զարմանալի կերպով, ինչ որ կը տեսնուի չափազանց գիրութեան պարագային : Մորթը ունի երկու որոշ խա-



ՊԱ.Տ. 59 — Մորթին տարբեր մասերը  
(չափազանց մեծցուած)

ւեր. դուրսի մասը կը կոչուի վերաբենչ կամ առաջարկուած, եւ խորունկի մասը կը կոչուի բայց առաջ: Մորթին ո եւ է մէկ մասին վրայ երեւցած փշտիկները կը կազմուին այս երկու խաւերուն մէջ գոյացած հեղուկէն:

ՊԱ.ՐՈՒՏԱԿԸ կազմուած է տափակ խորշերէ, որոնք՝ քով քովի գալով կը կազմէն մորթին վերնամաշկը (Պատ. 59, 1, 1): Մարմինսիս լուալով կամ քերելով՝ կը թափին պարուտակին ամենէն արտաքին խորշերը, որոնք սովորաբար թեփ կը կոչուին: Այս թափած խորշերուն տեղը անմիջապէս կը բննեն նոր խորշեր, որոնք տակէն դէպ իվեր կը բարձրանան: Պարուտակին խորունկ մասին (Պատ. 59, 2, 2) խորշերուն գոյնէն կախում ունի մորթին գոյնը: Պարուտակը չոնի արեան խողովակներ. շատ քիչ ջիղեր ունի միայն. ուստի եւ զգայուն չէ ցափ, եւ չարինիր՝ սկրթուելով:


Պարուտակին գլխաւոր պաշտօնն է ծածկել ու պաշտպանել տակը գտնուած փափուկ հիսուածքները :

ԲՈՒՆ ՄՈՐԹԸ. — Մորթին խորունկի մասը որ բուն մորթ կը կոչուի՝ իր մէջը ունի շատ մը արեան խողովակներ, ջիղեր, գեղձեր եւ մազի արմատներ (Պատ. 59, 4, 5, 6): Բուն Մորթին մէջ կան նաև մսանային բազմաթիւ մանրաթելեր, որոնցմէ շատեր միացած են մազերուն. այս մսաններուն կծկումն է որ կը տնկէ մազերը, եւ մորթին կու տայ խորտ ու բորտ երեւոյթ մը՝ պաղի ազդեցութեան տակ:

ՄՄ.ԶԵՐԸ կը գտնուին մարմինսին մակերեսին ամբողջ տարածութեանը վրայ, ձեռքին ափը եւ ոտքին ներբանը բացառութիւն ըլլալով: Մազերը՝ մորթէն կը բուսնին, ուստի երբ ինչ եւ է պատճառով մորթը վնասուի՝ այն տեղ այլ եւս մազ չի բուսնիր:

ԵՂՈՒՆԳՆԵՐԸ կ'աճին պարուտակէն. անոնց պաշտօնն է պաշտպանել մատերուն ծայրերը, եւ փոքրիկ բաներ բոնելու դիւրութիւն տալ: Երեք կամ չորս ամիսը անգամ մը՝ եղունգ կը փոխենք:

**ՄՈՐԹԻՆ ԳԵՂՉԵՐԸ.** — Նոյն իսկ պարզ ոսպնաձեւ ապակիով մը ափի մորթը քննելով՝ պիտի տեսնենք հոն բազմաթիւ փոսիկներ կամ ծակտիքներ, որոնք պարզապէս բերաներն են բուն մորթին մէջ գտնուած արտաշնչական կամ քըրտինքի գեղձերու խողովակներուն: Մարդուն ամբողջ մորթին մէջ գտնուած գեղձերուն ու խողովակներուն թիւը Մորթին մէջ գտնուած աւելի է: Պատ. 60, 13, 14, կը ցուցնեն այս տեսակ երկու գեղձեր, որոնց ոլորուն խողովակները՝ մորթին վրայէ դուրս կը թափեն իրենց պարունակութիւնը:




ՊԱՏՎՐ 60

Մորթին մէջ գտնուած հիւսուածքները երկուքուկէս միլիոնէն աւելի է: Պատ. 60, 13, 14, կը ցուցնեն այս տեսակ երկու գեղձեր, որոնց ոլորուն խողովակները՝ մորթին վրայէ դուրս կը թափեն իրենց պարունակութիւնը:

Այս գեղձերը շարունակ կը գործեն, սակայն չափազանց գործած ատեննին միայն՝ կը նշանակն անոնցմէ հոսած քրտինքը: Քրտինքն բաղադրութիւնը

պիխաւորաբար ջուր է. մէջը ոնի նաեւ սակայն՝ պըզտիկ քանակութեամբ զանազան աղեր, որոնց մէջէ մասնաւրապէս նշանաւոր է հաւաքուած անուշաղդրային նիւթը:

**ԻԻՂԻ ԳԵՂՉԵՐ.** — Քրտինքի գեղձերէն զատ բնին մորթին մէջ կան նաեւ իւղի գեղձեր (Պատ. 60, 15, 16), որոնք իրենց պատրաստած իւղային հիւթը մորթին վրայ թափելով՝ կը կակոցնեն եւ կը պաշտպանեն թէ պարուտակը եւ թէ մազերը:



ՊԱՏ. 61 — Իւղի ԳԵՂՁԵՐ

Պատ. 59, 5, 5, եւ Պատ. 60, 10, 10, 10, կը ներկայացնեն՝ ճարպային խաւը: Պատ. 60, 12, կը ներկայացնէ երկու մազեր:

Պատ. 61, 1, 2, 3, կը ներկայացնեն մարմինին զանազան մասերէն առնուած իւղի գեղձեր ու անոնց

խողովակները : A, A, A, A, կը ներկայացնեն բուն՝ գեղձերուն մարմինը . B, B, B, B, անոնց խողովակները : 4, կը ներկայացնէ իւղի գեղձ մը՝ իր խողովակովը, գանկի մորթէն առնուած : Ասոնք ամէնքն ալ՝ բնականէն իբր 40 անգամ՝ աւելի մեծուած են :

**ՄՈՐԹԻՆ ԳԼԽԱՀՈՐ ՊԱՇՏՕՆՆԵՐՆ ԵՆ . — 1.** — Պաշտպանութին՝ ներքեփ փափուկ եւ զգայուն հիւսուածքներուն : Ասոր կարեւորութինը կը զգանք երը ո եւ է պատճառով՝ մեր մարմինին մէկ մասին վրայէ ելլէ մորթը : 2. Զգացողութին՝ ցափ, շօշափումի եւ տաքի ու պաղի : Մորթին այս պաշտօնին վրայ աւելի ընդարձակօրէն պիտի խօսուի՝ շօշափումի մասնաւոր զգայարանքին յատկացուած գլուխին տակ : 3. Արտաշընչութին՝ ածխային թթուի, եւ ներշնչութին՝ թթուածինի : Այսպէս, ուրեմն մորթը կ'ըլլայ օժանդակ գործարան մը թոքին, իր արտաշնչական գեղձերուն կատարած այս կարեւոր պաշտօնովը : 4. Կանոնաւում՝ մարմինին բարեխառնութեան :

Մորթին կատարած այս չորրորդ դերին վրայ կ'արժէ քիչ մը աւելի ծանրանալ : Յայտնի է թէ՝ մեր մարմինին ներքին ջերմութինն է 37° հարիւրամասնեայ ջերմաչափով : Ու այս ջերմութինը կը պահուի՝ տարիին բոլոր եղանակներուն, ինչպէս նաեւ աշխարհի ամէն կողմերը, ինչքան ատեն որ մարդ առողջ է : Ասկէ կը հետեւի ուրեմն թէ՝ մեր մարմինը կարողութին ունի կանոնաւորելու եւ միօրինակ պահելու իր

բարեխառնութեան աստիճանը : Այս դերը կատարելու սահմանուած է մորթը, եւ սապէս : Չափազանց տաքութին ունեցած ատեննիս՝ կը քրտնինք, եւ մարմինին այդ չափազանց տաքութինը կը գործածուի՝ շոգիացնելու մորթին վրայ ժողվուած քրտինքը, ու ասանկով՝ մարմինին ջերմութինը կ'իջնայ : Եւ մեր մարմինը շարունակ կը զովանայ՝ այս կերպով, թէեւ ինչպէս արդէն ըսուեցաւ՝ արտաշնչական գեղձերուն կատարած գործը միշտ այսպէս տեսանելի չըլլար :

**ՄՈՐԹԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ . — Մարմինին առողջութեանը համար՝ մորթին Յարմար անհրաժեշտ է . ու այս նպատակին համար գործածելու է առատ ջուր, եւ երեմն ալ օճառ : Մարմինը յաճախ լուալու է, քանզի արտաշնչական եւ իւղի գեղձերէն մորթին վրայ ժողվուած արտադրութինները՝ մէկ կողմէն, եւ փոշի նման աղտեղութիններ՝ միս կողմէն, կրնան դիւրաւ խզկել մորթին ծակտիքները, որոնց կարեւորութինը հասկցանք արդէն :**

Մորթին մաքրութինը ապահովելու համար՝ գործածելու է հարկաւ մաքուր եւ յարմար ներքնազգեստ :

Մաքրութեան համար ամենէն աղէկ եւ դիւրին կերպն է՝ տունին մէջ ունենալ լոգարան մը (Դ. Ա. Ե.), եւ ամէն առտու եւ կամ գէթ ամէն շաբաթ՝ լուացուիլ պաղ կամ գաղջ ջուրով : Շատ դիւրին է նաեւ, յարմար խուցի մը մէջ վայելել ջուրի ցնցուղ մը (Դ. Ա. Ե.), եթէ՝ ոչ ամէն օր, գէթ շաբաթուան մէջ քա-

Նի մը անգամ։ Այս կերպով, լոգանքը չէ թէ միայն կը մաքրէ մորթը, այլ միեւնոյն ատեն կը նպաստաւորէ նաեւ մարմինին ընդհանուր առուգութեան։

Մեր երկրին՝ համբաւաւոր բաղնիքները անտարակոյս շատ օգտակար եւ նպատակայարմար են մորթին մաքրութեանը համար. եւ սակայն սա ալ ճշշմարիտ է թէ՝ տաղաւարէ տաղաւար՝ բաղնիք երթալէ անհունապէս աւելի օգտակար է տունին մէջ կատարուած թեթեւ սակայն նիյն ատեն ալ կանոնաւոր լուացումը կամ լոգանքը։

ՕՇԱՆԵԼԻՔ գործածելը շատ վսասակար է մազերուն։ Վնասակար է նմանապէս՝ մորթին վրայ այլեւայլ փոշիներ (Ք-Ք-Ք-Ք) ցանելու նորաձեւութինը։ Մորթին եւ մազերուն առողջութեանը համար՝ պէտք եղած միակ բանը մաքրութին է։ Տեսանք արդէն թէ՝ իւղի գեղձերը շարունակ կ'իւղուեն մորթը եւ մազերը, ուստի աւելորդ եւ նոյն իսկ վսասակար են արհեստական այն զանազան պատրաստութիւնները, որոնք՝ Հ-Հ-Հ-Հ- անունին տակ կը քշուին ամէն կողմէ։

ԿՈՇՏԵՐԸ եի ՓԱՊԱՐՆԵՐԸ՝ մորթին այն մասին վրայ առաջ կուգան, որ՝ տեղի ունեցած է շարունակական շփում մը կամ ճնշում մը։ Ոտքի մատերուն վրայ գոյացած՝ անտանելի ցաւ պատճառող այն կոշտերուն համար՝ պատասխանատու են կօշկականները, որոնք յաճախ՝ կօշիկին կը յարմարցնեն յաճախորդին ոտքը, փոխանակ յարմար կօշիկ մը կարելու՝ ոտքին։

Կոշտերու առաջքը առնելու միակ կերպն է՝ վերցնել պատճառը, այսինքն՝ նեղ ու անբնական ոտնամաններու տեղ՝ հագնիլ լայնկեկ ու հանգստաւէտ կօշիկներ։

ԳԼՈՒԽԻ թեֆերը՝ յաճախ նեղութիւն պատճառելու աստիճան առատ կ'ըլլան։ Աւոր առաջքը առնելու համար՝ կը յանձնարարուի յաճախակի լուալ գլուխը՝ պարզ ջուրով եւ երբեմն ալ օճառով, եւ աղէկ մը չորցնել մազերը՝ կակուղ անձեռոցով մը։ Թեփերու առաջքը առնելու եւ մազերուն արմատները զօրացնելու՝ շատ աղէկ կերպ մըն ալ է՝ չնորհքով խոզանակով մը պահ մը խոզանակել գլուխի մազերը. այս կերպով՝ թէ թեփերը կը թափին մազերու մէջէն, եւ թէ մազերուն արմատները եւ մորթը ընդհանրապէս՝ կը ստանան աւելի արիւն։

ԼՈԳԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՔՍՆԻ ՄԸ ԿԱՆՈՆՆԵՐ. —

1. Լոգանք մի ըներ՝ ճաշերէ անմիջապէս առաջ կամ վերջը։

2. Մարմինիդ ամէն մասերը աղէկ մը չորցնելու հոգ տաք։


3. Պաղ ջուրով լոգանք ընելէ վերջ՝ զօրաւոր մարմնամարզ մը ըրէ։ Տաք ջուրով լոգանքէ վերջ՝ հանգստացիր։

4. Պաղ ջուրով լոգանք մի ըներ, երբ յոգնած կամ քրտնած ես։

5. Եթէ լոգանքի միջոցին գլուխի պտոյտ կամ

Նուաղում զգաս՝ պաղ ջուր իսմէ քչիկ քչիկ, եւ պաղ ջուր զարկ երեսիդ ու գլուխիդ:

**ԵՐԻԿԱՄՆԵՐԸ.** — Զորս մատնաշափ երկայն, երկուքովէս՝ լայն, ու մէկ մատնաշափ թանձր, լուրիայի ձեւով՝ երկու կարեւոր գործարաններ են ասոնք,



ՊԱՏԿԵՐ 62

Միզային գործարանները

որ հաստատուած են փորին մէջ, ողնայարի սինին երկու քովերը (Պատ. 62, ե, ե'), վերջին՝ շարժական կողերուն ճիշդ տակը:

Երիկամներուն պաշտօնն է պատրաստել Հ-ը, որ երկայն երկու միզանցքներով (Պատ. 62, Մ, Մ') կը տարուի դէպ ի միզային փամփուշտը (Պատ. 62, Փ). ասկէ ալ մասնաւոր ճամբովը (Պատ. 62, 2) մարմինէն դուրս կ'արտաքսուի մէզը, օրուան մէջ մէկ քանի անգամ:

Զափահաս մարդ մը կ'արտադրէ՝ օրական մէկ օխա մէզ, որուն մեծագոյն մասը ջուր է: Մէզին մէջ կայ Հ-ը՝ կոչուած կարեւոր անուշադրային աղ մը, որ սորվեցանք թէ կը գտնուէր նաեւ քրտինքին մէջ:

Մարմինէն արտաքսուելիք անպէտ տարրերուն ամենէն վնասակարներէն ոմանք՝ մէզին միջոցով դուրս

կը հանուին. ուստի, միզային գործարաններուն, եւ մանաւանդ երիկամներուն անկանոն եւ թերի գործողութիւնը՝ կ'ոնենայ խիստ ծանրակշիռ հետեւանքներ՝ մարմինին բոլոր գործարաններուն, եւ հետեւապէս նաեւ ընդհանուր առողջութեան վրայ:


**ԵՐԻԿԱՄՆԵՐՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ.** — Մորթը եւ երիկամները՝ խիստ սերտ համակրութիւն մը ունին իրարու, իրենց կատարած պաշտօնին տեսակէտով: Ի՞նչ որ պատճառ կ'ըլլայ խանգարել մորթին առողջ գործունէութիւնը՝ մի եւ նոյն ատեն՝ աւելորդ աշխատութիւն մը կը ձգէ երիկամներուն վրայ: Եւ փոխադարձաբար. ի՞նչ որ կը քաջալերէ մորթին գործունէութիւնը՝ նոյն ատեն՝ կը թեթեցնէ երիկամներուն գործը:

Անմաքուր սովորութիւններ, լուացումի զանցառութիւն, ցուրտի ենթարկում, եւ մանաւանդ ոգելից ըմպելիքի անխոհեմ գործածութիւն՝ գլխաւոր պատճառներն են երիկամային հիւանդութեան:

---

**ԾԱՆՈԹ.** — Միզային գործադրանները բացատրելու ատեն՝ ոչխարին այդ գործարանները շատ օգտակար ծառայութիւն մը կրնան մատուցանել:

---



ՊԱՏՈՒՔ 63

Զղային դրութեան ընդհանուր կարգադրութիւնը

## ԳԼՈՒԽ ԺԵ.

Զղային դրութեան անդամագինութիւնը

ՄԱՐՄԻՆԻՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ. — Տեսանք թէ՝ մարդկային մարմինը կը բաղկանայ զանազան գործարաններէ. եւ թէ՝ ամէն գործարան՝ ինք առանձին, մասնաւոր պաշտօն մը կատարելով համդերձ՝ կ'ազդրով ուրիշներէ։ Երբ կը վազենք կամ արագ կը քալենք՝ թոքերն եւ սիրտն ալ արագ կը գործեն, սրոնքի մասներուն արագ գործունէութեան օգնելու համար։ Երբ դարձեալ, չափազանց ջերմութեան կ'ենթարկուինք՝ մորթը քրտինք դուրս կու տայ, մարմինը պաղշկեցնելու համար։ Երբ նմանապէս՝ աչքին մէջ բան մը մտնելու վտանգը կը ներկայանայ՝ աչքին կոպերը յանկարծ կը գոցուին, աղէտին առաջքը առնելու համար։

Կը տեսնենք ուրեմն թէ՝ մարմինին բազմաթիւ ու բազմատեսակ գործարանները՝ փոխադարձարար կ'օգնեն իրարու, եւ զիրար կը պաշտպանեն։ Գործողութեան այս համերաշխութիւնը կամ ուրիշ խօսքով՝ այս գործակցութիւնը՝ արդիւնքն է կարգ մը գործարաններու, որոնց կատարած պաշտօնը արդարեւ կ'ընէ զանոնք՝ կենսական հիսուածքներու ամենին նշանաւորը։

Ու այդ հիսուածքներուն կու տանք ընդհանուր անուն  
մը՝ ջլութ բառ-նէն :


**ԶՂԱՅԻՆ ՀԻՒՍՈՒԱԾՔ.** — Զղային դրութինը  
կազմուած է զղային հիսուածքէ, որ կը բաղկանայ  
Էաւշեւ եւ ժամանելւեւ :

Զղային դրութինը դարձեալ կրնանք բաժնել եր-  
կուքի, կեղրոնական եւ եզերային մասերու : Կեղրոնա-  
կան ըսելով՝ կը հասկցուի գլխաւորաբար ուղեւ, եւ  
նաեւ ուղաւուցը : Եզերային ըսելով կը հասկնանք մար-  
մինին մէջ գտնուած՝ մնացած բոլոր ջիղերը եւ խորշերը :

**ՈՒՂԵՂԸ** դրուած է գանկին մէջ, եւ մարմինին  
մէջ գտնուած զղային հիսուածքներուն ամենէն մեծ եւ  
կարեւոր զանգուածն է : Գանկին ամբողջ պարապու-  
թինը լեցուած է ուղեղով : Ծանրութինն է իբր մէկ  
օխա, չափահաս մարդուն մէջ : Կէտը եւ փիղը բացա-  
ռութին ըլլալով, մարդուն ուղեղը՝ ուրիշ ու եւ է կեն-  
դանիի ուղեղին աւելի մեծ է բացարձակապէս :

Շատ շիտակ չէ այն կարծիքը թէ՝ խելացի մար-  
դու մը ուղեղը անպատճառ մեծ ու ծանր կ'ըլլայ :  
Քանզի արձանագրութիններ կան հաստատող թէ՝ ան-  
խելք ու ապուշ մարդերու ուղեղները սովորականէն  
աւելի ծանր եկած են : Իսկ բոլորովին սխալ է՝ մար-  
դու մը գանկին խոշորութենէն հետեւցնել՝ ուղեղի մե-  
ծութին . ինչպէս որ բացարձակապէս սխալ պիտի ըլ-  
լար՝ ժամացոյցի մը դուրսի փայտեայ մասէն գաղափար  
մը կազմել մէջի գործիքներուն մեծութեանը մասին :

Ուղեղը՝ երկու որոշ մասերէ կը բաղկանայ, բայց  
ուղեղը, որ ամբողջին՝ բացարձակապէս մեծագոյն մասը  
կը ներկայացնէ (Պատ. 64, 1), եւ էաւ ուղեղ, որ ա-  
ռաջինին ետին դրուած է (Պատ. 64, 2), եւ որ կըտ-  
րուած ատեն ծառի մը երեւոյթը ստանալուն՝ կըշուած  
է «կենաց ծառ» : Փոքր ուղեղը՝ կը գրաւէ գանկի խո-



ՊԱՏԿԵՐ 64


Ուղեղը եւ ուղեղին տակէն ելլող 12 զոյգ չիղերը

ոչին ետեւի եւ փոքրագոյն մասը, մինչ բնն ուղեղը  
կը գրաւէ մնացած ամբողջ մասը :

Ուղեղը խիստ փափուկ կազմութին մը ունի-  
ուկրային հաստատուն տուփի մը մէջ դրուած ըլլալով  
հանդերձ՝ ծածկուած է բանալներով (Պատ. 65, а, б, с)

որոնց մէջ գտնուած փոքրաքանակ հեղովը՝ հիանալի պաշտպանութիւն մը կու տայ ուղեղին, ամէն կարելի ցնցումներու եւ վտանգներու դէմ:

Թէ բոն ուղեղը եւ թէ փոքր ուղեղը՝ բաժնուած են երկու հաւասար կէսերու:



ՊԱՏԿԵՐ 65

Ուղեղին ծալքերը եւ թաղանթները

ուուի՝ ամբողջ ուղեղին մէջ: Եւ որպէս զի գանկին տուփին նման պզտիկ տեղի մը մէջ՝ կարելի ըլլայ ամփոփել այդքան բազմաթիւ խորշեր, ուղեղին այս մասը ունի շատ մը ծալքեր (Պատ. 65, ձ):

Ուղեղին՝ գորշ մասին ընդարձակութիւնը ստու-

գելու համար՝ առած ու տափարակ տեղի մը վրայ տարածած են, եւ գտած են փորձով թէ՝ մարդկային ուղեղը կը գրաւէ չորս քածակուսի ուոք տեղ: Ծալլուած ու փուուած թաշկինակի մը գրաւած տեղին տարբերութիւնը՝ կրնայ աղէկ բացատրութիւն մը ըլլալ՝ այս պարագան լուսաբանող:

ԽՈՐՇԵՐԸ՝ մանրադիտական, փոքրիկ մարմիններ են, եւ ընդհանրապէս՝ ամէնքն ալ ունին պոչեր կամ ծայրեր, որոնցմով կը միանան իրարու, եւ կամ կը կապուին մանրաթելերու: Առանց այս ծայրերուն՝ խորշերը պիտի չի կրնային կատարել այն պաշտօնը, որոն սահմանուած են, ինչպէս պիտի տեսնենք յաջորդ գլուխին մէջ:

ՉԻՂԵՐԸ՝ կազմուած են խիստ բարակ մանրաթելերէ (Պատ. 66): Մարմինին ու եւ է մէկ մասէն ջիղ մը առնելով կրնանք դիւրաւ ապացուցանել թէ՝ անկիա կը բաղկանայ շատ մը թելերէ. մեր ու սեպած ջիղը պարզապէս խորձ մըն է թելերու, ՊԱՏ. 66 ճիշդ ինչպէս որ դերձանը շինուած է բազմաթիւ բարակ թելերէ: Պարզ աչքով տեսնուած ամենէն բարակ թելն իսկ սակայն՝ տակաւին մէկ մանրաթել մը չէ, հապա՝ խորձ մը շատ մը մանրաթելերու: Եւ ասիկա՝ մանրադէտը որոշ կերպով երեւան կը բերէ: Մանրադէտը կը յայտնէ թէ ջղային մանրաթել



ՊԱՏ. 66

Ջղային  
մանրաթել մը

մը (Պատ. 66) ունի որոշ մասեր. կեղրոնական մաս մը (Պատ. 66, 3), որուն վրայէ կ'անցնի ջղային գրգիռը, եւ ունի արտաքին պատեան մը (Պատ. 66, 1, 2), որուն նպատակն է պաշտպանել եւ կղզիացնել կեղրոնական մասը: Հեռագրական կամ ելեքտրական թելերու համար ինչ որ է կղզիացումը, նոյնն է ջղային մանրաթելերուն համար, որոնք պիտի տեսնենք քիչ մը անդին թէ՝ շատ կերպերով իրարու նման պաշտօններ կը կատարեն:


Զիղերու մանրաթելերուն որքան բարակ թելեր ըլլալուն վրայ գաղափար մը կրնանք կազմել, միտք պահելով թէ՝ Գերման երկայնամիտ գիտուն մը համրած է գորտին ջիղերէն մէկուն մէջ գտնուած թելերը ու 11,000 մանրաթելեր գտած այդ մէկ փոքր ջիղին մէջ: Ասկէ կարելի է հետեւցնել թէ քանի մանրաթելեր կրնան գտնուիլ մեր ո եւ է մէկ ջիղին մէջ:

ՈՂՆԱԾՈՒԾԸ՝ ուղեղէն դէպ ի ողնայարին մէջ գտնուած խողովակը երկարող ջղային նիւթն է: Զետվ՝ կը նմանի գլանի, թէեւ ամբողջ երկայնքին չունի նոյն հաստութիւնը: Վարի ծայրը կը բարակնայ, եւ այնպէս կը վերջատրի ողնայարի խողովակին մէջ: Միջին երկայնութիւնը՝ 17 մատնաշափ է, միջին լայնքը՝  $\frac{3}{4}$  մատնաշափ: Եւ ծանրութիւնը՝ իբր 12 տրամ:

Ողնածուծը կրնանք համարիլ՝ ուղեղին շարունակութիւնը. եւ արդարեւ երկուքին ալ կազմութիւնը նոյնն է. միայն թէ ողնածուծին մէջ՝ խորշերը կը գրաւեն միջին կամ կեղրոնական մասը եւ մանրաթելերը՝ դուր-

սի մասը. ուղեղին մէջ տեսնուածին՝ ճիշդ հակառակը:

ՄԱՐՄԻՆԻՆ ԶԻՂԵՐԸ. — Ուղեղին տակի կողմէն կ'ելլեն տասներկու զոյգ ջիղեր (Պատ. 64): Այս ջիղերը կ'երթան գլխաւորաբար՝ զգայարանքներուն, եւ զլուխի վրայի եւ մօտակայ՝ մասներու եւ գործարաններու: Այս տասներկու զոյգ ջիղերէն զատ՝ ողնածուծէն կ'ելլեն 31 զոյգ ջիղեր (Պատ. 67), որոնք կը տարածուին մարմինին ամէն մասերուն մէջ:



ՊԱ. 67 — Ողնածուծը

ՀԱՄԱԿՐԱԿԱՆ ԶԻՂԵՐ. — Ուղղակի ուղեղին եւ ողնածուծին ելլող ջիղերէն զատ՝ կան նաև ուրիշ ջիղեր, որոնք իրենց խորշային կեղրոններով՝ հաստատուած են ողնայարին երկու կողմէ, փորին եւ կուրծքին մէջ: Համակրական ջիղերը կը տարածուին՝ իրենց գրտնուած տեղերուն, այսինքն՝ փորին եւ կուրծքին մէջ գտնուած գործարաններու պատերուն մէջ. շատ մը համակրական ջիղեր ալ վերջապէս կը մտնեն արեան խողովակներու պատերուն մէջ:

ԾԱՆՈԹ. — Շատ օգտակար կ'ըլլայ՝ ասկէ առաջ բացատրուած եղանակով, գորտ մը սպաննել, և բննել անոր ողնածուծը ու անկէ նիւզաւորուղ չիդերը Ոչխարի մը կամ կովի մը չիդերէն եւս կտրներ առնելով՝ մանաւանդ խաչուելէ վերջ՝ դիւրին կ'ըլլայ տեսնել չդային մանրաթելերու խուրձերը: Խսկ մանրաթելերուն նուրբ կազմութեանը և ամսնց փորբութեանը վրայ ճիշդ զաղափար մը կազմելու լաւագոյն կերպն է բնականաբար՝ մանրադէտով զննել չիդի բարակ շերտեր:

Ուշեղն ընդհանուր կազմութեանը վրայ զաղափար կազմելու համար՝ կովի կամ ոչխարի ուղեղ մը հարելու է: Եւ որպէս զի ուղեղը ամբողջութեամբ կարելի ըլլայ հանկին մէջ՝ հոգ տանելու է որ ոսկորը կոտրած կամ լաւ եւս սղոցած տանեն՝ չի վկասուի մէջի կակուղ ուղեղը:

Մասքանակէն առնուած այս ուղեղը՝ աղէկ է որ բանի մը օր պահուի ալբոյի մէջ, որպէս զի կարծրանայ և յեսոյ կարելի ըլլայ կտրտելով տեսնել ու հասկնալ ուղեղին զանազան մասերը: Փոքր ուղեղը՝ ուղղահայեաց կտրելով՝ պիտի տեսնուին ներսի ներմակ մասին հիւզաւորումները, որոնց ձեւին համար և կենաց ծառ անունը տրուած է:

Բուն ուղեղը բննելով՝ պիտի տեսնենք թէ՝ թէն զանկին մէջէն համած տանեն՝ պատռած են վրայի թաղմնթերը, սակայն տակաւին վրան մասցած է փարակ, փալլուն թաղմնթ մը, զոր շատ դիւրա կրնանք բաժնել ուղեղէն Հիմա, կը զննենք ուղեղին վրայ տեսնուած ծալքերը: և կը դիտենք որ այդ ծալքերէն ումատը բաւական խորունկ կ'երթանք կը նշամարենք որ ամբողջ ուղեղը բաժնուած է երկու հաւասար կէսերու, որոնց գիտականօրէն կ'ըսուի «կիսազունդ»: Դանակով կտրած ատեննիս՝ կը տեսնենք որ ուղեղին գոյնը գորշ է դուրսի մասին մէջ, և ներմակ՝ ներսի կողմը: Ու վերջապէս՝ ուղեղին աւելի խորունկ մասերը կտրտելով՝ կը հանդիպմնք խոռոշներու, ու զանազան ձեւով իրոշ մասերու, որոնք կերպոներն են ուղեղային բազմատեսակ գործողութիւններու:

Եթէ թիչ մը զգուշութեամբ գանձէն հանուած է ուղեղը, պիտի տեսնենք որ անոր տակի կողմէն կ'երկնայ ողնածուծը Ողնածուծին՝ ուղեղին փակած մասը կը կոչուի կամուրջ, և ասկէ ծագում կ'առնեն զանկի տասներկու զոյգ չիդերէն ումատը Այս կէտք՝ կամուրջը խիստ կարեւոր տեղ մըն է: բանզի հոս է դարձեալ որ ողնածուծէն դէպի ուղեղ ելլոր չիդերը, ինչպէս նաև ուղեղէն դէպի ողնածուծ գացող չիդերը՝ զիրար կը խաչածեւն: այսինքն՝ աչ կողմէն եկող չիդերը կ'անցնին ձախ կողմը, և ձախէն եկողներն ալ կ'անցնին աչ կողմը:

## ԳԼՈՒԽ ԺԶ.

### Զηային դրութեան

Բնախօսութիւնը եւ առողջապահութիւնը

### ԶՂԱՅԻՆ ԴՐՈՒԹԵԱՆ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ. —

Եթէ յանկարծ տաք առարկայ մը դպչի ձեռքերնուա՝ ցաւ կը զգանք եւ ձեռքերնիս ետ կը քաշենք, այսինքն՝ զգացողութիւն մը առաջ կուգայ, եւ կարգ մը մսաններ կը կծկուին: Եթէ սակայն ձեռքէն դէպի ի ողնածուծ գացող ջիղը կտրուած ըլլայ՝ այսպիսի արդինք մը առաջ չի գար. ցաւ չենք զգար, եւ ո՞ւ է շարժում չարտադրուիր: Աւելին կայ. այսպիսի պարագայի մը մէջ՝ նոյն իսկ մեր կամքը անզօր է ձեռքի ո՞ւ է շարժում առաջ բերել:

Նմանապէս, եթէ ո՞ւ է պատճառով՝ մնասուած ըլլայ՝ ողնածուծը, այդ մնասուած տեղին վար գըտնուած մարմինին մէկ մասէն եկած գրգինները կամ տպատրութիւնները չեն կրնար հասնիլ ուղեղին, եւ ոչ ալ ուղեղին ճամբայ ելլոր ո՞ւ է հրաման կրնայ հասնիլ մնասուած կէտէն անդին գտնուող մսաններուն:

Ուրեմն, կը հետեւի թէ՝ որպէս զի ո՞ւ է գրգին՝ մատին ծայրէն ելլելով կարենայ երթալ ուղեղին՝ պէտք է որ այդ կէտէն մինչեւ ուղեղը՝ անվաս եւ

առողջ վիճակ մը ունենայ ջիղը։ Ու հակադարձաբար, նոյնպէս առողջ եւ անընդհատ վիճակ մը ունենալու է ջիղը, որպէս զի ուղեղին ելլող հրաման մը՝ կարենայ համնիլ մատին։

Մարմինին մէջ գտնուած անհամար ջիղերը կըր-նանք նմանցնել հեռագրական թելերու, եւ ողնածուծը ու մանաւանդ ուղեղը՝ հեռագրական կայանի։

**ԶԳԱՅՈՂ ԵՒ ՇԱՐԺՈՂ ՋԻՂԵՐ.** — Կենդանիներու վրայ կատարուած փորձերէ տեսնուած է որ մարմինին ու եւ է մէկ մասին գացող ջիղ մը կտրուած ատեն՝ երբ ջիղին արտաքին մասը գրգուի ելեքտրականութեամբ, մսանները կը կծկուին, բայց ցաւ առաջ չի գար։ Մինչդեռ՝ եթէ դարձեալ ելեքտրականութեամբ գրգուի ջիղին ներքին մասը՝ ցաւ կը զգացուի, իսկ մսանային կծկում չարտադրուիր։ Այս փորձը կ'ապացուցանէ թէ՝ ջիղերը երկու տեսակ մանրաթելեր ունին. մէկը՝ տպաւորութիւններ կը տանի դէպ ի ներս, ուղեղին կամ ողնածուծին. իսկ միւսը՝ գրգիռներ կամ հրամաններ կը տանի դէպ ի դուրս, մսաններու եւ ուրիշ գործարաններու։ Դէպ ի ներս տպաւորութիւններ տանող ջղային մանրաթելերը կը կոչուին ուժաւու մանրաթելեր. դէպ ի դուրս գրգիռներ փոխադրող մանրաթելերը կ'անուանուին շարժու մանրաթելեր։

Զգացող եւ շարժող մանրաթելերը՝ սովորաբար իրարու կապուած են ջիղերու նոյն խուրձին մէջ։ Այսպէս են ողնածուծին ելլող բոլոր ջիղերը։ Ուղեղին

տակէն ելլող տասներկու զոյգ ջիղերէն շատերը սակայն կամ զգացող են լոկ, եւ կամ՝ շարժող։

**ՈԻՂԵՂԻՆ ՊԱՇՏՕՆԸ.** — Նախորդ գլուխին մէջ սորվեցանք թէ՝ ուղեղը էապէս՝ խորշերէ կազմուած գործարան մըն է։ Երբ մատը տաք բանի մը դպցուի՝ հն գտնուող զգացող մանրաթելերը՝ ցաւառիթ տպաւորութիւն մը կը տանին ուղեղին մէջ գտնուած կարգ մը խորշերու, որոնք սահմանուած են ընդունիլ այս տեսակ տպաւորութիւններ։ Այս խորշերն ալ՝ իրենց կարգին, գրգիռ մը կը դրկեն ուրիշ խորշերու, որոնցմէ ջղային մանրաթելեր կը դրկուին մսաններուն։ Ու ասանկով՝ կը կծկուին մսանները, եւ մէկ կողմ կը քաշուի ձեռքը։ Ասիկա կը նշանակէ թէ՝ ուղեղին մէջ կան մասնաւոր խորշեր՝ տպաւորութիւններ ընդունելու համար, որոնք կը կոչուին զգացող խորշեր, եւ որոնցմէ կ'ելլեն զգացող մանրաթելերը. եւ թէ՝ կան մասնաւոր խորշեր ալ՝ որոնք գրգիռներ կը դրկեն, եւ որոնք կը կոչուին շարժող խորշեր. ասոնցմէ կ'ելլեն շարժող մանրաթելերը։

**ՓՈՔՐ ՈԻՂԵՂԻՆ ՊԱՇՏՕՆԸ.** — Փոքր ուղեղը՝ մեծ կեղրոնն է որ կը կանոնաւորէ մարմինը շարժող մսանները։ Ամէն մէկ քայլ որ կ'առնենք՝ արդիւնքն է շատ մը մսաններու եւ հազարաւոր մսանային մանրաթելերու գործունէութեան։ Ասոնց ամէնուն գործողութիւնները պարտին ճշղապէս հաշուուիլ եւ ուղիղ կերպով կարգադրուիլ, որպէս զի առաջ գայ պատշաճ հե-

տեսութիւնը։ Մենք սակայն՝ քալած ատենախս երբեք չենք խորհիր թէ որ մսանաները գործածելու ենք, եւ եթէ երբեք այդ գործողութեան վրայ խորհինք իսկ՝ ուղեղը պարզապէս լուր մը կը զրկէ փոքր ուղեղին, եւ ասոր կը թողու որ ողնածութին հետ միասին՝ կարգադրէ բոլոր մանրամասնութիւնները։

Երբ ոտքերնիս գետին կը դպչի, այս հպումը կը գրգու ոտքին ներբանի՝ զգացող ջիղերը, որոնք իրենց կարգին՝ կը գրգուն զգացող կեղրոնները. այս կեղրոններն ալ դարձեալ, իրենց կարգին՝ կը գրգուն մսանները կառավարող ջիղերը, եւ մսաններու համերաշխ գործողութիւնը՝ առաջ կը բերէ քալելու երեւյթը, իրարու ետեւէ քայլեր փոխելով։

Աղանձներու փոքր ուղեղը զգուշութեամբ հանած են, եւ տեսնուած է որ այդ պարագային՝ անոնք այլեւս անկարող գտնուած են շարժիլ, կանոնատրապէս քալել կամ թոչիլ։ Կենդանիին խորհելու, զգալու եւ կամենալու կարողութիւնները երբեք չեն խանգարուիր՝ փոքր ուղեղը վերցնելով. բոլորովին սակայն կը խանգարուի՝ քալելու եւ թոչելու սահմանուած մսաններուն գործողութիւնը։

Գիսով մարդ մը՝ չի կրնար քալել իր հաւասարակութիւնը պահելով, որովհետեւ ալքոլը ներգործած է փոքր ուղեղին վրայ, եւ ջլատիչ ազդեցութիւն մը բերած է։

ԶՂԱՅԻՆ ԿԵԴՐՈՒՆՆԵՐԸ կը բաժնուին երեք խումբի.

1. Խաժանաշրջ կերպաններ, որոնք՝ առանց գրգուուելու կամքէն կամ ո եւ է զգացող ջիղի մը գործունէութենէն, իրենք իրենցմէ կ'արտադրեն գրգիռներ՝ շարժող ջիղերուն համար։ 2. Անդրաշտաւաններ, որոնք կը գործեն կամքէն ու գիտակցութենէն բոլորովին անկախօրէն, բայց զգացող ջիղով մը իրենց հաղորդուած ջղային գրգուումի մը ազդեցութեամբը կը շարժին, եւ յետոյ կը գրգուեն մէկ կամ աւելի շարժող ջիղեր։ 3. Գէաննէն կամ հաճէնն կերպաններ, որոնց գործունէութիւնը, ինչ եւ է պատճառէ ալ առաջ եկած ըլլայ՝ ընկերացած է մտային գործունէութեամբ մը. ինչպէս, զգացում, կամեցողութիւն, եւ պատճառաբանութիւն կամ դատողութիւն։

ՀՈԳԵԿԱՆ ԶՂԱՅԻՆ ԿԵԴՐՈՒՆՆԵՐԸ կը գտնուին բուն ուղեղին մէջ, եւ գլխատրաբար անոր ծալքերուն գորշ մասին մէջ։ Եթէ աղանձիի մը բուն ուղեղը վնասուի ու մարմինին միա մասերը բոլորովին անվնաս մնան՝ կենդանին տակաւին կրնայ կառավարել իր մսանները, եւ կը կատարէ մարմնական բոլոր շարժումները, սակայն գիտակցութեան ո եւ է նշան չի ցուցներ։ Իր առջեւը դրուած ցորենի հատիկները եւ ջուրը՝ իր մէջը չեն արթնցներ ուտելու եւ խմելու գաղափարը. անօթութենէ կը մեռնի, թէեւ չորս դին պատրաստ ուտելիք կայ։ Նոյն ատեն սակայն, ինչպէս ըսինք՝ կրնայ շարժել իր բոլոր մսանները, եւ եթէ բերանը կերակուր դրուի՝ կը կլէ։ Եթէ պոչէն քաշես՝ կը քալէ. Եթէ օդին մէջ նետես՝ կը թոչի, մինչեւ որ բանի մը զար-

Նուելով՝ կանգ առնէ կամ թառի անոր վրայ։ Մէկ խօսքով՝ այս աղաճին չունի խորհուրդ, չունի գաղափարներ, չունի կամք։ Կը նմանի դաշնակի մը, որուն ստեղնաշարը կամ մատերը եթէ կոխես՝ ձայն կը հանէ։

ԱՆԴՐԱԴԱՐՁԻԿ ԿԵԴՐՈՆՆԵՐԸ՝ զգացող ջիղերէն իրենց եկող ջղային գրգիռներէ ազդուելով կը գործեն. իրենք ալ՝ յետոյ կը գրգուեն շարժող ջիղերը, եւ առաջ կը բերեն շարժում։ Այս ջղային կեղրոնները կը կատարեն մարմինին բոլոր սովորական շարժումները, առանց նեղութիւն պատճառելու հոգեկան կեղրոններուն։ Անոնք յաճախ կը գործեն՝ առանց գիտակցութեան միջամտութեան, եւ նոյն իսկ հակառակ կամքին։

Երբ բերանին մէջ շաքար առնուի, բերանին գացող ջիղերը կը գրգուին. ասոնք՝ կը գրգուեն կեղրոն մը ուսկից ջիղեր կ'երթան լորձունքի գեղձերուն. այս ջիղերն որ լորձունք շինել եւ բերանը թափել կու տան գեղձերուն արտադրութիւնը։ Կամքի ո եւ է ճիգ չի կըրնար կասեցնել այս անդրադարձիկ գործողութիւնը։

Քունիդ մէջ՝ մէկը կը քերէ ափդ. ափիդ զգացող ջիղը այդ գրգիռը կը տանի կեղրոնին. կեղրոնը այդ գրգիռը իսկոյն կը փոխանցէ շարժող ջիղի մը, որ ձեռքիդ մսաններուն կու տայ շարժելու գրգումը։ Կամքը եւ գիտակցութիւնը քնացած են՝ այս ամբողջ գործողութեան միջոցին։ Անդրադարձիկ կամ ցոլացիկ կոչուած է այս գործողութիւնը, քանզի կեղրոն գացող գրգիռը պարզապէս ետ կը դրկուի՝ ուրիշ ջիղով մը.

Ճիշդ ինչպէս պատին նետուած գնտակը յանկարծ ետ կը վերադառնայ։

ԻՆՔՆԱՇԱՐԺ ԶՂԱՅԻՆ ԿԵԴՐՈՆՆԵՐԸ՝ շարժող ջիղերու միջոցով՝ գրգիռներ կը դրկեն, առանց գըրգուելու զգացող ջիղերէն կամ կամքէն։ Ասոնցմէ ամենէն նշանատրներն են սիրտին մէջ գտնուած ջղային կեղրոնները, որոնք կը կառավարեն սիրտին զարկը, նոյն իսկ երբ սիրտը բոլորովին անջատուի մարմինէն։ Ուրիշ կարեւոր կեղրոն մըն ալ՝ կը կանոնատրէ շնչումի մսանները։

Ասոր համար է որ ոչ մեր սիրտին եւ ոչ ալ մեր թոքերուն շարժումներուն վրայ կրնանք կամայական ազդեցութիւն մը բանեցնել։ Ու այս կարգադրութեան օգուտը դիւրին է ըմբոնել, միտք պահելով թէ՝ կամքը որչափ ծանր ու անտանելի գործ մը պիտի ունենար եթէ իրեն յանձնուած ըլլար այդ մշտաշարժ երկու գործարաններուն կենսական պատասխանատուութիւնը։

Եւ ճիշդ այդ է արդարեւ ինքնաշարժ եւ անդրադարձիկ կեղրոններու նպատակը. այսինքն՝ միտքը կամ խորհող կեղրոնները ազատել մեծ աշխատութենէ մը, եւ պատեհութիւն տալ անոնց՝ զբաղիլ բուն իրենց գործովը։

ՊՂՆԱԾՈՒԹԻՆ ՊԱՇՏՕՆԸ. — Ասկէ առաջ բացարեցինք արդէն թէ՝ եթէ ողնածութը տեղէ մը վնասուած ըլլայ՝ անկէ վար գտնուած մասերը կը ջլատուին, ցաւ չեն զգար, եւ շարժում չեն կրնար կատարել.

քանզի ողնածուծին այդ վսասուած կէտէն չեն կրնար անցնիլ ու շարունակուիլ՝ թէ ուղեղէն եւ թէ անդամ-ներէն ճամբայ ելած գրգիռները :

Ողնածուծին գլխաւոր պաշտօնն է՝ կատարել անդրադարձիկ գործողութիւններ : Ասով՝ մեծ ծառա-յութիւն մը մատուցած կ'ըլլայ արդարեւ ուղեղին, որ չստիպուիր ուշադրութիւն տալ մարմինին հազար ու մէկ շարժումներուն . այլ այդ գործը կը վստահի ողնածու-ծին, եւ ինք ժամանակ կ'ունենայ մտային բարձրա-գոյն գործողութիւններու :

ՈՒՂԵՂԻՆ ԵՒ ԶԻՂԵՐՈՒԻՆ ԱՌՈՂՉԱՊԱՀՈՒ-  
ԹԻՒՆԸ . — Մարդու նորնքան կարեւոր է ուղեղին եւ  
ջիղերուն առողջութեանը համար, ինչքան՝ մսաննե-  
րուն : Զի գործածուած ուղեղը՝ շուտով կը կորսնցնէ  
մտաւորական գործեր կատարելու իր կարողութիւնը :  
Մտային մարզանքը՝ մտային ուժ առաջ կը բերէ :

Ուղեղը՝ կեանքի տարբեր շրջաններուն մէջ՝ տար-  
բեր պաշտօններու յատկացուելու է: Հոգեբանները կը  
սորվեցնեն թէ՝ զգացողութեան եւ ըմբոնումի գործերը՝  
դիւրին կը կատարուին մանկութեան եւ պատանեկու-  
թեան շրջանին . քանզի, այդ միջոցին՝ ուղեղը կակուղ  
ըլլալով՝ դիւրին է տպատրութիւններ դրոշմել վրան :  
Մինչդեռ, չափահասութեան ատեն, ուղեղը այլեւս  
կորսնցուցած կ'ըլլայ՝ իր նախկին կակութիւնը, եւ  
կ'ըլլայ համեմատաբար աւելի կարծր գործարան մը .  
այդ շրջանին՝ ուղեղը աւելի յարմար է կատարելու

պատճառաբանութեան, դատողութեան նման գործեր,  
կանուխէն մթերուած տպատրութիւններու շնորհիւ :

Քու-է ազբեցութիւնը ուղեղին վրայ՝ շատ զգալի  
է: Ուղեղը՝ մսաններու նման, երբ շարունակ գործած-  
ուի, եւ կամ երբ չափազանցօրէն գործէ կարճ միջոցի  
մը համար իսկ՝ կը խզկուի, կը խեղզուի իր հիւսուածք-  
ներէն գոյացած՝ մաշած մասնիկներովը, եւ հետեւա-  
պէս՝ իր ջղային ուժը կը սպառի: Այսպիսի պարա-  
գաները՝ բնութիւնը յաճախ կ'ազդարաբէ մեզի՝ մտային  
յոգնածութեան կամ քնատութեան զգացումով մը :  
Քունի միջոցին՝ անպէտ ու մաշած մասերը կը վեր-  
ցուին, եւ ջղային ուժի նոր մթերք մը կը ժողվուի  
ուղեղին խորշերուն եւ ուրիշ ջղային կերպոններու կող-  
մէ: Քնատութիւնը առաջ կը բերէ մտային առուգու-  
թեան տկարացում: Մարդկային մարմինը՝ օրական  
գէթ եօթը կամ ութը ժամ քունի պէտք ունի. Պզտիկ-  
ները՝ մեծերէն աւելի պէտք ունին քունի:

Ուղեղի եւ ընդհանուր խօսքով՝ ջղային դրու-  
թեան առողջութեանը համար՝ ուշադրութիւն տալու է  
կերակուրի, քունի եւ մարմնամարզի կանոնաւորու-  
թեան :

---

## ԳԼՈՒԽ ԺԷ.

Զգայարաններ


Նուաֆումի, հուսառութեան եւ նաւակումի

ԶԳԱՅԱՐԱՆՔՆԵՐԸ՝ մարմինին տարբեր մասերուն մէջ գտնուած գործարաններ են, որոնք՝ իրենց ստացած տպատրութիմները ուղեղին իշ հաղորդեն զգացող ջիղերու միջոցով։ Ուղեղին մէջ առաջ եկած այդ տեսակ վիճակի մը կ'ըսուի ուստահութ-բն-։

ՇՈՇԱՓՈՒՄԻ ԶԳԱՅԱՐԱՆՔԸ՝ զետեղուած է մորթին մէջ զլխատորաբար։ Շօշափումի զգացողութիմնը՝ մորթին ամէն մասերուն վրայ հաւասարապէս զօրաւոր չէ. ամենէն աւելի սուր է՝ մատերուն ծայրերը, շըրթունքներուն վրայ եւ լեզուին ծայրը։

Այս զգայարանքին շնորհի՝ կրնանք զանազանել առարկաներու ձեւերը, անոնց կակղութիւնը կամ կարծրութիմնը, ինչպէս նաեւ՝ պաղն ու տաքը։ Կրնանք նաեւ ճնշումի զգացողութեամբ՝ ճանչնալ երկու առարկաներու ծանրութեան տարբերութիւնը. այս պարագային՝ մորթին կօգնեն մսանները, եւ իրենց վրայ եղած ճնշումնն, եւ կամ այդ ճնշումին դէմ տալու յոգնութենէն՝ կը հետեւցուի մարմինին այսինչ կամ այնինչ կէտին վրայ դրուած առարկայի մը ծանրութիւնը։

Մորթին մէջ կան բազմաթիւ ձուաձեւ, փոքրիկ մարմիններ, որոնք պաշտօն ունին՝ մորթին վրայ եղած շօշափումի ու եւ է տպատրութիւն հաղորդել իրենց կըցուած ջղային մանրաթելերուն։ Այս մանրաթելերն յետոյ իրարու միանալով կը կազմեն ջիղը, որոն միջոցով՝ այդ զանազան կէտերէն առնուած տպատրութիւնները կը տարուին կեղրոնին՝ ուղեղին։



ՊԱՏ. 68 — Հոսառութեան զգայարանքը

ՀՈՏԱՌՈՒԹԵԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՔՆ է քիթը։ Հոտառութեան ջիղը (Պատ. 68, 4) ոնգոնքի վերի մասը պատող խժային թաղանթին մէջ տեղատրուած է. անկէ կու տայ շատ մը ճիղեր (Պատ. 68, 5). ու երբ այդ ճիղերուն դպչին հոտաէտ մարմինի մը մասնիկները՝ այն ատեն կը ծագի հոտի զգացողութիւնը։

Որպէս զի հոտառութեան զգայարանքը կարող ըլլայ գործել իր բնական սրութեամբ՝ պէտք է որ միշտ խոնաւ վիճակ մը պահէ ոնգոնքին ներսի կողմը պա-

տող թաղանթը: Ու այս որոշ պաշտօնին համար՝ արդէն այդ թաղանթը իր մէջը ունի արտադրիչ գեղձեր, որոնցմէ հոսած եւ պահ մը քիթին մէջ մնացած հեղուկն է որ ատենը մէյմը քիթին դուրս կ'ելլէ խլինքի ձեւին տակ: Եթէ ո եւ է պատճառով՝ չորցած ըլլայ ոնփոնքի այս թաղանթը՝ այն ատեն թերի կ'ըլլայ հոտառութիւնը: Քանզի, հոտառութեան համար անհրաժեշտ է որ քիթին ներս մտնող հիվէսերը նախ՝ թրջին ու լուծուին, որպէս զի յետոյ կարող ըլլան ազդել հոն տարածուող հոտառութեան ջիղին ճիղերուն վրայ:

Ասոր հակառակն ալ սակայն, երբ ինչ եւ է պատճառով՝ չափազանց թաց ըլլայ քիթին այս թաղանթը, հոտառութիւնը անկատար ու նոյն իսկ անկարելի կ'ըլլայ, որովհետեւ հոն հասնող հիվէսերը անմիջապէս դուրս կը քշուին ներսի հեղուկէն, եւ հիվէսերը պատեհութիւն չեն ունենար ազդելու հոտառութեան ջիղին վրայ: Ասիկա կը պատահի յաճախ՝ հարբուսի ժամանակ:


**ՃԱՇԱԿՈՒՄԻ ԶԳԱՅԱՐԱՆՔՆ Է ԲԵՐԱՆԸ, ԵՎ ՄԱՍՆԱԿՈՒՄԸ ԼԵՂՈՒՆ:**

Արդէն ասկէ առաջ՝ սորվեցանք թէ՝ լեզուն մսաններէ շինուած, դիւրաշարժ գործարան մըն է (Պատ. 69, 3): Լեզուն ծածկող թաղանթը՝ իր մէջը ունի շատ մը ցցուածքներ, որոնք կը կոչուին ուրածներ, եւ որոնց մէջ են ճաշակումի եւ շօշափումի ջիղերուն ծայ-

րերը: Այս պտուկներուն դիրքը շատ դիւրին է տեսնել սա փորձով. — Մէկուն լեզուին վրայ կը դնենք քանի մը կաթիլ լեմոնի ջուր կամ քացախ. ու պիտի տեսնենք որ թթուկին ազդեցութեանը տակ՝ յանկարծ կը ցցուին փորձի ենթարկուող լեզուին արմատին քովերը պահուած պտուկները:

Ճաշակումի զգայարանքը՝ մեզի կը հասկըցնէ թէ՝ բերան առնուած բաները առողջարար են թէ թունաւոր: Իբրեւ ընդհանուր կանոն՝ կրնայ ըսուփի թէ՝ հաճելի համ ունեցող բաները օգտակար են իբրեւ կերակուր կամ սնունդ: Ասի ճշմարիտ է՝ գէթ բնական արտադրութիւններու համար.

Փո. 69 — Ճաշակումի զգայարանքը



թունաւոր տունկերը, կամ վնասակար խոտերու թունաւոր մասերը՝ անախորժ կամ պժգացնող համ մը ունին, եւ իրենց այդ համը՝ ազդարարութիւն մը կ'ըլլայ կենդանիին՝ չուտել զանոնք:

Մեր կերակուրներուն համը՝ ուրիշ օգտակարութիւն մըն ալ ունի. կը գրգոէ գեղձերը, որոնք առաջին պատրաստելով մարսողական հեղուկները, ուտորէն պատրաստելով

տելու փափաքը կը զօրացնեն մեր մէջ։ Ասոր համար է արդարեւ որ զանազան համեմներ կը գործածուին կերակուրներու պատրաստութեան համար։ Թէեւ նոյն ատեն՝ ճշմարիտ պիտի ըլլայ ըսել թէ՛ յաճախ աչքն ու քիթն են որ կը վճռեն կերակուրի մը համը, այսինքն՝ կերակուրը բերան առնելու կամ չառնելու խնդիրը։


## ԳԼՈՒԽ ԺԸ.

### ԼՍՈՂՈՒԹԵԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՔԸ

ԼՍՈՂՈՒԹԵԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՔԸ կը բաղկանայ երեք որոշ մասերէ, որոնք են՝ արագութիւն ականջ, գզն ակամ Շմբուկ, եւ աւագ ակամ բարձր։ Ասոնցմէ ամենէն կարեւորն է վերջինը, քանզի իր մէջը կը պարունակէ լսողութեան ջիղին ծայրերը՝ իրենց յատուկ կազմութեամբ։

ԱՐՏԱՔԻՆ ԱԿԱՆՋԸ (Պատ. 70, а) ունի տարածուած, տեսանելի մաս մը, որոն վրայ գտնուած ցցուածքներն ու փոսերն անտարակոյս կ'օգնեն՝ ձայնի ալիքներն դէպի ի ականջի խողովակը տանելու։ Ականջին այս լայն մասը՝ շինուած է գլխատրաբար կոճիկէ։ Կենդանիներէն ումանք, ինչպէս էշը եւ կատուն, կրնան շարժել իրենց ականջը, իսկ մենք՝ ոչ։ Ականջին այս տարածուն մասին մէջտեղէն կը բացուի խողովակ մը

(Պատ. 70, с) որոն մէջէն կ'անցնին դուրսէն հաւաքուած ձայնի ալիքները։ Այս խողովակին ներսի կողմը՝ թաղանթով մը պատուած է, թաղանթին մէջ կան գեղձեր, որոնք մեղրամոմի նման հիւթ մը կ'արտադրեն, եւ ասանկով՝ շարունակ խոնաւ եւ կպչոն վիճակ մը կուտան այս անցքին։ անանկ որ ճճիներ կամ հ եւ է ուրիշ օտար նիւթեր չեն կրնար դիւրաւ



Պատ. 70 — Ազ ականջին մասերը

ներս մտնել հոսկէ։ Ականջի այս անցքը պաշտպանուած է նաեւ մազերով։


Երբեմն, ծանրալուր մարդերու ականջներն իսկոյն բացուած են՝ այս անցքը խցող անմաքրութիւնները հանելով։ Ուստի եւ աղէկ կանոն մըն է, ատենը մէյ մը լուալ ու մաքրել ականջի այս խողովակը, որ ինչպէս ըսինք՝ կրնայ խցուիլ թէ՛ իր մէջէ արտադրուած հիւ-

թին եւ թէ՛ դուրսէն ներս մտած աղտեղութիւններու կուտակումով։ Զգուշանալու է սակայն՝ կարծր բաներով ականջը խառնելէ. քանզի, այդպէս ընելով՝ վտանգ կայ որ վսասենք նաեւ անցքը պատող թաղանթը, ինչպէս նաեւ փափուկ թմբուկը, որ անցքին ծայրը կը գտնուի։ Պարզ ջուր եւ կամ շատ շատ՝ քիչ մը ձիթահիղ կամ հաւաք բաւական է ականջի այս անցքէն ու եւ է աղտեղութիւն հանելու համար։

**ՄԻՋԻՆ ԱԿԱՆՋԸ (Պատ. 70, g, եւ Պատ. 71, 2, 3, 4)** անկանոն խոռոչ մըն է՝ քունքի ոսկորին մէջ. դուրսի կողմէն՝ գոցուած է ականջի թմբուկով (Պատ. 70, g, Պատ. 71, 2)։ Ասկէ կ'ելլէ նեղ խողովակ մը, է-ւ-բ-ա-ս-ա- անոնով (Պատ. 70, i, Պատ. 71, 14) որ կը հաղորդակցի փողին հետ։ Այս խողովակին միջոցով՝ փողէն օդ կ'երթայ միջին ականջը, եւ այսպէս՝ ականջի թմբուկը հաւասարապէս ճնշում կը կրէ թէ ներսի եւ թէ դուրսի կողմէն։ Սաստիկ պաղառութեան ատեն, եւ կամ փողին մէջի նշագեղձերուն բորբոքած միջոցին՝ կը գոցուի յաճախ այս խողովակին փողին կողմի բերանը, եւ ասկէ առաջ կու գայ բզզին մը, որ շատ անգամ կը խանգարէ լսողութիւնը։

Միջին ականջին խոռոչին մէջ կան երեք պատիկ Հ- է- է- է- է- է- (Պատ. 71, 3, 4, 5), որոնք՝ թմբուկէն սկսելով իրարու քով շարուելով կ'երթան մինչեւ բափողը։ Թըրմբուկին շարժումները կը փոխանցուին այս ոսկորներուն, որոնք՝ իրենց կարգին կը շարժեն բափողին մէջի հեղուկը։

ՆԵՐՔԻՆ ԱԿԱՆՋԸ (Պատ. 70, h, b, d, f, եւ Պատ. 71, 7, 8, 9, 10, 11, 12) կը բաղկանայ գլխատորաբար՝ քունքի ոսկորին մէջ բացուած խոռոչներէ եւ խողովակներէ։ Պատ. 72, կը ներկայացնէ միջին ականջին երեք հետապնդուած խողովակները՝ 11, 12, 13. եւ 1, 2, 3, կը ներկայացնեն էլ-ա-ջ կոչուած ոլորապտոյտ




Պատ. 71 — Ականջին երեք մասերը

**մասը**։ Այս ոսկրային խողովակներուն եւ խոռոչներուն ներքին կողմը՝ թաղանթով պատուած է. մէջը կայ հեղուկ մը. ու այս հեղուկին մէջ կ'երկնան լսողութեան ջիղին (Պատ. 71, 13) ծայրերը։

**ԼՍՈՂՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ սապէս տեղի կ'ունենայ**։ Արտաքին ականջը՝ կը հաւաքէ ձայնատու

մարմինէ մը առաջ եկած օդի ալիքները, որոնք՝ դուրսի խողովակէն անցնելով՝ կը հասնին թմբուկին։ Թմբուկը՝ այս ալիքներուն ազդեցութեանը ներքեւ՝ կը սկսի ճօնիլ, եւ ինք ալ իր կարգին կը շարժէ իրեն փակած երեք պղտիկ ոսկորները։ Այս ոսկորները՝ իրենց եկած շարժումը կը փոխանցեն խղունջին եւ կիսաբոլորաձեւ խողովակներուն մէջ գտնուած հեղուկին։ Այս հեղուկն




ՊԱ. 72 — Ներքին ականջը

ալ վերջապէս՝ իր մէջը արտադրուած ցնցումներովը կը շարժէ հոն տարածուած ջիղերուն ծայրերը։ Ջիղերու այս բարակ թելերը կը ժողվեն իրենց եկած բոլոր շարժումները, եւ միակ ջիղի մը միջոցով՝ զանոնք կը հաղորդէն ուղեղին, որ ասանկով կ'ունենայ ձայնի զգացողութիւն։

## ԳԼՈՒԽ ԺԲ.

ՏԵՍՈՂՈՒԹԵԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՔԻՆ գլխաւոր գործարաններն են աչքի երկու գունտերը, որոնք հիանալի կերպով պաշտպանուած, ապահով դիրք մը կը գրա-




ՊԱ. 73 — Ակնակապինը, աչքը և աչքին մասնելը

ւեն գանկին առջեւի կողմը, ոսկորային երկու խոռոչներու մէջ, որոնք կը կոչուին անուհանէ։ Ասկէ զատ, աչքի գունտը պաշտպանուած է դարձեալ՝ առջեւի կող-

մէն վրան ծածկող կոպերով, որոնց ծայրերէն երկնցած թարթիչները խստ յարմար են պաշտպանելու այս կարեւոր ու փափուկ գործարանը՝ արտաքին վտանգներէ:

**ԱԿՆԱԿԱՊԻՃԸ** գանկին առջեւը գտնուած ոսկրային խոռոչն է, որոն մէջ կը գտնուի աչքին գոնդը: Ակնակապիճը՝ առջեւի կողմէն լայն, իսկ ետեւի կողմէն նեղ խոռոչ մըն է: Աչքի գոնդին անմիջապէս ետեւը՝ կայ ճարպային մաս մը, որ կակուղ բարձի մը պէս՝ կը մեղմէ աչքին վրայ եղած ճնշումները, եւ որոն վրայ դիւրաւ կը թաւալի աչքին գոնդը: Աչքի գոնդին ետեւը՝ ակնակապիճին մնացած մասը կը գրաւեն ջիղեր, արեան խողովակներ եւ աչքին մսանները (Պատ. 73, a, b, c, d, e):



ԳՐԱՏԱԿԵՐ 74

Արցունքի գեղձը և խողովակը

**ԱՐՑՈՒՆՔԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ**  
կը բաղկանայ արցունքի չէաւն եւ արցունքի հայտնութեան: Պատ. 74, 1, կը ներկայացնէ գեղձը, ուսկից՝ յատուկ ճամբաներով՝ 2, արցունքը կը վազէ կոպերուն տակը եւ թրջելով աչքին գոնդը՝ անոր թաւալումը կը դիւրացնէ: 3, 3, կը ներկայացնեն կոպերուն՝ քիթի կողմի երկու բացուածքները, որոնց մէջ կը վազէ արցունքը, ամէն անգամ որ կոպերը կը բացուին ու կը գոցուին. հոնկէ արցունքը կ'երթայ դէպէ է

արցունքի խողովակը՝ 4, եւ անկէ ալ քիթին ներսի կողմը բացուող ծակէն կը վազէ քիթին մէջ:


Երբ որ լացած ատեննիս՝ չափազանց արցունք կը վազէ եւ արցունքի խողովակը անկարող կ'ըլլայ առնել ամբողջ արցունքը, այն ատեն մէկ մասը ուրիշ կերպով դուրս կը կաթկթի թարթիչներուն ծայրէն: Կը պատահի նաեւ երբեմն ալ որ ինչ եւ է պատճառով կը գոցուի այս խողովակին ճամբան. այն ատեն ալ նմանապէս արցունքը այտերէն վար կը վազէ. եւ երբ արգելքը վերնայ ու ճամբան բացուի, արցունքը նորէն կը վազէ իր սովորական ճամբէն դէպի քիթը:

**ԱՉՔԻՆ ՄՍԱՆՆԵՐԸ.** — Աչքին գոնդը՝ իր ակնակապիճին մէջ կը թաւալի վեց մսաններու միջոցով (Պատ. 73), որոնց չորսը՝ աչքի գոնդին չորս կողմը փակած ըլլալով՝ աչքը կը շարժին վեր վար, աջ ու ձախ: Սսոնցմէ զատ՝ կան նաեւ երկու մսաններ, որոնք աչքին թաւալումը կը դիւրացնեն: Այս մսանները՝ ամէնքն ալ իրենց մէկ ծայրէն փակած են աչքի գոնդին, իսկ միւս ծայրերը փակած են ոսկրային ակնակապիճին զանազան մասերուն: Աչքի մսաններուն մէջէ մէկը՝ (Պատ. 73, e) զարմանալի ընթացք մը ունի. կ'ելլէ ճիշդ միւսներուն նման, գոնդին վրայէն, սակայն փոխանակ երթալ եւ ուղղակի ոսկորին փակելու՝ կ'անցնի օղակի մը մէջէ, ինչպէս չուան մը կ'անցնի ճախարակին վրայէ:

Երբ այս մսաններէն մէկը կամ միւսը՝ բնական

կերպով չի կատարէ իր պաշտօնը՝ այն ատեն երեւան կու գայ աչքի գունդին անկանոն շարժումը։ Սեպենք թէ զոր օրինակ՝ աջ կողմի մսանը տկարացած է. այն ատեն յայտնի է թէ՝ ձախ կողմի մսանը՝ իրեն ընդդիմադիր չունենալով, սովորականէն աւելի դէպ ի ձախ պիտի դառնայ աչքը։ Աչքի շլութեան պատճառը՝ այս մսաններուն վերագրելի է։

ԱՉՔԻՆ ԳՈՒԽԴԸ բանալով՝ կը տեսնենք երեք




ՊԱՏ. 75 — Աչքին պատճերը և ներքին մասերը

որոշ խաւեր, որոնք կը շինեն անոր պատը։ Արտաքին խաւը (Պատ. 75, 1, 2) կը կոչուի հարաբերական եւ էւչէքի։ Կարծրաթաղանթը՝ ինչպէս արդէն անունէն կը ընայ հասկցուիլ՝ անթափանցիկ եւ կարծր խաւ մըն է, ու կը շրջապատէ գունդին քովերը եւ ետեւի մասը, ու քիչ մըն ալ առջեւի մասը, ուր կոպերուն տակ տեսնուած կարծրաթաղանթը ծանօթ է «Աչքին ճերմկուց» ը անունով։ Եղէրիւէ՝ կարծրաթաղանթին շարունակու-

թիւնն է պարզապէս, բայց խիստ թափանցիկ է, ու կը գրաւէ աչքին առջեւի մասը, որուն մէջէ կ'անցնին լոյսի ճառագայթները։


Աչքի գունդին երկրորդ կամ միջին ծածկոյթը կը բաղկանայ էրականական ու չէականական։ Էրականական՝ իր մէջը ունի արեան խողովակներ, որոնք կը մնուցանեն աչքը, ներսի կողմէն։ Աչքի գունդին առջեւի մասին վրայ, երակամաշկը (Պատ. 75, 3) կը զատուի կարծրաթաղանթէն, եւ դէպ ի ներս դառնալով՝ կը ձեւացնէ ծիածանը (Պատ. 75, 6, 6), որ է աչքին մէջ տեսնուած գունաւոր մասը։ Ծիածանին (Պատ. 76) մէջտեղը կայ կլոր բացուածք մը, որ կը կոչուի բէք, (Պատ. 75, 7, եւ Պատ. 76, 2)։ Բէքին մէջէ կ'անցնին լոյսի ճառագայթները եւ կը մտնեն ներս աչքին մէջ։

Աչքի գունդին երրորդ կամ ամենէն ներսի խաւը կը կոչուի սանդուռեւուն, որ կը պատէ աչքին ետեւի մասը միայն։ Այս թաղանթին մէջ տարածուած են տեսողութեան ջիղին ծայրերը, որոնք ընդունելով լոյսի գրգիռը, ՊԱՏ. 76 — Ծիածանը և բիբը (Աչքին ներսէն դիտուած) զայն կը հաղորդէն ուղեղին։ Այս ցանցատեսակին վրայ կը գծուի արտաքին առարկաներու պատկերը։



**ՈՍՊՆԵԱԿԸ.** — Ծիածանին անմիջապէս ետին դրուած է գեղեցիկ, թափանցիկ ոսպնեակ մը, որուն երկու երեսներն ալ կորնթարդ են (Պատ. 75, 12): Այս ոսպնեակը խիստ առածզական է, եւ մազանման մսաններու եւ նուրբ թելերու միջոցով կախուած է կարծրաթաղանթին: Ոսպնեակին պաշտօնը խիստ կարեւոր է տեսողութեան զգայարանքին համար, ինչպէս պիտի սորվինք քիչ մը վերջը:

**ԱՉՔԻՆ ԽՈՆԱՀԱՀԻՒԹԵՐԸ.** — Եղջերիկին ու ոսպնեակին մէջտեղ կայ միջոց մը (Պատ. 75, 10),



ՊԱՏԿԵՐ 77

Փետուրին պատկերը ցանցառեակին վրայ


որ լեցուած է ջրէւէն խոնաւահիւթով: Ոսպնեակին ետին կայ ուրիշ շատ աւելի ընդարձակ միջոց մը (Պատ. 75, 13), որ լեցուած է առաջէւէն խոնաւահիւթով: Այս երկու խոնաւահիւթերն ալ թափանցիկ են, եւ ո եւ է արգելք չեն ըլլար իրենց մէջէն անցնող ճառագայթներուն:

**ԻՆՉՊԻՍ ԿԸ ՑԵՍՆԵՆՔ.** — Տեսութեան գործարանին զանազան մասերուն վրայ գաղափար մը կազմելէ վերջ՝ կը մնայ հիմա հասկնալ թէ՝ ինչպէս կը

տեսնենք: Լուսանկարչական գործիքին առջեւի ծակէն ներս մտնող լոյսի ճառագայթները՝ ետեւի ապակիին վրայ կ'իյնան, եւ հոն կը տեսնուի դուրսի առարկային պատկերը՝ շրջուած: Նոյնը ճշմարիտ է նաեւ աչքին ցանցառեսակին վրայ ինկած պատկերին համար, քանի որ երկու պարագաներուն մէջ ալ՝ լոյսի ճառագայթները կ'անցնին անհաւասար խտութիւն ունեցող միջավայրերէ: Պատ. 77, կը բացատրէ այս իրողութիւնը. աչքին առջեւ դըրուած փետուր գրիչը՝ ցանցառեսակին վրայ գծուած է, շրջուած վիճակի մէջ: Ուղեղը սակայն փորձառութեամբ կը սորվի ուղիղ նկատել մեր տեսած առարկաները:

Արտաքին առարկա-

ներու պատկերները մի եւ նոյն ատեն կը գծուին մեր երկու աչքերուն ցանցառեսակներուն վրայ զատ զատ. եւ սակայն մենք տակաւին կը տեսնենք ոչ առարկայ մը, հակառակ երկու պատկերներու. որովհետեւ աչքին ցանցառեսակէն դէպի ուղեղ գացող ջիղերը (Պատ. 78) շատ սերտ կերպով առնչութիւն ունին իրարու հետ, եւ հետեւապէս՝ կը գործեն միասնաբար: Երկու աչքով՝ առարկաներ զննելու




ՊԱՏ. 78 — Աչքին չիղերը

առաւելութիւնը սա է որ այսպէսով՝ մարմինին զանազան երեսները կը պատկերանան աչքերուն ցանցատեսակներուն վրայ, եւ մարդ կ'ըմբռնէ մարմիններու ձեւը:

Աչքի գունդերուն մսաններուն շարժումներն ալ՝ կ'օգնեն միտքին ըմբռներու ներկայացած առարկային հեռաւորութիւնը կամ մօտաւորութիւնը, ինչպէս նաեւ մեծութիւնը կամ փոքրութիւնը: Քիթերնուս մօտ դրուած առարկայի մը վրայ կը նայինք՝ աչքի գունդերը դէպ ի նոյն միջին գիծը դարձնելով. եւ հակառակը կ'ընենք՝ հեռաւոր կէտի մը վրայ նայած ատեննիս:

Լուսանկարիչը՝ հեռաւոր կամ մօտիկ տեսարանի մը պատկերը քաշած միջոցին՝ պէտքին համեմատ ետ կամ առաջ կը տանի գործիքը, եւ կամ գէթ կ'երկնցնէ կամ կը կարցնէ գործիքին ուսպանեակին հեռաւորութիւնը:

**ՏԵՍՈՒԹԵԱՆ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ.** — Առողջ ու բնական վիճակին մէջ՝ աչքը կը կրնայ ինքզինքը յար-



ՊԱՏԿԵՐ 79

- Ա. Առողջ աչք մը
- Բ. Կարծատես աչք մը
- Գ. Հեռատես աչք մը

1. Աչքին մօտ բննուած առարկայի մը վրայ նայած ատեննիս՝ աչքին մսանները ստիպուած են մաս-

մարցնելով՝ տեսնել իխստ հեռաւոր առարկաներէ մինչեւ ուժը մատնաչափ մօտ առարկաներ: Առողջ կամ բնական աչքի մը մէջ մտնող լոյսի զուգահեռական ճառագայթները կը հասնին ցանցատեսակին, երբ ոսպնեակը կառավարող մսանները չեն կծկուիր եւ ոսպնեակը կը գտնուի իր ամենէն տափակ վիճակին մէջ (Պատ. 79, Ա.):

Ուրիշ պարագայի տակ սակայն, երբ աչքին գունդը ինչ եւ է պատճառով՝ բնականէն աւելի երկնցած է առջեւէն դէպ ի ետեւ (Պատ. 79, Բ.), լոյսի ճառագայթները իրարու կը հանդիպին ցանցատեսակին առջեւը: Այս տեսակ աչքերով մարդիկ՝ չեն կրնար յըստակօրէն տեսնել հեռաւոր առարկաներ, եւ կը կոչուին ԷՇՎԱՆԴԱՐ: Այսպիսի աչքերու համար կը գործածուին գոգաւոր ակնոցներ:

Կամ, աչքին գունդը կը կրնայ շատ կարճ ըլլալ առջեւէն դէպ ի ետեւ. այս պարագային՝ լոյսի ճառագայթները իրարու կու գան ցանցատեսակին անդին (Պատ. 79, Գ.): Այսպիսի անձեր՝ չեն կրնար յստակօրէն տեսնել մօտ առարկաներ: Այս տեսակ աչքեր կ'ըսուին ԷՇՎԱՆԴԱՐ: Ու տեսութեան այս թերութիւնը ուղղելու համար կը գործածուին կորնթարդ ապակիով ակնոցներ:

**ԱՉՔԵՐՈՒԽ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆԸ ՀԱՄԱՐ ՀԵՏԵԵԱԼ ՄԵԿ ՔԱՆԻ ՊԱՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԸ ԴՆԵՆՔ:**

1. Աչքին մօտ բննուած առարկայի մը վրայ նայած ատեննիս՝ աչքին մսանները ստիպուած են մաս-

Նաւոր ճիգ մը ընել՝ տեսմելու համար. Եւ երբ երկար ատեն այս վիճակը շարունակուի՝ այդ մսանները կը յոգնին, եւ կրնան լրջօրէն վնասուիլ: Ուստի յաճախակի հանգիստ տալու է աչքերուն:

2. Անբաւական լոյսով կարդալու, գրելու կամ ուրիշ ո եւ է գործ կատարելու փորձ մի ըներ: Աղէկ է որ լոյսը գայ ուսիդ վրայէ. Եւ եթէ կարելի է, ձախ ուսիդ վրայէ, որպէս զի գրելու դիւրութիւն տրուի:

3. Յանկարծական պայծառ լոյսի մի ենթարկեր աչքդ: Աստիճանաբար՝ լոյսին վարժեցնելու է աչքը: Աչքը շլացնող կամ խտղտում պատճառող լոյսերէ զգուշնալու է:

4. Կառքի, շոգեկառքի եւ կամ ձիի վրայ կարդալը՝ աչքերուն վնասակար է. քանզի ամէն մէկ շարժումի կամ ցնցումի՝ գիրքին եւ աչքին հեռաւորութիւնը կը փոխուի, եւ աչքը կը ստիպուի շարունակ ճիգ մը ընել յարմարելու:

5. Երբ աչքդ մեղմ կերպով կարմրած է՝ չափազնց աշխատութենէ, փոշիէ կամ ասոնց պէս գրգոհչ պատճառներէ, օգտակար է լուալ զայն՝ պաղ, գաղջ կամ տաք ջուրով. կամ ջուրին մէջ թաթիսուած լաթի մը կտոր կը դրուի ցաւած աչքին վրայ:

6. Եթէ նր ցատկէ աչքիդ մէջ, կամ այդ տեսակ ուրիշ ո եւ է այրող փոշի՝ անմիջապէս լուա աչքդ ջուրով, կամ աւելի աղէկ՝ կէս գաւաթ ջուրի մէջ անուշի մը դգալ քացախ խառնէ, ու ասով լուա ցաւցուած աչքդ:

## ԳԼՈՒԽ Ի.


### Զայնի գործարանները

ԶԱՅՆԸ առաջ կու գայ մարմիններու թրթոռմէն կամ ճօճումէն: Ասկէ յայտնի է ուրեմն որ ձայնատու մարմինի մը կամ մարմիններու գոյութիւնը անհրաժեշտ է՝ այս երեսյթը առաջ բերելու համար:


ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՅՆԸ արտադրելու համար ունինք փափուկ եւ բաղադրեալ գործարաններ, որոնք երեք խումբէ կը բաղկանան. — Թուրեր, որոնք կը ծառայեն իբրև օդ տուող փեղցներ. Յայտնան բեւէր, որոնց ճօճումը կ'արտադրէ ձայն. Եւ հոնչ, +ինչ ու բեւանէ խոռոչները, որոնք մեր ձայնին կու տան իրեն մասնաւոր յատկութիւնը:

ՀԱԳԱԳԸ՝ խոչափողին վերի մասին վրայ գըտնուած անկանոն պզտիկ տուփ մըն է. որուն պատերը կազմուած են ինը կտոր կոճիկներէ: Այս կոճիկներուն փակած են մսաններ, եւ ասոնց կծկումէն առաջ կու գայ կոճիկներու դիրքին փոփոխութիւնը (Պատ. 80): Հագագին դիրքը որոշապէս կը տեսնուի՝ վիզին առջեւի մասին վրայ ցցուածքով մը, որ «Աղամի ինձօր» կը կոչուի ռամկօրէն: Հագագին ներսի կողմը խժային թա-

ղանթով պատուած է. ու խիստ նեղ անցք մը միայն կը մնայ՝ օդին մտնել ելելուն համար: Վրայի լայն մասը ունի կափարիչ մը, որ կը գոցուի կերակուր կամ ջուր կլլած ատեննիս, ու կը բացուի շնչած ու խօսած ատեննիս: Երբեմն կը պատահի որ հացի փշրանք մը ներս կը սպրոդի այս կափարիչին տակէն եւ հազարը ու նոյն իսկ խոչափողը կ'երթայ, ու պատճառ կ'ըլլայ



ՊԱՏԿԵՐ 80  
Հազարը



ՊԱՏԿԵՐ 81  
Հայնական թելեր

Համար՝ գգուշանալու է կերակուր կերած միջոցին խօսելէ կամ ինդալէ, որպէս զի հագագին վրայի այդ կափարիչը չստիպուի բացուիլ:

Հագագին ներսի կողմը, ետեւէն դէպ ի առջեւ, երկու քովերէն հաստատուած են ձայնական թելերը (Պատ. 81, 1, 1, 2, 2): Այս ձայնական թելերն ալ հագագին ու խոչափողին ներքին երեսին պէս՝ ծածկուած էն խժային թաղանթով: Մանկութեան եւ պա-


յանկարծական զօրաւոր հազի, որով այդ փշրանքը դուրս կը հանուի. Հակառակ պարագային, այսինքն՝ եթէ հագագէնանցնող կերակուրի կտոր մը իսկոյն դուրս չելէ՝ կրնայ շատ գէշ հետեւանք ունենալ: Ատոր

տանեկութեան շրջանին՝ ձայնական թելերը բարակ են, ու հազարն ալ՝ նեղ, ուստի եւ տղաքներու ձայնն ալ սուր կ'ըլլայ. Նոյնը ճշմարիտ է աղջիկներու եւ կիսերու համար: Մինչդեռ, չափահաս էրիկ մարդերու հազարը լայն ըլլալով՝ թելերն ալ երկայն կ'ըլլան, ուստի եւ իրենց ձայնն ալ կ'ըլլայ հաստ: Հագագի լայնութիւնը յաճախ կարելի է ճանչնալ՝ էրիկ մարդերու «Աղամի իննար»ին ցցուած վիճակէն:

Ձայնական թելերը կրնանք կարճեցնել կամ երկնցնել՝ փոփոխելով հագագին ձեւը. ու ասիկա գլխաւորաբար՝ հագագին մէջ գտնուած կարգ մը մսաններուն օժանդակութեամբը: Զայնի ելեւէջին կը նպաստեն նոյն ատեն գլուխին շարժումները, երբ հագագը աւելի կը սեղմուի կամ կը պրկուի, վիզի բոլոր հիսուածքներուն հետ միասին: Ասոր համար է որ ցած, թաւ ձայնով երգողներ՝ հարկ կը տեսնեն կզակնին վար կախել, որպէս զի թուլնան հագագին ձայնական թելերը. մինչդեռ, բարձր ձայն հանել ուզուած ատեն՝ գլուխը դէպ ի ետ կը նետուի ու հագագը դէպ ի առաջ քշուելով՝ ձայնական թելերը աղէկ մը կը քաշուին կը լարուին: Ասոր փորձը դիւրին է տեսնել ջութակի թելերուն վրայ. Թելը թուզուած ատեն՝ ձայնը ցած եւ թաւ կ'ըլլայ, եւ հակառակը՝ երբ նոյն թելը աղէկ մը քաշուած ըլլայ:

Զութակի թել մը՝ գիտենք թէ նոյն ձայնը չարտադրեր երբ իր տուփին տարբեր տեղի մը վրայ, զոր օրինակ՝ պարզ տախտակի մը վրայ հաստատուած ըլ-

լայ: Ասիկա ճշմարիտ է նաեւ մեր ձայնական թելերուն համար: Իրաւ է թէ՝ թոքերուն դերը գլխատորաբար՝ հով տալ է ձայնական թելերուն, զանոնք թըրթ-



ՊԱՏԿԵՐ 82

Ա. Աննպաստ դիրք

Երգելու

Բ. Նողաստառոր դիրք

ուացնելու համար: Իրենց այս կարեւոր պաշտօնէն դուրս սակայն՝ թոքերը չափով կը կատարեն ջութակի տուփին դերն ալ. ձայնական թելերուն արտադրած ձայնը

աւելի լեցուն, աւելի հնչուն կ'ընեն: Այս իրողութիւնը կրնանք ապացուցանել՝ ձեռքերնիս դնելով խօսող կամ երգող մարդու մը կուրծքին վրայ, երբ պիտի զգանք որոշ թրթումներ՝ անոր կուրծքէն. որովհետեւ ձայնին ալիքները՝ որոշ արձագանգում մը կ'ունենան թոքերուն մէջ:

Այս տեսուկէտէ, այսինքն՝ ձայնական թելերուն արտադրած ձայնին իր յատուկ բնութիւնը տալու գործին մէջ՝ շատ կարեւոր բաժին մը ունին փողին, քիթին եւ բերանին խոռոչները: Ասոր համար է որ երբ հարբուսի հետեւանքով՝ քիթին ծակերը քիչ մը գոցուած ըլլան՝ ձայնին բնութիւնը զգալապէս կը փոխուի: Նոյնը կը պատահի նաեւ երբ փողին մէջի նշագեղձերը ուռած ըլլան:

Որպէս զի թէ ձայնական թելերը եւ թէ ձայնի արտադրութեանը հետ յարաբերութիւն ունեցող՝ մարմինին միւս մասերը պահեն իրենց համար ամենէն նպաստաւոր դիրքը՝ երգելու ատեն ուղիղ կայնելու է (Պատ. 82, Բ.), եւ ոչ թէ կորաքամակ (Պատ. 82, Ա.): Տղաքները՝ պտտիկութենէ վարժուելու են յարմար դիրքով երգել, եթէ կ'ուզեն որ ձայներնին անուշ ու դիւրին ելլէ:

Վ. Ե. Ռ. Զ



Դպրաստամի Ազգային գրադարան



NL0431232

## ԱՌՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ

ԿԵՍ-ԲԺՇԿԱԿԱՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ.—Առողջ եւ  
երշանիկ կեանք մը ապրելու գաղտնիքը կը բացատէ,  
զանազան նիւթերու վրայ խօսելով զա՞ս զա՞ս:

Գիճը՝ 5 Պ.րու

**ՄԱՆՉԵՐՈՒ ԹՇՆԱՄԻՆ.**—Գիջութեան դէմ կատար-  
եալ դեղագիր մը. վասահելի առաջնորդ եւ խորհրդատու,  
մանաւանդ ծնողիներու եւ դասիարակներու համար:

Գիճը՝ 5 Պ.րու

**ԹՈՒՔԱԽՏԻ ՎՐԱՅ ԿԵՆՍԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.**  
—Մարդկութեան պատուհասը սեպուած՝ ահաւոր հի-  
ւանդութեան մասին կուտայ լիակատար ծանօթութիւն,  
թելադրելով մեր ժողովուրդին յարմարող՝ նախազգու-  
տական միջոցները:

Գիճը՝ 60 Փրյ.

**ՄԱՆՉԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄԸԸ.**—Մանչերու յատուկ մո-  
լութեան բնութիւնը եւ ահաւորութիւնը բո՛ւն իսկ  
մանչերուն բացատրող գրեոյի մը. բարգմանուած անգ-  
լիերենէ:

Դրյ.

—○—

## ԳԻՆ 10 ՂՐՈՒՇ

معارف عموميہ نظارت جلیلہ سنک ۲۷ محرم ۳۲۰ و ۲۷ شباط  
تاریخی ۴۲۳ نومرسی دخصتاتمه سیله نشر او لمشدر